

9(3)  
U-23



9(3) E. Q. Q. C. U. L. E.

U-23

二〇八

СУСТАВ

**Ճոխացուցեալ ընտիր օրինակօք աշխարհաշէն  
Ազգասիրաց զանազան ազգաց, ուրե գործ  
ինչ կենցաղոդուտ, կմ Ըննութե ինչ ժա-  
սարակադ բարձր յէն, ի փառ Ազգին:**

Դ Ե Ն Դ Ր Ո Յ Ե Տ Յ Ա Մ Դ Ե Ա Ն Յ  
Է Կ Ե Բ Ո Ւ Թ Ե Ա Խ Ա Բ Հ Ա Յ  
Ք Ո Ւ Ն Ե Ա Յ :



՚Ի ՎԵՆԵՏԻ ՏԻԿ

1815

## ՚Ի Վանս Սրբյան Ղազարու-



\* Պաշտօն ամի , ու համարդաք իցես , հա-  
մարդիս , Եղայրանեց , ավանագութես , իս-  
կառակութես || :

ՏԵ. ՊԵ. Տ. 8 :

17323

Բ. Ե. ՚Ե  
ԱՌ ՎԵՐՃԱՆՕՂՍ

Կազի և աշխարհի՝ յորում փոյթ բարելաւութենասին վառել արծարծեսցի արտաքոյ տգիւ առութենասին ելանել մակաղել մտօք, ուսմասմբ առ գրունս խմաստութեն թեակոխելով, առաջին ճահաւորեալ գիտեմք ուսումն որ ըպՄարդոյ, ճանաչել զիւր պակասութիւն կրից մարդկայնոց, և փոյթ տնտեսութեան զնոսին ուղղել:

Նախ՝ կարեոր ՚ի բարեձեռութեն վարուց զկեանս տնօրինել, զաւաքինութեցն հանդիսացուցանելով զարդասիս, և ապա զմիտս զարդացուցանել: Նախ՝ ուսումն բարոյականին, և երկրորդ՝ այլոց գիտութեց. Վ՛զի նախկին կարեոր մարդոյ ճանաչեմք զիսաղաղութեն և զանդորրութեն իւր կենաց, որ լինի բառնալով զմոլութենս, զհակառակօպս սեռի հանգստութեն երկրածնացս. և երկրորդ՝ կարեոր ընդարձակ ծաւալելոյ զկարողութեն իւր մասաց: Զե թիւրութեն վարուց՝ մօտալուտ թիւրիչ է համօրէն և մտաց, և եղծիչ ամդպրութեց:

Եայսմ այսպէս եղելոյ՝ գովութեն արժանի համարեցայց զուսումնասիրացն պարուց նորածաղկեալ քաջազանցն զերաստ, և առաւել՝ զերկո-

4

յունց զուարթածաղիկ Երիտասարդացն՝ զնուցունց յօժարամիտ հիմնագրացն վբաջարութե՛, զՅակու Զէլէսպիին, և զՄկրտիչ Զէլէսպիին Տիւղեանց : Որոց գեղեցիկ մոլութք ակն գնելով իմաստախնդիր տարփանաց, ուսմանց վտակը ուսուդանել զարդաւանդ Երկիր մտաց, հիմնարկին առ ՚իյօդուտն սաստարելոյ տպագրութե՛ ուսումնական գրեանց :

Բայց յոգունց գովասանական հանդիսից արժանի գատեցայց զառ ՚ի մէնջ պահանջեալ նոյցազայժմեան գեղեցիկ խնդիր : Կախ առաջին որ յաղագս Ազդասիրութե՛ խօսել մեղ զայս ճառ, և Ազդասիրացն օրինակը զԱզգին զարթուցանել զսելիս :

Առ այսոքիւք յայտ արարեալ զառաջին զիւրեանց փափառ զբարոյականին ընսելացուցանելոյ զօրէնս, և ասկա զայլոց արագին գիտութք : Յայտ արարել նաև զիւրեանց խորհրդականութե՛ ճանաւողութե՛, ուշիմմոտք խելամուտ լեալ ՚ի վլր հսանեալ՝ արմատ մամ պակասութեանց մեր ազգին ոչ այլ ինչ լինել՝ քան թէ նուազութե՛ սիրոյ առ հայրենիսն և առ ազգ իւր, յորմէ յառ մաջադայեալ ծաւալին մամ ախտիցն պղտորութիւնք :

Որոց և արդարախորհուրդ խնդիր հրաւիրանացն որ առ լսելիս մեր բաղնեալ զդրունս կամակատարութե՛, ջանիւք արութե՛ փոյթ կալսք ՚ի գործ մատչել առաւել ևս յայտ հարկաւորելք յայժմեան օրինակաց եւքոսկացւոց մական

3

շանքն հարստացելոց : Որոց թէպէտ 'ի ծայրն  
հասեալ քաղաքականութե մասին հրահանդաց ,  
և անծախ աղբերացեալ ամենատեսակ ուսմանց՝  
քիտութեցն կառօք , բայց նուազութե սիրոյ նց  
որ զբարոյականքն թեսպարելոյ զուսմոմբք ,  
տապաստ էարկ զնոսա հանդերձ աղգօք և թա-  
գաւորօք յանդունդս խոռվութե հանապազա-  
ծուփս : Որով կորոյս եւրոպիա զցանկալի խա-  
չաղութեն , կորոյս և զկարեորն առողջութե ,  
որ ընդ խաղաղութե միանգամցն Երկու ակունք  
են ամրկենցաղականաց հանդստութե :

Անդստին 'ի քսանամեան ժամանակաց առհասա-  
րակ 'ի պատերուշու տարու-  
բերեալք , կես մի 'ի նոյն խսկ մարտի մրցմունս  
տարածամբ զմահ համբուրեալք , և կես մի 'ի չա-  
ռախտավար ծփանս արկածից 'ի կենաց զրա-  
ւեալք , զոր պատերազմին աղէտք գիտեն 'ի մէջ  
բերել :

Այսպէս իմ ինքնասաստ ալէկոծեալք , կոր-  
ծանեցին այնուհետեւ առա զգեղեցիկ զիւրեանց  
ձեռակերսո բերդորէից , քաղաքաց , տանց , ա-  
սպարանից , եկեղեցեաց : Եղծին խափանեցին  
զայնչափ գեղեցիկ ձեռագործաց զարուեստ :

Վատնեալ վարստեցին զայնչափ հարստացեալ  
հանդիսարանս մատենից , հնութեանց , բնապա-  
տում գիտութեց , զառ 'ի յոդունցն հաւսպեալ  
բազմաց պիտոյից զմթերս բարեաց :

Եւ այնպէս նուազութե բարոյականին զկիրսն  
սահմահարելոյ 'ի ներքս ածեալ բուսոյց փուշ  
մէլութեց , վնասակարս եղծիչս նաև այլոց դըսկ

բութեց : Խւլեաց յարմատոյ զխաղաղութեն ոգւոյ,  
և զքաջողութեն մարմար, զոր քանի զնոմ ինչ առաջ  
ջին խնդրել անկ էր և արժան : Անձամբյան  
ձինս դժումնեալք խուճապեալք, բայց անադան  
ուրեմն, քանզի ուսան զպատերազմ, և եղեն  
պատերազմասէր քան խաղաղասէր :

**Ա**յսպէս ահա մեզ բացածանօթացեալ տնաեւ  
սութեն բարոյն և շարի վիճակացն եւրոպեանց,  
յորոց ունիմք ուսանել զնոմ իբրև վճիտ հայեւ  
լեաւ թափանցանց լինելոյ նշուլից, պարտ և  
արժան է կառավար զմիտս կալեալ 'ի ձախողա  
կացն զգուշանալ աշշուն որկածէց . զբարեգու  
նին միայն առ մեզ ձգելով դիմի զնմանութեն:  
Եւ այնպէս նախ՝ զբարոյականին 'ի մեզ բոլո  
րեալ բերել զնախանձ ուսման, և ասկա լոյլոց  
գիտութեց : Եւ ողի երբեմն վաղ ուրեմն բար  
գաւաճեալն յունաստան նախ՝ զՍոկրատ զպատ  
գահատուն բարուց 'ի ներքս մուծանել, և ասկա  
զՊղատոնականսն և զԱլըստոտէլեանսն զուսու  
ցիսն արտապին գիտութեց :

**Ա**րդ՝ թէ ոք ճշգրիտ գիտողութք իրախոյլ  
ակնարկեալ 'ի քննին մատիցէ, արդարեւ՝ զնունա  
զութեն սիրոյ հայրենեաց և աղդի միայն գոցէ  
պատճառ ամշարեաց, որք 'ի նմանէ իբր 'ի շար  
յարմատոյ շառաւիզեալ բուսանին եղբայրատե  
ցութեն բիւրազգի դաւանինք, Կախանձ, Զա  
րակնութեն, Բամբասանիք, և որք 'ի նոցունց սա  
կի կրիցն դժնդրակութք բնաւորեալք 'ի մերում

աղդի : Զորոց և զալէտոց չարին տեսանելով ող  
բամբ ը երեմիայի, բայց Երբ, և ուստի արդեօք  
արտաքուստ՝ ի ներքս սողոսկել այսքանեաց ախ-  
տիցն՝ ի մեջ զօրութեք, հաստատութեք գիտել  
ոչ ունիմք :

Վանդի և զառաջնոց համատոհմեայցն հարա-  
զատութեն որ՝ ի սկզբան անդ՝ ոչ գտանեմք այս-  
պիսեօք անկղետացել ախտիւք, նա՝ մանաւանդ  
հայրենասէրս տեսանեմք զնոս սիրողս աղդին, և  
շնողս աշխարհին, որպէս և քերթողահօրն յայտ  
առնեն պատմութեք :

Եւ այն ինչ մեռ ուր ու ուր ինչ գրեցին  
ներբողնիւք նախնեացն բանատեղծից պատ-  
դամք, որ յաղագս Ոսկի գարուն բարետոհմու-  
թեցն գրուագք, յորում Մարդկութես պար  
զուարձնանայր ինքնօրէն խաղաղութեն, արդա-  
րութք, եղբայրսիրութք, շինութք, ոյն ամ  
՚ի մերս հայի հայտառանեայց աշխարհ :

Անդ պերճացեալ բազմացաւ մարդկութես հան-  
դէս, և անդ սկզբնաւորեալ տնկեցաւ այն բա-  
րեզդեցից արանց գեղեցիկ կենսկցութեն ծոյ-  
ը սակատարն սիրոյ, խաղաղութեն, և շինուեն :

Յորմէ ասկա և մերոց ՚Նահապետացն շարք՝ և  
թագաւորացն հայկաղունեաց պայյաղատութեք՝  
նոյնագէս շինողք գտան աշխարհի, սիրողք հա-  
մայն և հայրենեաց և աղդի. ը թագաւորացն  
թագաւորեալ միահաղոյն և բարեձեռուն մասին,  
սիրոյ և խաղաղութեն : Մինչև և քերթողահօրն  
ու 21. յայտնի բարբառել զիւը տարփանս յայն

Ժամ՝ գտանելոյ յաշխարհի : || Ակրելի էր ինձ  
յայնժամ գալ փրկչին և զիս դնել, և առ նորօք  
զիմյաշխարհ զմուտն լինել . և նոցա ( Հայկա-  
ղունեացն ) տէրութիւն իրախճանալ || :

Զորոց և զբարեացասպարտ քաջալաւութեց ինչ  
ինչ զնշխարեալ մնացորդս տակաւին իրբւ 'ի  
վը աւերակաց տպաւորեալ աեսանեմք յազդի  
մերում բնաբար բերելով զհանդարտութե , զհե-  
զութե , զլափաւորութե , զժուժկալութե , զշե-  
նութե , զառտնին տնտեսութե , զհաւատար-  
մութե :

Այսորիկ աղադաւ այնովէս իմն ինձ թունեցեալ  
կարծիք , Եթէ յեւ է-ըն-հ-ա-ն Հայկազունեաց  
թագաւորութեան՝ անկարգ և անյայտ տիրողաց  
'ի ներքս սպրդեալ մինչև ցաւուրս Վաղարշա-  
կայ , յայնմ ժամանակի առաջին բարեկարգու-  
թեցն իրթնացեալ , 'ի բռնաւորաց անտի մու-  
ծաւ այս ամ օտարամուտ անկարգութե : Յո-  
րում ժամանակի և ըստ ասից խորենացւոյն ա .  
ՅՕ : || Ծփոթ իմն ամբոխից լեալ , այր զարամբէք  
Ելանէին տիրել աշխարհին || :

'Ի սադրելոյ այսր շփոթութե՝ և նախանձու որ  
'ի վը միմեանց տիրելոյ՝ ըլլսեցին յորդեցան 'ի  
մեղ այն ամ չարեացն դառնութիւնք , և կրիցն  
վատթարութիւնք , որք հարկաւորեալ Տնունդը  
Են այնր բազմագլուխ դազանին Նախանձու :

ՊԵՂ և դարման այսմ անտեղութե մատուցա-  
նել , նորոգատուր չնորհաց լեզուի կարօտ , և  
հղօր և հարուստ առացումածոց : Բայց այն ինչ

՚ի մերոց խմաստանեմ խնդրողաց առ այս հար՝  
կաւորեալք , և ՚ի յօդտութիւն ազգիս և Եթ  
օժանդակ զաշս կառուցեալք , մեղ պատահեաց  
դալ առաջին հանդիսանալ , և զյառաջասացել՝

՚ի բերան առնուլ ճառ :

Յորտւմ և անգանօր յանախութք հայրենասիւ  
րացն օրինակաց այլոց ազգաց նկրտեալ ընդու-  
տուցանել զլսելիս , քան թէ ՚ի թունել զանկար-  
դութիս մերոց զառածելոցն՝ ՚ի հակառակասիւ-  
րութիս , թէպէտ և բազում էին մեզյասպարիւ-  
զիս առիթք ովրոց առաջարկութեց :

Օդտակարագոյն համօրէն դատեալ օրինակօր ա-  
ռաքինեացն ընդեւասթէ զլսելիս ՚ի մասունս  
բարւոյն , քան թէ հարուստ զեզանիլ ՚ի խրա-  
տականսն և յողբականսն չարացն օրինակօք :

՚յունաղս այս չարահիւսեալ արձանագրութիւն  
յիշատակարանաց այսդունակ պատմութեց , ոնդ  
թէ ասել Հաւաքումն և Գանձարան պատմուե-  
առաքինութեց , կամ Ազդասիրութե , կմ ՄԵ  
ծադործութեն , և կամ այլոց ուրումն ՚ի բազ-  
մաց առաքինութեց՝ անմահ արդարեւ արձանա-  
ցուցանէ զարդիւնս առաքինեաց , և խորին տպա-  
ցուցանէ ՚ի տախտակս սրախ և մտաց ընթէրցա-  
լաց : Որով և առաւել շահաւէտ է տեսանել  
մարդոյ՝ քան զժամանագրականն զայն սոսկ պատ-  
մութի անյարիր անցից դիսուածոց՝ տարորու-  
գործոց մարդոյ :

Սորին վշ և առ նախնիս պլինիոս Ռ + Զ + գիպա-  
գրութք իմն առաջելով զառ՝ ի նախնեացն առ

այսոքիւք զանցառութե՞ն , ապէրախտութե՞ն իմն  
համարի ընդ լոռութե՞ն քօղով արկանել զբարե՞  
գործացն զարդիւնս : Եւ ապականութե՞ն ոգոյ՝  
փոխանակ բարեգործուեցն սպատուաբանելոյ ,  
միայն զպատերազմունս սպատմելով չարագոր-  
ծութե՞ն և մարդասպանութե՞ն լրովք բանգագոր-  
շանաց ընուլ զտարեգորութե՞ս , որք միայն մարդ-  
կային կրից մոլութեց և յանցանաց են ծանօթա-  
ցուցիչ :

**Ապա** շոհէկանապոյն յիրաւի 'ի մերում լինէին  
լսողութե՞ն , թէ դէպ լինէր բանասիրաց ժողո-  
վել գանձել զտարեգրութե՞ն միոյ միոյ յառաքի-  
նութեցն և 'ի ը-ը ւ-դութեցն :

**Այլ** արդ՝ մերս այս ուսումնասիրացս այժմէան  
գեղեցիկ խնդիր , և աշխատասիրուի իմաստնոց  
հեմորանին , որք ըս առաջարկութեան նոցայն  
փափառանաց հետ զհետէ 'ի լոյս հանցեն զայս  
գործ , տոհմականօքն գոդցես արդիւնացուցեն  
զարգասիս այնր առաքինութե՞ն , որ եղբայրսի-  
րութե՞ն մասին են բարետոհմութե՞ք :

**Ճամօրէն** յարդարելով զայս գործ պիտառոցել-  
իրըև Տարեգրութե՞ն իմն կմ Ճառընաիր **Ազգա-**  
սիրաց արանց , Կենցաղօդուտ գործոց շնու-  
թեց , և յանդիման ամենեցուն աչաց արձանա-  
դրելով զօրինակս Եղբայրասիրացն բոլանդակա-  
պէս :





Աղարշակ պարթև հայոց թագաւոր :

# Ճ Ա Ռ

ՅԱԿԱԴԻՄ ԱԶԴԱՍՄԻՐՈՒԹԵԱՆ



Արդս Երբոր կը ծնանի , կը ծնանի  
Ծնկերուն մէջ , կը մնայ Ծնկերու-  
թն մէջ , անկէց իրեն վը պարտք մը  
կուգայ իր Ծնկերնէրը սիրելու , առ  
պարտքիս տակը կը ձգէ բնական , քա-  
ղաքական , նաև աճային օրէնքը : Ի՞այց  
սէրը կարգ ունի , պէտք է որ մարդս  
առաջ իր ծնողքը իր մօտիկը սիրէ ,  
Ետքը հեռուիննէրը . և ինչպէս որ  
պարտըկան է պինտ առաջ և ամմէնէն  
աւելի իր ծնողքը սիրելու , անկէց  
կուգայ իրեն պարտք մը իր ազգը կամ  
իր հայրենիքը ամմէնէն առաջ և ամ-  
մէնէն աւելի սիրել , վասն զի իր մէնք  
ծնողքը իր ազգն է :

Աս զուրցածս անչափ յայտնի է որ ,  
 ամմէն ազգին զրօղները ասանկ դրե-  
 ցին , ամմէն ազգ ասանկ կընդունին ,  
 և ամմէն մարդալ ասանկ է կըսէ սըր-  
 տին մէջէն : Բայց մարդկային բարքը  
 որ միշտ ամմէնուն քովմէկ կերպ չէ ,  
 փոփոխական է զանազան սպարադանի-  
 բու համար , զանազան խառնուածոց  
 համար , անկէց կըլլայ որ՝ գործքով  
 զանազան կըլլան կըտարբերին . մէկ  
 մարդ մը ծնողքը կըսիրէ , մէկալը չսի-  
 րէր , թէպտ և երկուքնալ կընդունին  
 որ սիրտք է սիրել : Ասանկալ կան զա-  
 նազան խառնուածնէր՝ որ իրենց աղ-  
 դը իրենց հայրենիքը կըսիրեն , և կան  
 ալ որ՝ չեն սիրեր :

Բայց ով որ կըսիրէ իր ազգը իր հայ-  
 րենիքը , ան սիրելովը ամմէն կարդ  
 ամմէն կանոն տեղը կերթայ , ինչ որ  
 դրված է մեր սրտին մէջը : Ա ասն զի  
 բան մը չիկայ անչափ վայելուչ մարդ-  
 կութէ , անչափ օգտակար մարդկային  
 ընկերութէ , ինչպէս սրտցաւութէ ,

Քաղցրութիւն, և բարեգարել ուրիշնեւ.  
 ըռւն: Աս է որ՝ կիկերոնին զուրցընեւ  
 տըվավ: || Չիկայ ըսաւ անչափ ճշմա-  
 „, ըիտ խօսք, ինչպէս աս խօսքս պղա-  
 „, տոնի որ կըսէ: || Ենք չենք ծնած  
 „, մինակ մեղի համար, հապա ծնած  
 „, Ենք նաև մեր հայրենեացը և մեր  
 „, բարեկամացը համար: || Եւ ինչպէս  
 „, որ կըսէին ստոյիկեան փիլիսոփաննէ  
 „, ըը, թէ՞ որ գետնին բարիքը մար-  
 „, դիկներու համար են եղեր, մար-  
 „, դիկնալ մէկը մէկալին համար են  
 „, եղած: Իսելէ, որ՝ մէկմէկու օդնեւ  
 „, լու մէկմէկու աղեկուն ընելու հա-  
 „, մար: Անանկէնէ՝ պէտք է մեղի որ  
 „, բնութե դրած կարգը բռնենք, և  
 „, ինչու համար եղերենքնեան բանին  
 „, հետևելով հոգ ունենանք նայինք  
 „, հասարակաց օդուտտ մը ընելու, իրա-  
 „, ըռւ ծառայութիւն իրարու աղեկութիւն  
 „, ընելով, իրարմէալ աղեկութիւն տես-  
 „, նելով: || Եւ աս բանիս համար բանե-  
 „, ցընենք ոչ միայն մեր հոգը, մեր

„ Ճարտարութիւն , հապա ինչվան մեր  
„ ինչքը , մարդկային ընկերուն կա .  
„ պլ աղեկ պահելու համար || :

Վ արդարութիւն և բարութիւն առաքի .  
նութիւն որ մարդիկ իրարու հետ կըկա .  
պեն , և մարդկային ընկերութիւնը  
հաստատուն խաղաղ ընել կուտան ու  
կըծաղկեցընեն : Վ ս դրածնիս պէս՝  
պէտք է որ ազգասիրութիւնը ամմէն  
բանէն առաջ պինտ բռնէնք , որուն  
մէջն էն արդարութիւն և բարութիւն , և  
որովկատարօղ կըլլանք ածային կամա .  
ցը ՇՀանուր հիմնական ընկերուն վը ,  
ինչպէս է ընկերութիւն հայրենեաց կիմ  
ազգին . վու զի ած որ ամմէն բան դրե .  
րէ իր վախճանին համար , մեզալ դրե .  
րէ մէկմէկու համար , մենքալ մէկմէ .  
կու կապին հետեւելով կատարօղ կըւշ  
լանք ան ածային կամացը :

Վ մմէն իմաստուններուն խօսքն է որ ,  
ամմէն մարդ իր հայրենեացը պարտը .  
կան է տալու աս իրեք բանը , պար

կեանքը , իր ճարտարուիրը , և եղանակը զանոնք բանեցընելու : Ասոնք մէկիկ մէկիկ քննենքնէ , որչափ կըշատնայ մարդուս պարտըկանուիրը իր հայրենեացը կիմ իր ազգին վր , բայց հերիք է մեղի որ քու ճարտարուիրդ բանեցընես հայրենեացդ և ազգիդ օգնելու համար :

Դուն մեծցերես , եղերես մէկ մարդ մը քու ազգիդ մէջ , թէ որ դուն մէկ աղեկութի մը ըրած չունիս մէկի մը մանաւանդ ազգիդ , պարապ տեղը մեծցերես , մէկը քէնէ աղեկութի մը չէ տեսած . հապա դուն ուրիշներէն , ազգէն , աղեկութի տեսած վայելած կըլլաս : Անանկէնէ՝ ազգիդ դիացէն նայելով դուն անոր բեռմընես եղէր , պարապ տեղը ազգին անդամն ես եղէր , եկար պարապ , կըմեռնիս պարապ , ետեկդ մէկը չիկայ որ՝ քէնէ աղեկութի մը տեսած ըլլալով քեզ յիշէ . ազգդաւընաւ մէկ աղեկութի մը տեսած ըլլալով , չունի մէկ առիթ

Անչ մեծ պատուիրան էր քոի , որ ետ-  
 քի կտակին մէջը ապսալրեց : || Այս  
 „ է պատուիր իմ , զի սիրեսջիք զմի-  
 , մեանս , որողս և ես զձեղ սիրեցի : ||  
 Յոհ . ժե . 12 : Ասիկայշատ հեղ կը-  
 կըրկնե , բայց ամմէնէն աւելի զօրա-  
 ւոր խօսքերով ապսալրելը ան է՝ որ կը-  
 սէ : || Յայսմզիտասցեն ամենէքին ե-  
 „ թէ իմ աշակերտք էք , եթէ սիրի-  
 , ցէք զմիմեանս : || Յոհ . ժե . 35 : Ուել-  
 ուզեց որ՝ ես ձեզի գլուխ եղայ . ամ-  
 մէն փիլսոփանէրուն գլուխը մէյմէկ  
 բան ապսալրեցին . պիւթագորաս փի-  
 լսոփան իր աշկերտնէրուն լուռ կե-  
 նալ ապսալրեց . զենոն փիլսոփան  
 իր աշկերտնէրուն որ ստոյիկեան կըս-  
 վէին՝ խիստ վարք ապսալրեց , ան լուռ  
 կենալէն ան խիստ վարքէն կըճանչ-  
 նային՝ որ ասիկայ պիւթագորեան է ,  
 անիկայ ստոյիկեան է , եսալըսաւ քո՝  
 հիմա սէրը կապսալրեմ , սէրը ըլքայ

4  
1045

17

ձեզի նշան (պայրախ) . անով ձանձնան  
ձեզ ամմէննալ , որ քրիստոնեայ եք ,  
քո՞ի աշկերտ եք :

Առջի փիլիսոփաներեն մէկը կարծեց՝  
որ լուռեթին է հիմն ուրիշ առաքինու-  
թիներու , մէկալը կարծեց՝ որ խիստ  
վարքն է նու . ան բաները ապսարեցին  
աւելի իրենց աշկերտներուն , որ ու-  
րիշ ամմէն առաքինութիներ վաստը-  
կած ըլլան , բայց իրենց մաքին չի հա-  
սան , վո՞ զի անոնք չէին հիմն ուրիշ ա-  
ռաքինութիներու : Ի՞նչո՞ւ քո՞ որն մեր  
գիտե՞ր՝ ո՞ր առաքինութին է հիմն ու-  
րիշ առաքինութիներու . գիտե՞ր՝ որ  
մարդս ընկերութե՛ կըդառնայ , վո՞ զի  
ընկերութե՛ համար ըստեղծված եր .  
մարդուն պակսութիներուն շատը ըն-  
կերութե՛ մէջ կըլլայ , առաքինութի-  
ներուն շատնալընկերութե՛ վո՞ կընայի :

Դուք հիմա ըստա աշկերտներուն , նոր  
ընկերութի մը պիտոր ըլլաք . ընկե-  
րութի մը չիկենար ոտքի վո՞ , ինչվան  
որ սէր չունենայ . սէրը պիտոր ըլլայ

2



25123

17323

կասլ ձեր ընկերուեն , անով ընկերուեն  
 թիւ միշտ կը մնայ , անով ըովոր քրիս-  
 տոնեաները իբր մէկ ազգ մը կը ձեւա-  
 նան , մանաւանդ թէ բոլոր մարդկու-  
 թիւնը մէկ ազգ մը կը լսայ ինչպէս որ  
 ած ստեղծերէր , թէ որ աս սէրը ամ-  
 մէն մարդիկ իրարու հետ պահէին :  
 Անանկէնէ՝ չի կը նար ըլլալ մէկ ընկե-  
 րութիւ մը՝ մէկ ազգ մը , թէ հոգեոր  
 ընկերութիւ , և թէ քաղաքական ըն-  
 կերութիւ , ինչպան որ մէջէնին սէր  
 չը լսայ : Տե՛ս հիմա պարտաւորութիւն  
 ամմէն մէկ անդամնէրու ան ընկերուեն  
 մէկը մէկ սիրելու համար . վ՞ո զի ան-  
 դամնէրը ինչպան որ մէկը մէկ սիրեն,  
 չի կը նար ոտքի վ՞ո կենալ ան ընկերու-  
 թիւ : Ոյսէ որ ամմէն ողաքիկ ընկերու-  
 թիւ ասանկ սէրը կուզէ իրեն հիմն ըլ-  
 լալու , քանի աւելի մենձ ընկերութիւ  
 մը՝ ինչպէս որ է մէկ ամբողջ ազգ մը :  
 Արդ՝ թէ որ ազգի մը պէտք է սէր իբ-  
 րեւ կասլ մը , ահա պարտը կանութիւ մէ-  
 կը մէկ աւ սիրելու ամմէն մէկին՝ որ

ան ազգին մէջն է . վո՞ զիսիր ազգը ամէ<sup>1</sup>  
մէնէն մէնծ ընկերութիւն է , ամմէնէն  
ընական ընկերութիւն է , անոր համար  
ով որ ան ազգէն է՝ պարտըկան է իր  
ազգը ամմէն ուրիշ ընկերութիւն առաջ  
սիրել . ահա ասովկելայ ան ազգասիր  
րութիւն՝ որուն վը կըխօսինք :

Այնչափյայտնի են աս զուրցածներս  
որ՝ պէտքը չեր այսչափ խօսքէրով եր-  
կընցընել . այնչափալ յայտնի կըտես-  
նանք աչքովնիս ասոր փորձէրը որ մի-  
նակ նայելովնիս ան ազգաց վը որ մէ .  
կըզմէկ կըսիրեն , և ան ազգաց վը որ  
մէ կըզմէկ չեն սիրեր , յայտնի կըտես-  
նանք ինչ աղէկութիւնէր կըլան ազգա-  
սէր եղօղնէրուն մէջ , և ինչ անկար-  
դութիւնէր ազգասէր չեղօղնէրուն մէջ :

Ամմէն կիրք ըրլար ամմէն տեղ , ամ  
մէն ատեն , և ամմէն ազգի մէջ . եր-  
կու կիրքն են միայն որ ասանկ կըլան ,  
մէկը փառասիրութիւն է , մէկալը հայ-  
ուենասիրութիւն : Աս երկու կիրքս թէ

միասլետունց մէջը կան և թէ հասարակապետունց մէջ , թէ պատերազմի ատենը կան և թէ խաղաղութեն , թէ անհատից մէջ և թէ բոլոր ազգի մը կի՞մ ժողովրդեան մէջ : Փառասիրութիւնը շատ հեղպատճառ կըլլայ անկարգունց ազգասիրութիւնը պատճառ կըլլայ բարեկարգութենց և ուրիշ առաքի նութենց թէ որ սուտ ըըլլայ :

Վնչ եին լակեդեմնացիք և աթենացիք , և ինչ եղան իրենց ազգասիրութիւն : Հուոմայեցւոց ազգասիրութիւն ուր հասուց զիրենք , որոնց վը ետքենքիւ մը պատմենք , քանի մը օրինակ իրենց ազգասիրութեն վը բերելով : Վանի՞որ ազգասիրութիւնը շատ եր մէջերնին՝ օրեօր առաջ եկան բարձրցան . Երբոր ազգասիրութիւնը պաղեցաւ մէջերնին՝ իրենքալօրեօր վար ընկան , ան վերցը վածին պէս իրենքալ վերցը վեցան :

Ո՞եր առջի քրիստոնեաները որ մէկ-մէկու վը անչափ սէր ունեին որ՝ իբրև մէկ ազգ եղան ու մէկ հայրենիք ու-

նեցող, ան ատենը ի՞նչովէս առաջացացան, ի՞նչ աղէկուինէր ըրին: Ի՞նչամի  
 էր իրենց մէջի սերը՝ որ ունեորնէրը  
 իրենց ապրանքը չէին զատեր իրարմէ.  
 ուտելինաւմէկ տեղ կուզէին ուտել:  
 Տեսան որ իրենց մէջի աղքատնէրը  
 ժամէն ելլալէն ետև անէրնին պիտոր  
 երթան, ոմանք բան պիտոր չունենան  
 ուտելու, ոմանք հազիւ մէկ հաց մը  
 դանան պիտոր, մենք աս բանս չենք  
 ուզեր ըսին, մենք կուշտ ուտենք ինչ  
 որ ուզենքնէ, մեր ընկերնէրը բան չու-  
 տեն, կմիիստ խեղչուտեն: Ի՞սանկ  
 ընկերութի հաւասարուի ըլլար ըսե-  
 լով, ունեորնէրը եկան ըսին որ, ժա-  
 մէն ելլալէն ետև մէկ տեղ ամմէնքս  
 նստինք, մէկ տեղ հաց ուտենք, մենք  
 ու պատիկ ըլլայ մէջերնիս. հապա կա-  
 տարեալ հաւասարուի ըլլայ, ամմէնք-  
 սաւքնի աղքօր պէս ըլլանք ըսելով,  
 անանկիրենց ըստըկէն խարշելով, հա-  
 սարակաց համար սեղան կըդնէին, ո-  
 րուն անունը ըսվեցաւ Իգապ, յ՛՛ Աէր.

և հաւասար կուտեին աղքատնալհաւ.  
 ըուստնալ մէկ տեղ։ Անով մենծ սէր,  
 մենծ ուրախութիւն կըլլար մէջերնին ,  
 անանկ որ՝ սբն յոհան ոսկեբերան գո-  
 վելով կըսէ։ Առ հասարակաց կերա-  
 կուրը եղաւ պատճառ սիրոյ , աղքատ-  
 նէրու միսիթարութիւն , ունեորնէրուն  
 շափաւորութիւն , խոնարհուե կրթութիւն։  
 Վանի որ աս սէրս կար մէջերնին , և  
 ասանկ սիրոյ սովորութիւնէր , մէկ յա-  
 տուկ զատ աղդ մընէին եղէր քրիստո-  
 նեանէրը . ամմէն առաքինութիւն մէջեր-  
 նին կըփայլէր : Երբոր վերցըվեցաւ  
 անկարգութեց համար , վերցըվեցաւ  
 ան հաւասարութիւր , ան ընկերութիւր  
 որ զանազան աղդերէն իբր մէկ աղդ  
 մը ըրերէր զանոնք :

Ո՞ արդկային կացութեց մէջ անանկ  
 նշաննէր կըտեսնանք կըսէ սոկրատիկ  
 լիսոփան , որ յայտնի կերեցնէն թէ  
 մարդիկ ըստեղծըլվերեն մէկըզմէկ սի-  
 րելու , մէկմէկու հետ բարեկամութիւ-

կապելու : « Եշանները ասոնք են որ՝  
 ամմէննալ մէ կմէկու սիտանաւորուի  
 ունին , մէ կմէկու վը որտցաւութի մը  
 ունին , և մէկ ուրախուի մը կիմանան  
 մէ կմէկու հետ տեսնըլելովնստելով :  
 Երաւի որ՝ ընկերուե պէս ուրախ բան  
 աղէկ բան չիկայ , մէկ անգամ մը աղէկ  
 մէկի մը հետ տեսնըլիսնէ , սիրադ կը-  
 քաշէ , չես ուզէր բաժնըլ : Ընկե-  
 րութի անհատ մարդ մը կըմոռնայ իր  
 հոգը , իր ցաւերը . մարդս չունի Շիս  
 վը անչափ աղէկ բան , ինչպէս որ տես-  
 նըլիլ վարվիլ իր տեսակին դր՝ իր նմա-  
 նիին հետ : Ո՞էկ աղէկ եղայրասեր  
 ընկեր մը աւելի կաժէ , քան բոլոր Շիս  
 Ճշվաճիրները , վո զի Ճշվաճիրը մար-  
 դուն դրսի դին կըզարդարէ , բայց եղ-  
 այրասեր ընկերուիր մարդուն ներ-  
 սի դին կըփոխէ , կուրախացընէ , ամ-  
 մէն իր տրտմութիր կըփարատէ :  
 Ո՞ւէ որ մէկ պղտիկ ընկերութի մը ա-  
 սանկէնէ , հասկա ի՞նչ գերազանց կըլ-  
 լայ աղէկ ընկերութի մը բոլոր ազգի :

Ասերոր կըդրդռեր բոլորյունաստանի մէջ անանկ սէր մը իրենց ազգին վրայ , որ ուրիշ ամմէն օտար ազգերը բարբարոս կըկոչեին : Ասերոր՝ բոլոր հոգածայեցոց մէջը հայրենիք ըստածին պէս՝ իրենք զիրենք կըմունային , իրենք զիրենք ամմէն նեղուն մէջ կըձըդէին իրենց հայրենեացը համար : Ազ զի թէ որ մէկ պատիկ ընկերութիւնը բարեկամներու անչափ աղէկ անչափ անուշ կուգայ մարդուն , որչափ աւելի բոլոր ազգի մը ընկերութիւն : Ոչէ որ քանի մը ընկերներու եղբայրութիւնը ցըցընելը մէծ էն է , որչափ աւելի մէծ է բոլոր ազգի մը վրայ ցըցընել : Ոչէ որ օտարները սիրելը աղէկէնէ , որչափ աւելի աղէկ է իր ազգը սիրել :

Աւ է ազգասիրութիւն , չոն է ան ամմէն առաքինութիւն , ան ամմէն աղէկութիւն , որ ընկերութեն մը պէտք էն : Կատ աղէկ բան է խաղաղութիւնը , թէ որ հշմարիտ ազգասիրութիւն կայ , ան

ազգը ան ժողովուրդը խաղաղ կըմը -  
նայ : Ը ատ աղեկ է արդարութիւնը ,  
թէ որ տեղ մը ազգասիրութիւնի կայ ,  
չոն արդարութիւնալ կայ : Աղեկ բան  
է սրտցաւութիւնը , ազգասիրը ամ-  
մէնուն վրայ սրտցաւ կըլլայ : Ը ատ  
պիտիական բան է աղքատսիրութիւնը ,  
ազգասիրուն մէջն է անիկայ : Ը ատ  
պիտիական է մեծագործութիւնը , աղ-  
գասէր պիտոր ըլլայ ով որ մեծագործ  
բան մը կընէ իր աղգին հիմք , Առանկ  
իմացիր ամմէն աղեկութե վր՝ որ ըն-  
կերութիւն կըշենցընեն :

Արովէետե հայրենասէր ազգն է որ՝  
շատ առաջ կուգայ , անոր համար մէկ  
հայրենասէր անհատ անձ մը աւելի մեծ  
բան պիտոր սեպի քան թէ մէկ խաղ-  
նա մը . վո՞զի ան հայրենասէր կմք աղ-  
գասէր անձը թէ որ մենձ է՝ տկար-  
նէրուն կօգնէ առաջ կըբերէ : Ուէ որ  
ողջ է՝ հիւանդնէրուն կըհասնի : Ուէ  
որ ունեոր է՝ չունեորնէրուն կողոր-  
մի : Ուէ որ մէկին մէկ փորձանք մը

Հասերէ , սրտցաւ կըլլայ կըմիսիթարէ :  
ինէ որ մէկին մէկ վնաս մը հասերէ-  
նէ , ձեռքէն եկածին չափ կաշխատի ,  
ան վնասէն կըխալսցընէ :

Ա՛յս , ինչ աղէկուն ունի աղդասիրու-  
թիր , որուն մէջն է եղայրսիրունիր ,  
եղայրսիրուն մէջն է ածսիրութիր ,  
ածսիրութեան մէջն է յաւիտենական  
կեանքը ու արքայութիւնը , որ է մեր  
վերջին վախճանը :

ՎԵՆԾ խրատ երքո՞ի՝ որ տըլավ օրի-  
նականին . զուկ . ժ : Կուզե՞սմի ըսաւ  
արքայութիր մտնալ , մէյմը ած սիրէ՝  
մէյմնալ ընկերու սիրէ , ասիկայ հերեք  
է , արքայութիր կըլասաըկիս . բայց  
օրինականը չիգիտնալ ցըցուց , ով է  
իմընկերս որ սիրեմըսաւ , ան ատենը  
քո մէկ աղվոր առակովմը ասանկ հաս-

կըցուց :

ՎԱՐԴ մը Ե՞մէն ելէր կերթար ըսաւ  
երիքով քո՞քը . Ճամբան աւազակնէ-  
րու ձեռք ընկաւ . ասոնք ամմէն բանը  
վրայէն թալլելէն ետե՝ շատ տեղէն

խոցելով խեղճը կիսամահ թողուցին ,  
 փախան : Ո՞ւկ քահանայ մը անցաւ ան  
 կէց տեսաւ ասոր խեղճունը , իր ձամ-  
 փան գնաց , բան մը ըսրաւ : Դ ևտացի  
 մընալ եկաւ տեսաւ , անալքան մը ըս-  
 րաւ , թողուց գնաց : Ո՞ւկ սամարացի  
 մարդ մը՝ որ ըսել եւ օտար , աս օտար  
 մարդը տեսածին պէս՝ անանկ խղճաց  
 վրան որ՝ իր ձամփան թողուց , անոր  
 խոցերը պատեց , իր ձիուն վրայ վեր-  
 ցուց , տարաւ տեղմը յանձնեց որ հո-  
 գան . խարձնալ ինքը տեսաւ : Դ ուն  
 ալ ասանկ ըսէ , ասանկ ողորմէ որ  
 ըսաւ , արքայութեր մտնաս :

Բ անը մեր աս առակով շատ կրյան-  
 դիմանէ անոնք որ ազգասիրութեր չու-  
 նեին . շատ պարտըկան կը ձգէ ան քա-  
 հանան՝ ան զետացին որ ազգէն էին ,  
 ու իրենց ազգէն եղողի վը չողորմե-  
 ցան , մանաւանդ որ անանկ մարդիկ-  
 նէր էին՝ որոնց պարտքն էր իրենց ազ-  
 գին վը հոգ ունենալ : Ա ոջի սրարտքն  
 է ըսել ուղեց իր ազգին վը ողորմիլ ,

Եկդ պարտքն է իր ազգեն դուրս եղու-  
ղին վը ողորմիլ . աս սամարացին ասով  
շատ գովելու եղաւ , որ իր Եկդ պարտ-  
քը առջի պարտը կանուն ոլես օտարը  
առաւ հոդաց :

**Դ**րաւէ որ՝ ուր որ ազգասիրուն չիկայ ,  
չոն շատ պակսութիւն կայ , շատ չարիք  
կըմոնայ , անչափ աւելի որ՝ ամմէն  
ախտ ամմէն մոլութիւն դեշ են , բայց  
անհատ անձինք միայն իրենք զիրենք  
կավուն , իսկ ուր որ սէր ազգի ըըլայ ,  
անոր դեմազգի ատելուն ըըլայ , բոլոր  
ազգ մը կավու . բոլոր ազգի մը ինաս  
կըհասցընէ , բոլոր ազգի մը աղեկուն  
կըխափանէ : Ծնօղքը սիրել կի՞մ չսի-  
րել մեծ բան է , բայց քիչ փոփոխուն  
կըլլայ , մինակ տան մը մէջ կըլլայ . իսկ  
ազգը սիրել չսիրել՝ մենք փոփոխուն  
կըրերէ անչափ աւելի , որչափ որ ազ-  
գը մենք է քան զմէկ ծնօղք մը : Անոր  
չամար ինչպէս ան ազգերը՝ որ իրենց  
ազգը սիրեցիննէ՝ շատ առաջ եկան ,

անանկաւիրենց աղջը չսիրող աղջէրը  
միշտ վար ընկան :

( Օրինակ մը տալու համար՝ ի՞նչ զար-  
մանալի բան կըտեսնաս՝ թէ որ աղէկ  
մտմտալով նայիսնէ : Ադրիական ծո-  
վուն մէկ դին կըտեսնաս դալեան աղ-  
ջը , մէկաւ դին խրվաթ կիբ ըշքլաւոն  
աղջը . դալեանին երկիրը բաց երկիր  
մընէ , դժար թշնամիի ձեռքէն պաշտ-  
պանելու , դալեան աղջնալ մարմնով  
տկար է . անանկ ուժով մը չեն մէջին-  
նէրը : Խոկ խրվաթնէրուն երկիրը որ  
տալմացիա կըսվի՝ քարոտ բարձր լեռ-  
նէր են , պաշտպանելը հեշտ ( խօլայ )  
թշնամոյ գեմ . մէջիննէրը որ խրվաթ-  
են , բարձրահասակ են , ուժով , սրբ-  
տոտ , կտրիչ մարդիկնէր , որ մէյմը  
կատղիննէ՝ մէկ հոգին տասը հոգիի  
գեմ կըդինէ . պղտիկուցալ միշտ զէնք  
բանեցընելու հետ են : Հիմա զարմա-  
նալին աս է որ՝ ասանկ կտրիչ աղջը՝  
որ պէտք էր մէկ զատ թղւորութիւն մը  
ունենալ , միշտ ուրիշ նորութեց տակը

մնացերէ , ուրիշ տկար թղթներու ծառ  
ույյերէ . տկար ազգը վրանին իշխերէ :  
Վասոր դէմ ան տկար ըսած դալեան  
ազգը միշտ զատ թղթութիւն ունեցերէ .  
որչափ իրենց վը կըսի հնէր ու պատեա-  
րազմական փոփոխութինէր եղերեն ,  
վերջապէս ամմէնէնալ խալսցուցերեն  
վիրենք . ու զատ զատ տրութինէր ե-  
ղերեն իրենց մէջ : Ո՞եցերնին անչափ  
պղտիկ տրութիւնը կայ լուքքա ըսպած ,  
որ իր սահմանին մեծութիւն՝ գրեթէ  
չեքմէ՛ջեն ինչվան սև ծովին բերանը  
կըհասնի , և սակայն միշտ ազատ են  
եղէր , որ են եղէր :

Երբոր ասոր պատճառը կըմտածենք ,  
կըգտնանք որ՝ գալեսնը իր ազգը կը-  
սիրէ . ինչ բանի դնես հասարակի օգ-  
տին հիմք՝ կըմիաբանի կընէ . իր ազգին  
բարիքը իր անձին բարիքէն աւելի կըն-  
տրէ : Խսկ խրվաթը մէկ պակսութիւնը  
ունի որ՝ թող չլոտար միաբանելու . աս  
պակսութիւն է՝ ոգիքի ժխնդրութե . անով  
բոլոր ազգը մէկմէկու հետ միշտ թըշ :

նամի են . մինակ մարդ մինակ մարդու  
 հետ ,քղքքղքի հետ ,գաւառ գաւառի  
 հետ միշտ քեն ունին : Երբոր մէկը մէ-  
 ջերնէն կըմեռցընեն իրենց թշնամինե-  
 րը , ան մեռած մարդուն արիւնու շա-  
 պիկը դրան ետեւ կըկախեն , չեն վեր-  
 ցընէր անկէց , ինչլան որ մեռցնօղը  
 գըտնան սպաննեն , երբոր չեն կընար  
 զանի սպաննել , կընային որ՝ անոր աղ-  
 բարը կի՞մ անոր ազգականը մեռցընեն .  
 երբոր անաւ չեն կընար ձեռք ձգել  
 մեռցընել , կընային որ ան քաղքէն  
 կի՞մ գեղէն մէկը մեռցընեն . երբոր  
 անաւ չիկընան , կընային որ ան գաւա-  
 ռէն մէկը մեռցընեն :

Ա. սկէց գեղ գեղի հետ՝ գաւառ դա-  
 ւառի հետ միշտ թշնամութի՛ ունին ,  
 իրարմէ զատվածիպէս են , իրարմէ  
 կուզեն վրէժ խնդրել . մէջերնին ան-  
 չափ հնուցմէ քեն պահված կամ կը-  
 սէին մեզի՝ երբոր 1786ին հոն գացինք,  
 որ հարիւր տարիէն աւելի է իրարմէ  
 կուզեն վրէժ առնել , և իրարու միշտ

կապըսպրեն : Հայր մը մեռնելու ըլ-  
լայնէ՝ իրենց զաւկընէրուն կտակ կը-  
նէ որ, տղաքնէր աս արիւնոտ շապիկը  
գեռ կախված կեցածէ, քանի՛ մէկ սկի-  
տոր մնայ ասանկ, նայեցէք որ վերցը-  
նէք : Ոսել է որ՝ ան գեղեն ան գա-  
ւառէն մարդ մը մեռցուցէք որ, արիւ-  
նին տեղը արիւն գայ :

Խնչ բարբարոսութի՛, ինչ ժամտութի՛,  
ասկէց է որ՝ միշտ զինեալ կըքալեն ի-  
րարմէ վախ ունենալով, և իրարու-  
սպասելով. ասկէց է որ՝ իրենց լեռնե-  
րը միշտ իրենց թիւֆէնկնէրուն ձանե-  
րով կըխօսին . ասկէց է որ՝ իրենց հա-  
րուստնէրուն զարդը փարթամութիւր-  
եղերէ ամմէն օտայ թիւթիւնլիւխու-  
նենալ պատին վլր . հոն չպուխնէրուն  
տեղ թիւֆէնկնէր շարված դրած են .  
որովհետեւ մէջէրնին կռիւը անպակաս  
է, երբոր յանկարծ կռիւ ըսկըսինէ ,  
որին տունը միսաֆիր գտնըլին , 40.  
50 հոգիալ ըլլաննէ , ան միսաֆիր-  
նէրը կարօտ չըլլան իրենց տնէրը վա-

զելու, Երթանք [Թիւֆէնկնիս առնենք  
տեի :

Էս ոխակալութե և վրէժինդրութե.  
Կիրքը անչափ իշխած է վրանին, որ ոչ  
դատաւորներուն ահը՝ և ոչ քարոզչաց  
խօսքը մէկ շահ մը ըներ իրենց : ՏԵս  
հիմա ուր հասուց ազգատեցութիւն աս  
խրվաթ ազգը, և ուր բարձրցուց ազ-  
գասիրութիւնը զդալեան ազգը, նոյն  
բաժնի տակ ըլլալով, և իրարու դէմ  
նստած ըլլալով Երկու ազգնալ :

Այս ॥ Աւաղ թշուճառական պատ-  
,, մութես, ո՞ղ զախտս հանդուրժե-  
,, ցից բերել. զիա՞րդ զմիտս իմւ զլե-  
,, զուս պնդեցից ॥ : Խոր . յողքմն : Աս  
ազգատեցութիւնը մեր հայաստանին  
մէջալ ի՞նչ մեծաւոր մարդիկներու  
գլուխներ կերերէ . քանի՛ զօրապետ-  
ներ սալաններէ, քանի՛ թղթորներ մե-  
ռուցերէ . ի՞նչ խելացիներ խաւարե-  
ցուցերէ . քանի՛ ներսէմներ, քանի՛  
վարդաններ . ի՞նչ բարիքներ՝ հասարա-

կաց աղեկութիներ խափաներէ , թող  
տանք խորենացին որ ողբայ : Կարէր  
անցան , տեղէ տեղ փոխվեցան , բայց  
աս կիրքը չփոխվեցաւ , իր ազգը ա-  
տելը չփոխցաւ , իր ազգը ատելովը՝  
Եղայրատեցութեան մէջաւ կիյնայ ,  
չփմանար :

Երկու բանի վր խիստ զարմացերեմ .  
մէյմը՝ երբոր խօսիս խրատ տաս մէկի  
մը ազգասիրութե կամ եղբայրսիրութե  
վր , թէ մէկըզմէկ սիրելով ինչ աղե-  
կութիներ կընայ ըլլալ , անանկ մտիկ  
կըդնէ , որ կարծես թէ բոլորովին միտ-  
քը պառկեցաւ , ( խանմիշ եղաւ ) , ալ  
առջի ըրածները պիտոր չընէ կըսես .  
մէյմալ կընայիս որ՝ վաղոնան օրը ան  
ըրածներէն ալաւելին կընէ : Ահեկալ  
զարմանալին աս է որ՝ ինքը խրատ կու-  
տայ ազգասիր ըլլալու համար , մէկըզ-  
մէկ սիրելու համար . և թէ ինչ գէց  
բան է ազգի կամ եղբօր ատեցող ըլ-  
լալ , անանկ որ՝ դուն առջին չես կըր-  
նար խօսիլ . քեզի բան մը չիթողուր

ուրիշ բան մը խօրաթելու ան բանին  
վրայօք . վո զի քէնէ աղէկը ինքը զուր-  
ցեց : Ա տքովդ կըսես որ՝ ինչ աղէկ  
ազգասէր եղայրասէր է սա մարդո .  
մէյմալ վաղունան օրը կըտեսնաս որ՝  
ինքը իր ըսածին դէմը կընէ . իր զուր-  
ցածը բան մը չերենար իր աչքին . մէկ  
հասարակաց աղէկութի մը պիտոր ըլ-  
լայ իր ազգին վլր , թող չիտար որ ըլ-  
լայ , խափանելու կըյոքնի : Ա ն մարդ-  
նալ որ խղճմտանքաւոր է , ամմէն բա-  
նը խղճմտանք կընէ , իր ազգը վար  
զարնելը կամ հակառակութի ցըցընելը  
խղճմտանք չընէր :

**Ա**ս պակասութիս է աչա , որ թող  
չիտար ազգին առաջ դալու . որչափ ա-  
ռաջ պիտոր գային ամմէն մենծ քաղ .  
քին մէջիննէլը ուր եննէ , թէ որ մէ-  
ջէրնին քիչ մը միութի ըլլար . բայց ա-  
ռաջ թէ որ մէկ քաղքի մը մէջ զանա-  
զան քաղքէն մարդ գտնըլին , անոնք  
մէկմէկու հետ մէկ չեն կընար ըլլալ ,

քանի քաղքէն են՝ այսչափալ մէջէր  
 նին բաժնըված են: Ետք՝ մի և նոյն  
 քաղքըցին մէջալ մէկմէկէ բաժնըված  
 են. կէս մը ասանկ՝ կէս մը անանկ, ան  
 կէսերուն մէջնալ դարձեալ բաժնը-  
 ված կայ: Իսանկովքաժնըված բաժ-  
 նըվածի մէջ են. կըմնան մէյ մէկ ան-  
 հատ մարդ՝ որ հասարակաց աղեկութե-  
 րնէ. անսոնքալ միշտ վար կըզարնըվին:  
 Շատ օտար ազգ կըզարմանան մեր  
 ազգին վր ու կըդովեն. և իրաւի՝ վո-  
 զի մեր ազգը ուրիշ շատ կատարելուն  
 նէր ունի դովելու. ան կատարելունց  
 վրայալ մէկյարիլ մը ունի օտար ազգի.  
 որչափ որ իր ազգը չսիրէր, անչափալ  
 օտար ազգը կըսիրէ. օտար ազգի աղեկէ-  
 ծառայութեն կընէ. անովդովելի կըւ-  
 լայ: Ի՞այց պէտք էր որ՝ ասոր ներհա-  
 կը բունքը սիրոյ կարգը. վո զի ինչպէս  
 որ վերը ըսերենք, սէրը պէտք է սինտ  
 առաջիր ազգին վր բանեցընել, որ է  
 իր մենծ ծնօղքը, ետքը իր մօտիկնէ-  
 րուն, ետքը օտարնէրուն: Իսանկնէ

ըր եղայրսիրութել դիտեն կը ճանչ-  
նան, բայց չեն դիտէր որ՝ եղայրսիրու-  
թել չի կրնար ըլլալ առանց ազգասիրու-  
թեան։ Ասանկնէրուն նոր խօսք, նոր  
քարոզ է ըսելը՝ որ ազգասէր եղիք  
տէի։

Այց զարմանքը աս է, որ՝ ամմէնքը  
մենձ ու պզտիկ վերէն վար աս կը զուր-  
ցեն աս կը վարդապէտեն։ Ետքը դործ-  
քի մէջ առջի ազգատեցուի ընօղը՝ ան  
խրատ տը վօղը կը լլայ։ Ասոր պատճա-  
ռը աս է որ՝ ամմէն զուրցօղը զուրցե-  
լու ատենը զուրիշը կուզէ խրատել,  
զինքը չի խրատէր, անով մէկ շահ մը  
ընէր։

Խնչպէս որ երկու հոգի կերթանքա-  
րով մտիկ կը դնեն, իր մեղքին վլը կե-  
ցող մեղաւորնալ, ու բարեպաշտ մարդ-  
նալ։ կը տեսնաս որ մեղաւորը չի շահիր  
ան քարոզէն, բարեպաշտը կը շահի։  
Պատճառը աս է որ՝ մեղաւորը քարոզ-  
չին խօսքը մտիկ դնելու ատենը՝ ուրի-

շին վեր կըդարձընէ բանը . մոքովը կը-  
սէ որ՝ աս խրատս աս անուն մարդու  
վեր է լման , անանկով իր վեր չառնէր ,  
բան մը չիշահիր . իսկ բարեպաշտը մը-  
տիկ դնելու ատենը՝ իր վեր կըդարձը-  
նէ . կըմամտայ որ ես իս ինչպէս շըտ-  
կեմ . ասանկով առջինը չիշահիր քարո-  
ղէն , եկու կըշահի :

Ասանկ իմացիր աչա աս մենծ քարո-  
զիս վրայ . հազար՝ երկու հազար տա-  
րիէն վեր է՝ ամմէնքնալ մենծ ու պըզ-  
տիկ մեր ազգէն քարող կուտան ազգա-  
սիրութե վեր , բայց ամմէնքնալ դէմը  
կընէն : Ինդ հանուր քարող , ըհանուր  
դէմընօղնէր քարողին : Ազգովին չի-  
հաւնօղ , ազգովինալ հետեօղ : Խնչ  
խաղ , ինչ զարմանալի բան :

Պիտք էր մէկ նոր քարոզասաց մը , նոր  
հարտասան մը ելլար մէկ նոր կերպով  
մը ատենաբանէր որ , իրենց խրատը ե-  
րենց բռնել տար : Պիտք էր մէկ նոր  
օրէնսդիր մը ելլար , նոր Առղօն մը ,  
նոր Ե իգուշէր կոս մը , անանկ յարմար ռ

բէնք մը դնէր որ՝ աս պակսութիւն մեր  
ազգէն վերնար , շտկըլիւր . ինչպէս որ  
աթենացւոց ու լակեդէմոնացւոց ա-  
նանկ օրէնք տըլին որ , իրենց յարմար  
ըլլալով՝ իրենք վիրենք շտկեցին :

**Ա**րշափ մենծ կըլլար չիմա ազգէրնիս ,  
որչափ համարելի կըլլար օտարաց առ-  
ջին , թէ որ մենք մէ կըզմէկ չիկոտրե-  
ինք , մէկմէկու ժնաս չիտայինք : Վճէ  
խելացինէր կան , խելվոնին չեն կընար  
բանեցրնել ազգատեացներուն պատ-  
ճառով . քանի՛ մարիֆէթլինէր կան ,  
մարիֆէթնին չեն կընար անցընել չա-  
կառակութե համար . քանի՛ հասարա-  
կաց կենցաղօգուտ դորձքէր կան , չեն  
կընար ըլլըլիլ . անչափ որ օտար ազ-  
գաց առջին կըմեղազըլլինք :

**Ա**ս ազգատեցութեան պատճառնէրը  
փնտուելու ըլլանքնէ , մէյմը կըդըտ-  
նանք նախանձը ու հպարտութիւն : Ես  
վեր երենամ , իմընկերս ինձմէն վեր  
չերենայ տէի կընախանձի . իմըսածս

ըլլայ՝ անոր ըստածը ըլլայ՝ անոր ըրա-  
ծը առաջ չերթայ տէի կըհակառա-  
կի. արունեստաւորը իր արունեստակցին  
դէմ, մենծը մենծին դէմ, մէկ պաշ-  
տօնի մէջ եղօղը մէկալ պաշտօնակցի  
դէմ: || Ուր հեռ և նախանձ, անդ է  
,, անկարգութիւն և ամ իրք չարք ||,

Յակ. դ. 16:

Աս ախտը պիտոր ըսես որ՝ ամմէն առ-  
գին մէջը կայ, յունացալ ֆուանկաց  
մէջնալկայ, ի՞նչ է տարբերութիւր՝ որ  
անոնք միշտ ազգասէր կըմնան, ազգա-  
տեաց չեն ըլլար: Ասոր տարբերութիւ-  
րս կըդանամ որ՝ մեր ազգին հպար-  
տութիւր ու նախանձը՝ տղայական նա-  
խանձ է. մէկալ ազգաց նախանձը՝  
մէծցած մարդու նախանձ է: Տղայա-  
կան է՝ վազի խիստ պղտիկ բաներու  
մէջալ կընախանձի. խիստ պղտըտիկ  
ընկերութե մէջալ չիկընար քաշելու  
ըիշին բարձրընալը: Տղայական է՝ վա-  
զի տղի պէս քիչ մտածելէն առաջ կու-  
գայ, քիչ բան ճանչնալէն: Խնչպէս

տղայ մը երբոր տեսնայ որ մէ կալ տղան  
իր աղքարը քիչ մը սիրվի , կմ՞ գովկվի ,  
կարծէ որ ինքը վար կըզարնըվի , անոր  
հմբ նախանձէն դէմ կըդնէ՝ կուլայ .  
չուզէր որ սիրեն կմ՞ գովկեն : Ի՞այց մէ ծ-  
ցած մարդ մը տեսնայ որ՝ իր աղքարնէ-  
րը իր ընկերները քիչ մը գովկիննէ մէ կ-  
բանի մը վը , անամնկ նախանձ չիդար  
իրեն . վ՛ս զի գիտէ որ՝ աս բանիս մէջ  
զանիկայ գովկեննէ , մէ կալ բանի մէջ  
զինքը կըդովկեն . հիմա զինկերը գո-  
վեննէ , ուրիշ ատեն մը զինքը կըդո-  
վեն :

Ասանկալ մեր ազգին հապարտուիր ու  
նախանձը՝ տղայական նախանձ կե-  
րեայ որ , իր մօտիկներուն վը կընա-  
խանձի , իր մօտիկին գովկիլը ու փա-  
ռաւորվիլը՝ իրեն քամահըլվիլ մը կը-  
կարծէ : Եւ աս՝ մանտը ու մունտը բա-  
նէրու մէջ , և ան աստիճան՝ որ կըս-  
կըսի անոր վաստ հասցընել . ինչպէս որ  
աղան որուն վը նախանձինէ՝ կըսկըսի  
զարնել , չիմեղը լնար . թէ և ալ գիտ-

նայ որ՝ անոր վնասելովը իրենալ վնաս  
սկիտոր գայ՝ ան ատենանալ կընէ . վասն  
զի չիմտմտար ամմէն դիայէն :

Ի՞այց ուրիշ ազգին նախանձին կամ  
հպարտութե՛ մէջը՝ մէկ բան մը մէկ  
չափ մը կըդժնանք որ՝ անկէց մեծցած  
մարդու նախանձ է ըսել կուգայ . գի-  
տէ մտածել դիտէ մտմտալ որ՝ աս բա-  
նիս մէջիմընկերնէրս գովեննէ՝ պըզ-  
տիկ բան է կըսէ , կամարժանի է կը-  
սէ : Խակ անոր վնաս հասցընելը՝ ամօթ-  
կըսեպէ : Ուրիշ ազգի առջին վար չի-  
զարնէր , կըմտմտայ որ՝ ան վար զար-  
նելովը՝ զինքնալ վար զարկած կըլլայ :  
Ուրիշ ազգի ձեռքով անոր վնաս հաս-  
ցընել չիտար , կըմտմտայ որ՝ ան վնա-  
սը իրենալ կուգայ : Ասանկով զինքը  
մենծի պէս շատ տեղ կըբռնէ :

**Ե**րկրորդ՝ մէկ առնըվիլ ( խահըլան-  
միշ ըլլալ ) մը ունի մեր ազգը նաև  
խիստ պատիկ բանէրու վ՛՛ . ասալ կու-  
գայ նոյն աղքիւրէն՝ ինչ որ վերը զուր-

յԵցինք . յու մէկ տղայական հսկարտու .  
թէ մը :

||`Եր ազգին դրսի կազմուածը նայիս .  
նէ , մեծահոգի մեծասիրտ կըկարծես ,  
բայց մէկ փոքրոգիուի մը կայ իր սըր-  
տին մէջը որ մարդ չիկարծէր : ||  
փոքրոգիութին է որ՝ մէկմէկէ շուտ  
մը առնըլիւկուտայ մէկ ոչինչ բանի  
մը վլը՝ մէկ ոչինչ խօսքի մը վլը դժա-  
րը կուդայ , կընեղը , (կըթիթիզնայ) ,  
կըսրդողի . անկէց կուդայ մէկմէկու  
վլը պաղնայիլ , մէկըզմէկ ատել . ինչ-  
վան նաև մէկմէկէ զատվլիւ :

||նչ դժարիւ ( խահըլանմիշ ըլլալ ) է  
որ , մէկ մարդ մը ասչափ աղէկութի  
կընէ , մէկ անդամ մը միայն մէկ պակ-  
սութի մը ընէնէ , կավըլըլիս կատես  
անիկայ . մէյմնալ ամենեին չես յիշէր  
անոր ըրած աղէկութինէրը : ||`Եկըքեզ  
կտոր մը ծաղը ընէ , սկսած գործքդ  
կըձգես , թէպէտ և ան գործքը շատ  
աղէկ է՝ շահաւոր է ազգիդ կմքաղա .  
քիդ :

Աս բանս կուգայ մէկ հպարտուէ մէկ  
նախանձէ մը որ տղայական է , որ պլզ-  
տիկ սրտիմընէ : Եւ աս կերպ հպար-  
տութիւր ու նախանձը կուգայ բուն ա-  
րենէն . անչափ որ՝ թէ պէտ մեր ազգը  
հայաստանէն դուրս ելած է , չորս դին  
ցրուած է , բայց ուր որ չորս հայ ըլ-  
լան աս բնութիւնս ունին , չեն փոխ-

### Վիր :

Կ ատ կը քաղձայի որ՝ մեր ազգը քիչ մը  
զուշարթութիւն ունենար , անովից  
մաղձային խառնուածը բարեխառնէր :  
Եւրոպացւոց մէկ քանի ազգը խիստ  
զուշարթ ըլլալնուն համար՝ մէջերնին  
ան մեղքերը շատ են , որ զուշարթուէ  
առաջ կուգան : Մէր ազգին բնուեիլ  
մաղձային ըլլալով՝ ան մեղքերը շատ  
կը լլան մէջերնիս՝ որ մաղձէն ու տրտո-  
մութիւն առաջ կուգան : Բայց աս է  
գեշը՝ որ ուրիշ ազգերուն մեղքերը կը  
մնլութիւնէրը ինքիրեն անհատնէրու-  
մինակ մարդիկնէրու վսաս կուտան .  
մեր ազգին մեղքը մաղձոտուէ առաջ

Եկած՝ մէկ հասարակուն մը բոլոր աղ  
գի մը վնաս կուտայ :

Երբորդ՝ աս առնըլիլէն կուդայ կը-  
հետևի բամբասանք . ասիկայ անչափ  
ըհանուր եղավ մեր օրերը՝ որ քանի  
գնացնէ հասարակ խօսակցութիւն մը  
դարձաւ . վո՞զի չիկրնար ըլլալ մէկ խօ-  
սակցուն մը որ՝ մէջը բամբասանք ըլ-  
լայ : Անալքու մօտիկէդ , քեզ ձանչցա-  
ղէն . և անանկ բամբասէլ որ՝ անունդ  
կալուէ կըկոտրէ . ինչ ծածուկ սպակ-  
սութիւն տեսաւ դուրս կըհանէ . ինչ խօ-  
րաթայ լսեց հոս՝ կերթայ ան դին կը-  
սպատմէ : Ի՞այց որ աւելի չար է՝ քու-  
խօրաթադալ քու ըրածնէրդալ գէշի  
տանելով մը կըպատմէ . մէկ կերպ մը՝  
մէկ եղանակ մը կըխօթէ որ, ան խօսքդ  
ան գործքդ որ պլտիկ անտարբեր ան-  
որոշ բան էր , տակէն մէկ մենծ բան  
մը հանելով կըպատմէ , բայց միշտ գէ-  
շի տանելով , վայնասուն մը հանելով :  
Անկէց կըհետևի երկու տուն երկու

Հոդի մէկմէկու հետ բռնկիլ, կոռուիլ  
ինչլան զատվիլ, կմթէ որ չէնէ՝ մէկ  
մէկու վր պաղիլ:

Չիկայ մէկ տուն մը, չիկայ մէկ հոդի  
մը, որ աս բանիս վր չիգանկտի, սըր-  
տանց խոցված քըլլայ: Ան կացութե  
հասերէ որ՝ մարդ կըշտիոթի չիյտէ  
ինչպէս շարժի, ինչպէս խօսի, որ վրան  
չիզուրցէն, վո՞զի ինչ ընէնէ՝ պէտք  
է որ խօսին, և միշտ գէշի տանելով  
գէշ մեկնելով կըխօսին:

Աս է զարմանալին՝ որ խօսիլ չիգիտցո-  
ղը՝ բամբասանքի եկածին պէս՝ բերա-  
նը կըբացվի, խօրաթել չիկըցողը՝ բամ-  
բասանքի եկածին պէս՝ անուշ լեզու  
մը կունենայ, ամմէննալ մտիկ դնել  
կուտայ: Խակ անոնք՝ որ իրենց խելքը  
իրենց ճարտասանութը կըբանեցընեն  
յատուկ ասոր համար որ՝ մարդ բամ-  
բասեն, ու վարպետ կերպով մը բամ-  
բասեն, անանկ որ լսողները զարմացը-  
նեն, ասոնց վր խօսք չիբանանք, վո՞  
զի խօսքէրնիս կերկըննայ, հապա ի-

մաստունին խօսքովը գոցենք, || 1 աւ է  
 „ տղիտի որ գնայ միամտութք իւրով  
 „ քան անզգամին որ շաղաւաշուրթն  
 „ իցէ || Առակ . ժթ . 1 : Եւ թէ || Այս  
 „ անզգամ . . . ՚ի վերայ շրթանց իւրոց  
 „ գանձէ հուր || : ժկ . 27 :

Աս լեզուադարութէ ինչե՞ր կը չետեկի ,  
 ինչ անկարգութի , ինչ լիսաս , չեմու-  
 զէր հոս մէկիկ մէկիկ յիշել . թէ որ  
 ծառայ ունիս՝ ծառադ կուզեն հանել  
 ( այարտմիշ ընել ) . թէ որ տանուտէր  
 ես՝ տունիդ անունը կը կոտրեն . թէ  
 որ քիրածի ես՝ տանուտիրոջ քեզ կը-  
 բամբասեն . թէ որ դուն քեզի նստած  
 առանձին կաշխատիս՝ գէշ կընես կը-  
 սեն . թէ որ հասարակաց մէկ աղէկու-  
 թի մը ընես՝ գէշ կընես կըսեն :

Շ ատ մարդու վր կը զարմանանք որ՝  
 ինչու հայու ազգը թողերեն բոլորո-  
 վին ելքը օտար ազգի հետ իտառնըվեր  
 են . ոմանց աս լեզուադարութիւնն  
 է պատճառ : Շ ատ բամբասվերէ ան  
 մարդը իր քովիններէն . շատ ապէրախ .

տութիւն ( նամքեռութիւն ) տեսերէ իր  
մօտիկներէն . անկէց դժարը դալէն  
( խահը ընելէն ) գլուխսքաշեմ, սը-  
վոնց սրտադողը չիմանամտէյի՛չեւը-  
ցէր մէկ դի է գացէր :

Ասանկով աս բամբասանքն է պատ-  
ճառ՝ որ մեր ազգին մէջէն պինտ խե-  
լացիները դուրս հանել կիբմէկ դի քաշ-  
վիլ կուտայ : Ուէ որ ասանկ երթայ ,  
բամբասելը՝ ուրիշի վր չար խօսիլը քշէ ,  
շատ մարդ մէկ դի պիտոր քաշվին , շատ  
մարդ պիտոր զատվին . ատեն պիտոր  
դայ որ՝ անասլատի պէս զատ զատ պի-  
տոր նստին , որ լեզուագարներէն չար  
խօսօղներէն խալըսին : || Աւ է ընա-  
,, կելաւ անկեան՝ իներքոյ օդոյ , քան  
,, ՚ի բռեալս անիրաւութիւն , և ՚ի տան  
,, խաւնակուեն || : Առակ . ին . 9 : Օի  
|| Աւ է կոչունք բանջարեղէնք սիրով  
,, և շնորհիւն , քան զուարակ ՚ի մնոյ  
,, թշնամութիւն || : ԺԵ . 17 : ՚Եղնպէս  
|| Աւ է պատառ մի համով խաղաղու-  
,, թիւ , քան զտունս լի զէնլեօք և բա-

,, ըեօք թշնամութե՛ ։ Ժ՛ ։ 1 ։ “ Այէ  
 Տիմա ի՞նչ կացուե՞ հասաւ ազգը ։ Ի՞նչ  
 մը շիննալու համար կուզմի ընկերու-  
 թե՞ , ընկերութենով կըլլայ հասարա-  
 կաց բարինէր , կենցաղօգուտ գործ-  
 քէր . աս չար լեզունէրը պատճառ կըլ-  
 լան որ մեր ազգը ընկերուե՞ կըզատեն,  
 խելացինէրէն կըզրկեն ։ Այանի թէ  
 ,, մօտակտուր իսկ լինէին՝ որ զձեզն  
 ,, խոռվեցուցանեն ։ Գաղ. Ե. 12 ։

**Ո**ւէկ կարդ մը մարդու չիկայ որ՝ առ  
 չարալեզունէրէն խալըալի . մենձէրը  
 վար կըզարնեն , պղտիկնէրը վար կը-  
 զարնեն . գուրս ելլողը վար կըզարնեն,  
 նէրսը նստօղը վար կըզարնեն . մէկ  
 սուտ սօֆիուե՞ մը ձեռվընին են առէր,  
 անովիրենք զիրենց խղջմտանքը կը-  
 շտկեն , իբր թէ բարինախանձէն կը-  
 զուրցեն : Այս եղարնէր , խղջմտան-  
 քաւո՞ր եղարնէր , մեռնելու ատեն-  
 նիդ կարծեմ թէ շատ ուրիշ կերպով  
 մտածելունիք . կարծեմ թէ փրկուե՞-

Հեք կընար հասնիլ :

Եւ քու սօֆիութեղ վը է , որ իմաս  
տունը Եռակ . ժկ . 12 . դողացընելով  
կըզուրցէ : || Են ձանապարհք որ թը  
,, ոչին մարդկան թէ ուղիղիցեն , բայց  
,, կատարած նց երթայյատակս դժու  
,, խոց || : Դուն ուրիշ չարութին ունիս  
քու սրտիդ մէջը ծածուկ , սօֆիութը  
պայրախ բացէր ձեռքդ բռներես , ա-  
նով քու ներսի չարութիգ բարիի տեղ  
երեցընելկուզես : || ամս զի պինտ ա-  
ռաջ ազգը քեզ գլուխ վերակացու չի-  
դրաւ որ , ազգին մէջի եղած անկար-  
գութները վերցընես , ուրիշին պակսու  
թիները շտկես : Վիեզի ազգը ՛ը առա-  
ծին կըսէ : || Ե՞ զուրցէր ան բանը որ չի-  
տես իմ կըայ , Օ ուրցէ ան բանը որ գետես  
չու կըայ : Վինէ ազգը աս կըսպասէ  
որ՝ քուկին ձեռքէդ եկած աղէկութը  
ընես ազգին , չէ թէ ուրիշ մարդ ինչ  
պակսութի կընէ տուն շնուրուն վրայ ,  
հարսնիք ընելուն վրայ , մէկէնիմէկ  
հարստնալուն վը , իր վարմունքին իր

Ելլալու նստելուն վը , մէկիկ մէկիկ  
 խօսիս , ասոր անոր մեղադրես :  
 Աշկդ՝ ադ բարի նախանձը՝ սօֆիունիը՝  
 ան ատենը աղեկ կըլլայ՝ երբոր ճշմա-  
 րիտ եղայրսիրութէ դայ . որ է զուտ  
 սրտանց ուղելեղօրդ բարիքը՝ եղօրդ  
 օդուտը . քու ատ կերպ ատանկ մար-  
 դիկներու՝ ատանկ սլարագաներով  
 զուրցելդ եղօրդ սակառուն վը , մե-  
 ղադրելդ , մենծցընելդ՝ յայտնի սլիտոր  
 ցըցընէն ոյ դատաստանին առջին որ՝ չի-  
 գար ճշմարիտ եղայրսիրուն , հապա  
 մանաւանդ սրտիդ մէջը մէկ ծածուկ  
 նախանձ մը՝ մէկ չիքաշել մը՝ անկէց  
 մէկ հակառակուն մը ունիս անոր վը ,  
 բայց անանկ ծածուկ որ դունալ չե-  
 իմանար . խղճմտանքդ քննելու ատեն-  
 նալ չես կրնար իմանալ , վասն զի փոխ  
 ված ( թէպտիլ եղած ) վրան սօֆիուն  
 շուրջառը առած անանկ կերենայ քե-  
 զի , սատանային գործքը հրեշտակի  
 գործք կերենայ , ստունիը ճշմարտուն  
 կերենայ , անմտութիւն իմաստուն կե-

ըենայ : Ան ծածուկ նախանձէն՝ սըր-  
տիդ մէջի հակառակութէդ կուգայ ,  
ինչ որ դուն միտքդ դրերես որ՝ ճշմար-  
տութէ համար կըզուրցես :

|| Ապա եթէ ՚ Կախանձ , և ՚ Կառնութէ,  
,, և ՚ Հակառակութի ունիցիք՝ ի սիրտս  
,, ձեր , մի պարձիք սուտ առնել զջըշ-  
,, մարտութին . ոչ է իմաստութս այս  
,, իջեալ՝ ի վերուստ , այլ երկրաւոր ,  
,, շնչաւոր , և դիւական || : Յակ . դ . 14.  
Չիխաքէ ձեղ ձեր աղօթասիրութիը ,  
ձեր ջերմեռանդութիը , ձեր ծումակա-  
ցութիը՝ որք են սուտ . վա զի ինչլան  
եղօրդ վը ճշմարիտ սէր ըըլլայնէ սըր-  
տիդ մէջը , ոծսիրութի չիկրնար ըլլալ ,  
այ սէրնալ ըըլլայնէ՝ ամմէն լանը պա-  
րապ է տէի կըկանչէ պօղոս առաքեալը  
ա . կորն . ժդ . կարդա՛ բոլոր դլուխը :  
Անոր համար ատ բարի նախանձը , ատ  
սօֆիութիը քու վրադդարնէիր , քու  
լեզուիդ վրայ պահէիր , խիստ աղեկ  
կըլլար :

Պորթ՝ աս չար խօսիլը՝ լեզուագաւ  
 ըութիւնը մեր ազդին՝ կուդայ մէկ  
 ուրիշ պակառութէ մը , որ է Աւրանա-  
 քացութի . և է մէկ պակառութի մը լե-  
 չանուր , չես կրնար գտնալ մէկ մարդ  
 մը գոյ բերան նաև հազարաւոր մարդ-  
 կանց մէջ : Ո՞էկ պակառութի մը անանկ  
 լը հանուր՝ որ չիկարծած մարդիկնե-  
 րուն վրայալ կայ . նաև ան մարդիկնե-  
 րուն վրայ՝ որոնց պարտք էր որ՝ գոյ  
 բերան ըլլային : Ի՞նչ կըտեսնան՝ կը-  
 զուրցեն . ի՞նչ կըտեն՝ կըզուրցեն . չէ-  
 մէն զուրցենք կըտեն , չէնէ մարիլ կու-  
 դայ վրանին . սրտերնին մէջը իբր թէ  
 որդ մը կիմանան , որ զուրցելու ըլլ-  
 լաննէ , պիտոր ուտէ զիրենք . կընե-  
 լին կըսխմըլին , պէտք է զուրցեն որ  
 հանգչին :

Եսանկներուն աս է գէշը՝ որ ամենեին  
 խղճմտանք չեն ըներ իրենց բերանա-  
 քացութէ վրայ . ինչու որ՝ մեր միտքը  
 չար չէ կըտեն . մենք վար զարնելու հա-  
 մար չենք խօսիր կըտեն , հապա տե-

սածնիս լսածնիս կըպատմենք . մեր  
զուրցելը՝ պատմելե , պատմելով ի՞նչ  
կըլլայ կըսեն :

Իսյյ չեն մտմտար որ՝ ասոր անոր պատ-  
մելով մէկ բան մը՝ որ իրենց վար զար-  
նել չերենար , քանի տեղ մենծ մենծ  
մը զերու պատճառ կըլլայ : Այէկ տան  
մը մէջ բան մը տեսար , անանկ մար-  
դու կըզուրցես ան բանը՝ որ անկից բռ-  
լորովն ծածուկ պահովիլ կուզեին .  
վոզ զի մենծ կոփէ կելլայ անկեց : Դուն  
կըգովես մէկին շինած տունը՝ մէկա-  
լին փարթամունիը՝ անանկ մարդիկնէ-  
րու առջին՝ որ անկեց վնաս կուգայ տիր-  
վուոցը . տես հիմա ուր մնաց խղճմը .  
տանք ըլնելի :

Աիրտդ աղեկ է , մանաւանդ թէ օկըր  
ունէիր , բարեկամունի ունէիր , սիրե-  
լին գովելու համար ըսիր պատմեցիր  
անոր փարթամութիը , բայց անիկայ  
մէծ փորձանքի եկավ քու բերանաքա-  
ցութեց համար , ի՞նչ բարեկամունի ե-  
ղավասիկայ . անանկնէրուն Վանիելք

բարեկամըսելու է :

Դուն հոս բան մը տեսար , գայիր ա-  
նօր ազգականին տունը տեղնիաեղը  
պատմեցիր , վո՞զ զի անտարբեր բան մը-  
նէր , ի՞նչ կելլայ աս պատմելովս ըսիր .  
բայց աս ելավ որ՝ ազգական ազգակա-  
նի հետ՝ տունի հետ մէկմէկու  
ձգեցիր . մէկմէկու հետ սրդողեցան ,  
իրարմէ պաղեցան : Տեսար մի՞՛ հիմա  
քու բերանաբացուե՞դ պտուղը :

Արչափ կոփէ կելլայ մօտիկներու մէջ՝  
ազգականներու մէջ՝ գրեթէ ավմէն-  
նալ բերանաբացութենէ կուգան .  
վերցմէ բերանաբացնէրը՝ որ ի՞նչ տե-  
սան , ի՞նչ լսեցիննէ՝ չիզուրցեն մէկա-  
լին տունը , կըմիշնան ամմէն կըոփէ-  
նէրը : || Եզու փոքր ի՞նչ անդամ է՝  
,, և մեծամեծս բարբառի . . . լեզու  
,, հուր՝ զարդ անիրաւուե , լեզու հաս-  
,, տատեալ է յանդամն մեր՝ որ զամե-  
,, նայն մարմինն ապականէ . . . լումե-  
,, նայն բնութի գազանաց և թունոց  
,, և սողնոց՝ և որ ՚ի ծովու են , հնա-

„ զանդեալ է և հնազանդի մարդկե-  
„ ղեն բնուԵ , բայց զլեզու մարդկան  
„ ոչ ոք կարէ հնազանդել , զմարն և  
„ զանկարգ , և զլի թունօք մահաբեւ  
„ ըին || հՅակ . Պ :

**Չ**իմտաձելսվպատմեցի կըսես . կոփէն  
նին տեսնալէն ետև ցաւեցար զուրցե-  
լուդ վրայ . Ես գիտնայինէ՝ չէի զուր-  
ցէր կըսես : Ի՞այց ի՞նչ օդուտ , առաջ  
ընել ետքը ցաւիլ . պէտքը չէր որ ա-  
ռաջ մտմտայիր՝ թէ հազար բան կըր-  
նայ ըլլալ , Ես ամմէն բանը չլյտեմ ,  
իմտեսածս ուրիշի մը տուն զուրցեմնէ ,  
պէլքիմխօսք խօրաթայ կըճնանի , կը-  
ռին կըհանէ , անուն կըկոտրէ . հիմա  
ըրածիդ կըցաւիս , խօսածդ ետ չես  
կընար դարձընել , գնաց ամմէնունքե-  
րանը ծաւալեցաւ : Վուկին ըրածդ  
կըմնանի մէկ մարդու որ չոճալով յար-  
դը ( սամանը ) մինարէին գլուխը հա-  
նէ , անկէց պարպէ վար թափէ , հովը  
կառնէ հազար տեղ կըտանի . ի՞նչ հէշտ  
( խօլայ ) բան , ի՞նչալ աղվոր տեսնելու

բան . բայց ետքը ուղենայ նորէն ժող .  
վել , չուալի մէջ առնել , ի՞նչ դժարին  
բան , երկու իրեք հատը հազիւ կընայ  
ժողվել . դնաց տարածվեցաւ ամմէն  
տեղ , ձար չիկայ ժողվելու :

Ա յա ի՞նչ ընելու է աս բերանաբացնէ .  
ըուն ձեռքէն խալըսելու համար . վո  
զի մէկ մարդ մը չիխալըսիր , մէկ դիսւ  
ունած մը չազատիր : Ա ս է զարմանա-  
լին որ՝ ստանսպօլ քղքը շատ մենծ քա-  
ղաք է , ամառը մանաւանդ իրը թէ ա-  
ւելի կըմենծնայ աւելի կըտարածվի՝  
գեղերը ցրունելուն պատճառաւ , ան-  
չափ որ կընայ ըսվիլ թէ , ստանսպօլին  
ամըովան մեծութիր՝ միան երկանուիր  
առնելով՝ ուր տեղունաք որ կըցըր-  
ուին ամառը մեր ազգէն , իրեք սահ-  
թըվան ձամքայ կըքշէ : Հիմա ասչափ  
մենծ երկան քաղքի մէջ մէկ դիսւնած  
մը իմացընելու՝ դոնէ իրեք օրվան կա-  
րօտ պիտոր ըլլայ կըսես . բայց լսէ զար-  
մացիր , թէ որ դիսւնածը աս իրիկուն  
եղալ , վաղըքաղքին մէկաւ ծարը ամ

մէնը իմացած կըլլան աս բԵրանաբաց-  
ներուն ձեռքովը , մանաւանդ թէ որ  
դիտուածը վայնասունիքան ըլլայ , ձա-  
խորդութեն կմշնասու բան ըլլայ . վ՛ո  
զի յաջողութեն դիտուածը անչափ չեն  
յօժարիր պատմելու :

Պիտք էր պիւթագորեանց լութենը  
ասանկներուն պատուիրել . պիտք էր  
պահչք բունելէն աւելի՝ լեզունին քըռ.  
նէին , չիզուրցէին : Աս մի՛ զուրցէր ,  
ան մի՛ խօրաթէր , հասկա ի՞նչ խօրա-  
թէմկըսես . ասոր անոր բանը զուրցէ-  
լով խօրաթա կըդտնամկըսես : Ի՞այց  
շատ աղջէկ է որ՝ թէ որ խօրաթէլ չիյ-  
տեմնէ , լուռ կենաս մտիկ դնօղ ըլ-  
լաս . վ՛ո զի քու ասանկ խօրաթէլնե-  
րէն մլծ կուիճնէր՝ չիկարծած չարիք-  
նէր փորձանքնէր կելլան :

Հինգերդ՝ աս բԵրանաբացութին ալ  
կուգայ մէկ ուրիշ պակսութէ մը՝ որ է  
Հետաքրքրութ ( վուխութչի ըլլալ ) :  
Վ Ծ րջօղք տանէ՝ ի տուն , և ոչ միայն

դատարկը, այլև փասքուսք և Հետաքրքիլը. և (յայնմանէ) խօսին, որ ինչու է պիտոյ || : ա. Տիմ. Ե. 13: Հետաքրքը ութիւնը դատարկութե՛ հետ մէկ տեղ պատճառ դրաւ առաքեալը բերանաբացութե՛, որ կըխօսի ան բաները՝ որուն վլր պէտքը չէր խօսիլ. և ուսկից մէկ օգուտ մը չելլար :

Ես հետաքրքը ութիւնը բերանաբացներուն կըլլայ նիւթ (սէրմայէ) մը իրենց բերանաբացութե՛. անէ, 'ի տուն ասոր անոր քովքալելով կըհարցընեն կիրմանան ի՞նչ է, եղէր, ի՞նչ կըլլայ . ասով իր թէ, իրենց (սէրմայէ) նիւթ մը կը ժողվէն . և անկից կըհետեւի խօսիլան բաները՝ որ պէտքը չէր խօսիլ :

Ասանկով մէկ կծիկ մընէ, որուն ծարը կըքացով հետաքրքը ութիւն. հետաքրքը ութիւն կուգայ բերանաբացութիւն. բերանաբացութիւն կուգայ բամբասանք . վուզի մշծ մասը բերանաբացներուն ուրիշն պակսութիները խօրաթելէ .

բռամբասանքին կուգայ պաղութիւն կի՞  
 ատելութիւն մէկին մէկալին վըր . ետքը  
 անկէց ազգին մէջը կըլլայ ան պաղու-  
 թիները ան ատելութիները որ վերը  
 զուրցեցինք . մասնաւորէն կըլլայ Շ-  
 հանոււր ազգային : ||<sup>2</sup> կըմնայ հիմա  
 ազգասիրուելը կի՞ հայրենասիրուելը :  
 Եսոնք ամմէննալ փոքրոգիի պակսու-  
 թիներ են , որ չեմ գիտեր ուսկից Են  
 մատեր մէր ազգին մէջ . գուցե (պէլ-  
 քիմ) շատ գերութեւ տակ մնալէն : ||<sup>3</sup>  
 զի շատ պակսութիներ կան՝ որ իրաւ-  
 դէշ են , բայց մէկ վեհանձնուէ մը մէկ  
 քածութէ մը կուգայ . իսկ աս հետա-  
 քըքրութիւն , բերանաբացութիւն , ու-  
 րիշի վըր բամբասելը , նախանձիլը մէկ  
 պղտիկ սրտի մը պակսութիներ են , ո-  
 րուն մէջը մէկ աղեկ բան մը չիկայ , և  
 մարդս պէտք էր ինքիրեն մէծ ամօթ-  
 սեպել :

|| Եցերդ վերոդրեալ անկարդութինե-  
 րէն կըհետեւի Բանսարկութիւն , որ կ

մէկին խօսքը մէկալին տանելով իրաւ-  
րու չետ ձգել երկու հոդի կի՞ երկու  
տուն : Ուշ ինչ չարիքներ առաջ կու-  
գան ասկէց՝ ինչ դատողութներ , կար-  
ծիքներ , ատելութեներ , երկան կըլ-  
լոյ մէկիկ մէկիկ հոս զուրցելը՝ հերիք  
ըլլայ ինչ որ վերը քիչ մը յիշեցինք :  
|| Ենդութիւն կայ ՚ի սրտի չարանիւթի ||:  
Առակ . ժք . 20 : Բայց || Որ գրգռէ  
զբանս՝ ոչ ապրեսցի , մանաւանդ որ  
վարէ զբանս որ ոչ իւր իցէ ... որ չոր-  
բոքէ զբարութերներաց , և որ յուղէ  
զբարութիւն կորիցէ || : ժք . 7 . 9 :

Եօթներդ՝ կըհետեւի Երեսպաշտու-  
թի . առջեւն մէկ կերպ մը խօսիլ , ե-  
տեւն մէկ ուրիշ կերպ մը : Ո՞էկ երես-  
պաշտութիւն կայ որ՝ կըբռնադատի  
( զօռի կիյնայ ) , անանկ ամշնալէն ե-  
րեսպաշտութք մը կըխօսի . աս չարը  
թեթև չար սեպէնք , բայց ան է մէր  
ազգին մէջ մտած երեսպաշտութիւն՝  
որ պատճառ մը չեղած ինքիրէն երեւ-

սիդ կերպ մը կըխօսի , ետևեդ մէկ ու  
ըիշ կերպ մը . երեսիդ կըդովի՛ բարե-  
կամ կըցըցընէ , ետևեդ կերթայ ու-  
րիշին վար կըզարնէ :

Դրուն անիկայ սրտանց բարեկամ կար-  
ծելով , քուկին սրտինդ կըբանաս , ա-  
նիկայ ուրիշին տունը կերթայ մէկիկ  
մէկիկ կըզուրցէ , ու վար զարնելով  
կոտրելով կըզուրցէ . անով անտարբեր  
բաները անմեղ գործքերը մեծ հե-  
տեռութիներ կըբերեն , մեծ չարիք կը-  
ծընանին :

Վա ի՞նչ կացութե (հալ) հասանք , աս  
ի՞նչ ցած ու անարդ անկարգուեց մէջ  
ընկանք , որ ի՞նչվան մեր քովի ազգեր-  
նիս մեր վը կավըըվինկոր զարմանալով  
մեզադրելով : Կորմնցուցինք անանկ-  
էնէ եղայրսիրութինիս , կորմնցու-  
ցինք անանկէնէ քրիստոնէութինիս .  
Վա զի քրիստոնէութիւ կեցընօղը եղ-  
բայրսիրութին էր , քրիստոնէութիւ փլու-  
նօղը վերջացընօղը պիտոր ըլլոյ եղ-  
բայրատեցութիւ . մէնք անանկէնէ ամ-

մենէն առաջ կորսընցուցինք .  
 Ա՛յս լեռինք Վրարատեան , լեռինք  
 Ծիւրակնեան (պինկեօլին) , ձեր  
 գլխէն մէկ անուշ հովմբ կըփչե՝ որ  
 դրախտին հովերն էն . ձեր վրայէն ա-  
 նանկ անուշ ջուրէր կըբխան՝ որ պրախ-  
 տին ջուրէլն էն , ձեր բոլորափը նըս-  
 տան բնակեցան ան առջի մարդիկնե-  
 րը՝ որ ուրիշ բան չկատէին բայց Եթէ  
 անուշ կենակցութի , սէր , միաբանու-  
 թիւն , մէկմէկու հասնիլ , մէկմէկու  
 բարիք ընել . ան մարդիկները որ չկ-  
 ատէլութի , մէկմէկու սիրտ կոտրել ,  
 հապա բոլորովին հանդարտութե՛ բոլո-  
 րովին հանգստութե՛ խաղաղուն մէջ  
 կըվայելէին :

Հիմա ի՞նչ ժանտ հովփչեց ձեր վրայէն  
 որ աս ամմէն աղէկութիը բոլորովին  
 վերցուց տարաւ մեր մէջէն՝ որ անոնց  
 հարազատ որդիքն էնք , մեր մէջէն՝ որ  
 անոնց մօտիկ արիւն էնք : Ո՞ր ատեն ,  
 որ օտար մարդիկներ մեր մէջը խառ-

նըվելովաս ցած անկարգութիները մը-  
տուցին , մեր առջիններուն բնութել  
բոլորովին ներհակ բաներ խօթեցին ու  
արմատացուցին , որոնք չենք կրնար  
վերցընել ոչքարովաց բաներով , և ոչ  
ոք գրոց խօսքերով : Քաջախ կենակ-  
ցութիւն որ ան ատենը պատճառ կըլ-  
լար մէկըզմէկ սիրելու , հիմանոյն յա-  
ճախ տեսնըվիլը պատճառ կըլլայկոր  
ատելութիւն խնամութիւն ձգելու :

Ե՛լս ե՛րբ պիտոր ելլան ան դպրատուն-  
ները , ան ճարտար վարպետները , որ  
պղտիկուց տղաքը միշտ կըթելով , միշտ  
խօսելով , շտկեն վերցընեն անոնց ա-  
րիւնեն աս անկարգութիները :

**Ութերդ՝** ան նախանձէն որ վերը յի-  
շեցինք , կուգայ մէկ անդթութիւն մը ,  
որ իր բանը լինայ տէի՝ ամենեին չի-  
նայիր որ ընկերին ի՞նչ վնաս կըլլայ .  
մանաւանդ թէ ինքը ընկերին վնասը  
կըփնտըռէ . չիկրնար քաշել իր ազ-  
գին մէծի մը վրայ փարթամութիւները .

նալ . կընայի որ լեզուագարելով ան-  
չափ խօսի որ՝ որոնց պէտքը չենէ՝ ա-  
նոնց անկաջնալհասցընէ , անոր վեաս  
մը բերէ , վար իշնայ , ինքը տեսնայ  
հանգչի , թէև իրեն մէկ շահ մընալ

ըռլոյ :

Աս կերպ նախանձ , աս կերպ առնը-  
վիլ , բամբասել , անգթուի ցըցընել՝  
իրաւի որ տղայական կերպ է , և ոչ  
մեծած հասուն մարդու . վ՛ո զի չի-  
մտմտալէն կուգայ . և ան տղայական  
կերպը իր մօտիկներուն իր աղդին վլը  
կըքանեցընէ . ուրիշ աղդի առջեւ իր  
ազգը կըկոտրէ վար կըզարնէ : Աս  
կերպս իրաւի չիկայ ուրիշ աղդաց մէջ :  
|| Ամօրէնք 'ի մի բան կատարին , 'ի սի-  
,, ըեսցեսն զընկերքո իրրեւ զանձնքո .  
,, ապա եթէ զմիմեանս խաճատիցէք և  
,, ուտիցէք , զդոյշ լերմաք , դուցէ 'ի  
,, միմեանց սատակիցիք || : Դադ . Ե . 14:

Ամմէնուն բերնէն կըլավի որ՝ սրտցաւ  
մարդ չիկայ հիմա . և իրաւ է , վասն զի  
խիստ սրտցաւ կարծած մարդդալտէ-

Ղը կուգայնէ , իր բանը նայելու համար  
քու վրադ ամենեին չիխղջար :  
Ես սոնք ամմէնը եղբայրսիրութեն դէմ  
են , բայց կայ ուրիշ պարագայմընալ  
որ՝ շիտակ ազգասիրուեն ու հայրենաւ  
սիրութեն դէմկըլլայ , վո՞զ զի շատ հեղ  
անդթութիր՝ իր ազգէն եղօղներուն  
վրայ կըցըցընէ . սրտցաւութիր՝ օտար  
ազգէն եղօղներուն վրայ կըցըցընէ .

Խննելրդ՝ նախանձէն ու մէկըզմէկ չի  
քաշելէն՝ կըհետեկի մէկ ուրիշ անկար-  
դութիւն մը՝ որ է մենծ ու ողտիկ չի-  
ձանչնալ : Խաէ որ հաւասար իր հաւա-  
սարը չիկընար քաշել , ալ աւելի չիկըր-  
նար քաշել իրմէ մենծը : Տես հիմա  
ասկէց ինչ ուրիշ անկարդութիւն կը-  
հետեկի , որ է Ենչնազանդուին , մեն-  
ծի մտիկ չիդնել . անկարդութիւնը՝ որ  
ուրիշ ազգաց մէջթէ որ դիպուածով  
կըլլայ , մեր ազգին մէջ ըհանուր սո-  
վորութեն պէս է :

Ես անչնազանդուին կըհետեկի որ՝ ան-

ամմէն հասարակաց աղեկութիւն որ՝ լին.  
կերութիւնը շատվոր մէկ տեղ աշխատե-  
լով սիտոր ըլլար, չիկրնար ըլլալ մեր  
ազգին մէջ. անոր հմբր զրկեալ էրմնայ  
մեր ազգը հասարակաց աղեկութենէ,  
կենցազօդուտ գործքերէ. ինչու որ լին  
կերութիւնը գործք մը չիկրնար ըլլալ, և  
չիկրնարլովը՝ ան կենցազօդուտ գործ-  
քերնար չեն կրնար ըլլալ որ ընկերուն  
կարօտ են :

Առկեց է որ՝ պղտըտիկ ժողովներաւ  
տասը, տասնվերկու հոգիի հասարակաց  
սիտոյքը հոգալու՝ շատ դժվարութիւն  
կըքաշէ մեր ազգին մէջը դիմանա-  
լու. ( որ ուրիշ քովին եղած ազգերու  
մէջ բան մը չիսեպվիր . ) չիկրնարաւ ան  
դործքը հանգիստ հոգալու՝ որուն հա-  
մար որ ժողվսված են : Ինչու որ՝ նոյն  
ժողովականաց մէջնալ կըմտնան ան  
պատճառները՝ որ վերը լիշեցինք, մէ-  
կըզմէկ չիքաշելը, մէկմէկէ դժարիլը  
( իսահրլանմիշ ըլլալը ) :

Ասանկով մենք ու պղտիկ չիձանցնա,

լու անկարգութեր խիստ վնասակար  
բան մը կըլլայ . վասն զի իր վնասը մէկ  
հոգիի չէ՝ շատ հոգիի է , կավրէ ամմէն  
միաբանութեր : Ի՞այց հարցընեսնէ՝ աս  
ողակսութեր մեր ազգին մէջ՝ մենծին  
վը է աւելի , թէ պղտիկին վը , պատ-  
մութեր կըցըցընէ՝ որ աւելի մենծին  
վրայ է :

Առզի մեր ազգին մէջ մէկը մեծ եղա-  
ծին պէս , կի՞մ իշխան , կամ հրամայօդ ,  
մէկ գոռողութեր մը կունենայ . կուզէ  
իր տակի եղօղներուն պղտիկներուն  
վը գատաւորի պէս իշխել , գերիի պէս  
անոնք գործածել . ( ասոր վը շատ օրի-  
նակնէր կընայի բերել մեր ազգին պատ-  
մութէն : ) Ի՞այց իշխան եղօղը ասոր  
ներհակը պիտոր ըներ . անոր համար  
խորենացին իր ողբին մէջ՝ ամմէն վի-  
ճակ մարդկանց յիշելով , իրենց գործ-  
քերէն իրենց անուննէր կուտայ , եր-  
բոր մեր իշխաննէրը կըյիշէ՝ Աշխարհ-  
աւէր կըկոչէ զանոնք : Առզի պէտք  
է իշխանի ու մեծի՝ հօր պէս հոգաւ

նայիլ, իրմէ պղտիկին աղեկուի ընել,  
չեթե հրամմել, իշխել, յափշտակել.  
ուսկից պղտիկինաւ կուգայ յանդըգ-  
նիլ, ու անիկայ մենծի տեղ չիդնել.

անկեց կըհետեի ճին ավրըվիլ :

Ո՞եկ պատճառնալ՝ որ մեր ազգը օտար  
ազգին աղեկ հնազանդուի կընէ, աս  
է որ՝ օտար ազգին իշխաններուն մէջ  
աւելի անուշ կառավարուի մը կըտես-  
նայ, որ մեր ազգին մենծերուն մէջ  
չիկայ :

Ա բաժի գըելես կիմացվի որ՝ մեր ազգը  
չունենալով հայրենասիրուի կիմազգա-  
սիրութի, զրկըված է աս աղեկուինե-  
րէն, աս առաքինութիներէն, որք են  
խաղաղուի, հանգստուի, արդարուի,  
բարուի, հեղութի, խոնարհուի, եղ-  
բայրսիրուի, բարեկամուի, մեծագոր-  
ծուի, եւ: Անչ խեղջուի, ինչ թշունա-  
ռութիւն մէկ ամբողջ ազգի մը. վասն  
զի ասոնք հիմն ու արմատ ( թեմէլ ու  
քեօք ) են մարդուս կեանքին հանդըս-

տուն , մարդուս կենակցունք ու վերին  
իմաստութեն : || Խոկ վերին իմաստութեն  
,, նախ զի որ է , ապա խաղաղաբար ,  
,, հեղ , գիւրահաւան , լի ողորմութեն  
,, պտղովք բարեաց , անխիղձ , առանց  
,, կեղծաւորութեն , պտուղ արդարունք  
,, խաղազութեն սերմանի այնոցիկ՝ որ  
,, առնեն զիսաղաղութեն : || Յակ . գր . 17:

Խնչ դեղասոր , ուրիշ չիկայ՝ բայց ե-  
թէ մէկ անհատ անձ մը չինայի պիտոր  
ամենեին ուրիշի վը . մինակ ինքիր վը  
նայելով ինքիր վինքը շտկե . ինքիրեն  
եղքայրսիրունք ու ազգասիրունք պի-  
տոր ցըցընէ . միայն այ համար . վուզ զի  
մարդու համար ընենէ՝ պարապ կել-  
լայ . գովասանք չիլսէր՝ քամահրանք  
կըլսէ : Ենանկենէ . իր միտքը զուտ այ  
համար պիտօր ըլլայ , և անանկովնայի  
որ ինչ անկարդութենէր դըբինք վերը՝  
անոնց մէջ զինքը շտկե . և անոնց ներ-  
հակը ընելնայի :

Պինտ առաջ՝ հոս գրած խրատս իր վը  
տանի , ուրիշին վրայ չիտանի :

Եկա՞ վերցընէ իրմէ ան փոքրողիունէը  
ըսեմ՝ ան փափկասրտունէը, որ է պըդ-  
տիկ սիրտ ունենալը, մէկ պզտիկ խօս-  
քէ մը՝ մանստրտիկ մունարտիկ դիպ-  
ուածներէ մը սիրտը չափրէ եղաօրը վո-  
րայ չիտուոտի. ամմէն ցանեն չառնըլի,  
սրտնեղուն չիբերէ իրեն, որ է պատ-  
ճառ ամմէն անկարգունց որ վերը յի-  
շեցինք. Հապա անոր տեղը մէկ վե-  
հանձնութի մը ունենայ:

Եր՞դ՝ ինքիրեն միտքը իսօթէ ( խան-  
տըրմիշընէ ), որ իրաւ տղայական նա-  
խանձ մընէ, մարդու անվայել, իր աղ-  
դէն մէկի մը մէծնալը առաջ գալը չի-  
քաշել. մէկի մը փարթամաննալուն վը-  
սրտնեղիւլչուս մարդոց պէս, մէկի մը  
վը գովասանք լսածին պէս դժարիւլ.  
Հապա մանսաւանդ մէծ սիրտ ըլլալ՝ ու-  
րախանալ ընկերոջը աղեկուն հարստ-  
նալուն ու առաջ գալուն վը, որուն վը  
կեցած է բոլոր բնական և անձային օ-  
րենքը. և որուն վը ասչափ խրատնէր  
լսերես և կըլսես չին և նոր կտակա-

ըանին մէջ : || Ա՞ի լիցուք սնապարձք ,  
,, միմեանց ձայն տալոյ , և ըստ միմեանս  
,, նախանձելոյ || : Գաղ. Է. 26 :

Չորրորդ՝ լեզուիդ վրայ մէկ մենծ կա-  
պանք մը գիր որ՝ ամենեին գէշ չիսօ-  
սիս ընկերոջդ վր , անոր պակսուն վր  
չիսօրաթես , ալ աւելի տունի մը պակ-  
սուն վր , շատվորուն մը վր , քաղաքի  
մը վր . պինտ ետքը ըսեմ ազգիդ ու  
հայրենեացդ վր : Կելլաս ուխտ կընես  
հեռու ժամէր երթալու , բոսկիկ եր-  
թալու , որ ած սրտիդ խնդիրքը կա-  
տարէ . բայց ասոր տեղը ուխտ ընէիը  
որ՝ ամենեին ուրիշին պակսուն վր չի-  
սօրաթես գոնէ տարի մը , գոնէ չորս  
ամիս մը , շատ աւելի ըսունելի կըլլար  
այ : Կախացիր որ թէ որ լեզուդ չես բռ-  
նած , ուրիշ մէկ պակսունդ ալշես բռու-  
նած , մարմինդալ չես զսպած . անով  
ամմէն ըրած աղէկութիներդ պարապ  
են , դուն քեզ կըխաքես : Խսկ թէ որ  
լեզուդ՝ որ է ըսել խօսքդ խօրաթադ  
բռնեսնէ՝ ամմէն մարմինդ բռնած կըլ-

լաս , անով կատարել կը լլաս : Ես չեմ  
ըսէր ասիկայ , յակոբոս առաքեալը կը-  
ուէ . դ . Յ . Ա , թէ ոք բանիւ ( խօսքով ) ոչ  
,, յանցանիցէ , նա է մարդ կատարել ,  
,, որ կարօղն է սանձահարել ( բռնել ,  
,, զսպել ) զամ մարմին իւր || : Կարդա  
բոլոր գլուխը , ու մոածէ քու վասդ  
առնելով :

Հինգերդ՝ դուն ուրիշներուն բամբա-  
սանքէն խալքսելու համար , նայէ որ  
առիթները ( սէպէպները ) վերցընես :  
Վիրաճի ունենալ տանը մէջ , երկու  
իրեք տնվոր մէկ տեղ նստիլ , մենծ  
պատճառ կը լլան բամբասանքի : Դյա-  
ցիի հետ օռթա խափու ունենալ , շատ  
պատճառ կը լլայ բամբասանքի : Օա-  
ռայ ունենալ , կամ ծառաները շուտ  
շուտ փոխել , պատճառ են բամբասան-  
քի . վասն զի բամբասանքին շատը ծա-  
ռայներէն կելլայ : Ը առ տեսնը վիլա-  
սոր անոր հետ ու խօսակցիլ՝ նոյնպէս  
բամբասվելու պատճառ կը լլայ :  
Ա եցերդ՝ որովհետեւ վերոգրեալ շատ

պակսութինէրը առաջ կուգան մաղ-  
ձէ , տրտմութէ , դառնուէ , նայէ որ  
մէկ զոհարթութի մը ունենաս . իրաւ  
որ տրտմալի ու մընէ եղեր , բայց գիտ-  
նալովոր՝ ամմէն բան այ կամքովը կըլ-  
լայ , քուկին կամքդ այ կամքին հա-  
մաձայնելով՝ այ ձգէ ամմէն բանդ :  
Վեզիօրինակ ըլլայ քովի ազգդ . նայէ  
որ թէպէտ քրիստոնեայ չէ , բայց ամ  
մէն բանը աստուծմէ կուգայ ըսե-  
լով , ի՞նչպէս զինքը միսիթարեալ կը-  
պահէ ամմէն իր նեղուեն մէջ , իր աղ-  
քատուեն մէջ , և մէկ հանգիստ կեանք  
մը կըլարէ : Ո՞րչափ աւելի քեզի պէտք  
է ասիկայ՝ որ քրիստոնեայ ես . քով ո՞ն  
մերոյ ազսպրածնէրը պէտք է որ սպա-  
շես :

Եօթներդ՝ ձեռքէդ եկած աղեկուիը  
ըսէ եղբօրդ . եղբայրսիրութե գործ  
է քաղաքական բանի մէջ , երբոր կը-  
տեսնաս որ աղքատուիը տիրերէ ազ-  
գին վը . աս աղքատուիը իրաւ ատե-  
նիս ձախորդութէ է , բայց կայալ որ

միայն ծուլութել, կըտեսնաս մէկ մարդ  
մը մէկ տղայ մը՝ որ աշխատանքը ձեռք  
չառնէր, խելքը չիբանեցընէր, մէկ  
բանի մը ձեռք չեղարնէր, ինչպէս ճար  
տարնէրը կընեն, անկեց կըմնայ աղ-  
քատ։ Իսայց ասանկնէրուն ոմանց մէկ  
նոր կայնօղմը ըլլայնէ՝ կըճարտարվո-  
րի. անանկ էնէ՝ ձեռքէդ կուգայնէ մի՛  
զանց ընէր նոր կայնիլ, ճամբայ ցըցը-  
նէլ, սիրտ տալ, անանկով մէկ գործ-  
քի մը մէջ դնել, որ աշխատի, պարագ  
չիկենայ, իր ասլուստը գտնայ։ Եղ-  
բայրսիրուեն և ազգասիրուեն գործք է,  
երբոր բան մը կըլլըփի հասարակաց  
ժողովուղեան կիմազգին աղէկուեն հա-  
մար՝ ան մարդը առաջքաշել, ան մար-  
դը բանեցընէլ, որնոր յարմարութիւն  
ընունակութիւն ունի ան բանին մէջ։  
Ասանկալ թէ որ մէկ կենցաղօդուտ  
գործմը ընես ազգիդ, որ է ըհանուր  
ծնօղքդ, անով ամմէն եղբօրներուդ  
ըրած կըլլաս, վոր զի ազգիդ մէջն են  
ամմէն եղբարներդ։ Ուշ որ ազգիդ վը

սէր ցըցընես, ամմէնունալ սէր ցը-  
ցուցած կըլլաս :

**Պ**այց ես ինչ պարապ կըյոքնիմ, պա-  
րապ կըզուրցեմ. թէ, որ ինչվան չիմա  
շիմտաւ ազգասիրուհի, չիլսվեցաւ հայ-  
րենասիրուհի, ինչ պտուղ պիտոր ընեն  
իմխօսքերս : Ո՞ւր է մէկ նոր լեզու մը՝  
նոր ձարտասանութիւնը՝ մէկ դեղմը՝  
որ ազգատեցութիւնը վերցընէ, ազգա-  
սիրութիւնութէ : Ո՞ւր է ան գիւտը՝ որ  
իր ազգը չսիրողը ազգասէր ընել տայ .  
մենձ պարգև մենձ վարձ տալու է աս  
գտնողին :

**ԱՎԱՐ**. զգասէրնէր ինչ կեցերէք. Ելլէք,  
արթնցիք, ձեր պատկերը ցըցուցէք  
ասանկնէրուն որ Ա. զգասէր ըլլան. ձեր  
ըրածնէրը ազգին վը պատմեցէք ամ  
մէնուն որ՝ ամչնան օրինակ առնեն .  
**ԵԼԲ**ք մեր նախնինէր, տեսէք քանի  
որդիքնիդ պատկերեն ազգատեցութե  
սրով : Ո՞ւկ հոգիով աշխարհ տակնու  
վրայ ելլէրէ. մէկ վասակով հայաստան

արեան մէջ թաթխըլերէ : ՚լայեցէք  
վերէն երկնքէն մեծն ՚լեռսէս և սրդ  
Աահակ , դուք վերցուցէք աս բանս ,  
վո՞զի մարդ մը չիկրնար շտկել : Ո՞եր  
աղքին մէջ եղբայրսիրութիւն ու ազգա-  
սիրութիւն խօթել՝ միայն հրաշքովկըր-  
նայ ըլլալ :



## Օ Բ Ի Ե Ա Կ

Ա պատմութեան հայ Հայրենասիրութե ՚ է  
պատմութե Հայովայեցաց :

Ա պատմութե կրնանք ըսել՝  
որ բոլորը ազգասիրութ կըսորվեցընե՝  
Հռովմայեցիք կրնան ըսվիլոր՝ աս աշ-  
խարհիս վլր ուրիշ սիրական բան չու-  
նեին՝ որ իրենց ազգը, կմհայրենիքը՝  
Ովրատիոս բանաստեղծին աս Խօսքը՝  
|| ՚ Յաղցը և դեղեցիկ է վասն Հայրե-  
նեաց մեռանիլ ||, գիտես թէ՝ ամմէն  
Հռովմայեցւոց սրտին մէջ պատիկուց  
տպաւորված էր . գիտես թէ՝ իրենց  
ծնանելէն առաջ աս խրատս ունեին :  
Բնական է դրեթէ ամմէն մարդու իը  
ազգը իր ծնած տեղը սիրել, բայց  
Հռովմայեցւոց սրտին մէջը կերևայ՝ որ  
աս սէրը մէկ ուրիշ կերպով մը տպա-  
ւորված էր : Անջափ կենդանի էր ա-

նոնց մէջ ազգասիրութիւնը՝ որ իրենց  
հաւատքին չետ կազերէին, հաւատքի  
տեղ կըդնեին . ազգի համար պատ-  
րաստ էին ամմէն նոր բանի ձեռք զար-  
նելու ընել. ամմէն դժար բան քաշե-  
լու անձերնին վրայ առնել:

Անանկ դըերէին մտվընին մէջ՝ որ ի-  
րենց ասլրանքը՝ հանդստուիլ՝ կեանքը՝  
փառքը՝ իրենց բարեկամնէրը՝ իրենց  
զաւակնէրը՝ ամմէննալու, տք է ազգին  
համար տալ, ազգին համար ոչնչացու-  
ցանել ( թէլէֆ ընել ) : Վիկերոն որ  
հռոմայեցւոց պինտ երևելի ճարտա-  
սանն է՝ իբրև մէկ յայտնի գիտցըված  
բանի մը պէս կըսէ աս խօսքս : || Պիտք  
,, է մեզի հայրենեաց համար մեռնիլ,  
,, հայրենեաց համար մեզ բոլորովին  
,, տալ, հայրենեաց համար մեր ամմէն  
,, բանը դնել, ու իբր թէ զոհել || :

Պլատիկուց աս սկիզբը մտվընին կըխօ-  
թէին՝ որ մէկ քաղքըցին մը սլարտքն  
է իր հայրենեացը իր ազգին ծառայել,  
թէ և իր հայրենիքը իր ազգը ան քաղ-

քըցիին ան մարդուն ապերախտութիւն  
 (քեմլիկ) ըրած ըլլայ . աս բանիս հա-  
 մար մէկ կապ մը՝ մէկ միութիւն մը կար  
 ամմէն բանի մէջ , արունեստաւորաց  
 (էսնաֆներու) մէջալ , պաշտօններու  
 մէջալ :

**Ո**րչափ աղէկութիւն ըլլար իրենց ան-  
 ձանց , ան աղէկութիւները մէկ զի կը-  
 նետէին , իրենց հայրենեաց ու ազգին  
 աղէկութիւն վեր կըդնեին :

Փապրիչիոս գայոս լուսքոս ըսված մար-  
 դը՝ հռոմայու քօնսսուլ եղաւ՝ որ մենք  
 բդեշիս կըսենք 282 տարի քո՞յ առաջ .  
 ասիկայ շատ յաղթութիւներ ըրաւ ծե-  
 ծի մէջ : Ի փրոս որ թգդր եր իբիռօսի ,  
 շատ ընծայներ շատ պատիճներ խոս-  
 տացաւ ասոր՝ որ իրեն զին զարձընե .  
 բայց անիկայ ամմէն անոր ընծան մէկ  
 զի ձգեց , ոնց զի անհաւատարիմ ըլլ-  
 լայ , խարդախութիւն ըընե իր ազգին .  
**Ա**սանկալ Աամիդ ըսված ուրութիւն մը  
 կար հռոմայեցւոց մօտիկ՝ բայց թշնա

մի անոնց . ծեծի ատեն շատ ընծայներ  
խրկեցին աս Փապրիչիոսի՝ որ իրենց  
դին դարձընեն , ծեծին մէջը խարդա-  
խութեն ընել տան : Ի՞այց Փապրիչիոս  
անչափ կըսիրեր իր հայրենիքը իր աղ-  
դը , որ երբոր ընծայները տեսաւ , ի-  
րենց դէսովաններուն ( էլքիներուն )  
առջին՝ ձեռքը տարաւ իր անկանչնե-  
րուն վը , աչվըներուն վրայ , ու իր բեր-  
նին վրայ , աս խօսքս ըսելով : Կանի  
որ ես կիշխեմ աս իմ զգայարանքնե-  
րուս վը , ձեր ամմէն ընծայնիդ ողա-  
րապ են իմառջիս . իմ հայրենիքս՝ իմ  
ազգս է միայն՝ որ աչքիս կերենայ :

**Ա**նչափ կըսիրեին հռոմայեցիք իրենց  
հայրենիքը իրենց ազգը , որ երկու հռ-  
գիքանի ատելութեն , քանի թշնամու-  
թեն ունենային , երբոր իրենց հայրեն-  
եացը իրենց ազգին վը բան ( մատ-  
տե ) մը կըլլար , ան ատենը իրենց  
թշնամութեն մէկ դի կըձգեին , կըմիա-  
բանեին , սիլով մէկ տեղ կերթային ,  
6

իրենց ազգին հասարակաց բանը չու-  
գալու համար :

|| Հիվիս Աալինադօռ հռոմայեցի՝ խիստ  
կատեր մէկ ուրիշ հռոմայեցի մը՝ Եւ-  
րոն անունով . վո՞զ զի ատենօք քշվերէր  
հռոմայէն . ու իր քշվելուն մեծ պատ-  
ճառը աս ներոնին գրգռելովը շատը  
եղերէր : Արբոր հռոմայեցիք զիսվիս  
սալինադօռ քօնսուլ կամբդեշի ընտ-  
քեցին , ներոննալ հետը մէկ տեղընտ-  
քեցին : || ո զի ատեն մը հռոմայեցոց  
գլուխ երկու հոգի կըլլար քօնսուլ ա-  
նունով : Հիմա լիվիս սալինադօռ ա-  
նանկ միաբանեցաւ մէկ սիրտ եղաւ նե-  
րոնին հետ՝ որ չէր երևնար թէ ատե-  
նօք թշնամուի մը անցերէ մէջերնին .  
մոռցաւ անիրաւութիւր որ ներոն ըրեր  
էր իրեն , մոռցաւ իր կարողութինալ  
որ կընար ան ատենը ներոնին հատու-  
ցումընել վրէժը առնել . վասն զի իր  
հայրենեացիր ազգին աղէկուիը օդու-  
տը շատ վեր կըդընէր իրենինէն : ||  
նանկով մէկ բան մը չիշելով , երկու-

Քը մէկ տեղ սիրով հոգալով իրենց  
ազգը , անանկ աղէկ կառավարութի՛  
ըրին , որ՝ Իւնի ըսված իրենց թշնա-  
միներուն վլր ելան , յաղթուի ըրին :

**Ա**սանկալ Աէմբը ընիոս կը աքքոս հռո-  
մայեցի թշնամութի՛ ուներ ուրիշ մեծ  
հռոմայեցիի հետ՝ որ շիպիոն ափրիկե-  
ցի կըսվէր : Աս սէմբը ընիոս հռոմայեց-  
ւոց դատաւոր եղաւ՝ որ Դրիպունուս  
կըսէին . ասոր օրը երկու հոգի Իւն-  
դիւլի ըսված՝ դատաստան կանչեցին  
զշիպիոնը : Հիմա ամմէնը կըսպասէ-  
ին՝ որ սէմբը ընիոս դատաւոր ըլլալով՝  
ատենը դտաւ , իր վրէժը կառնէ շի-  
պիոնէն . բայց սէմբը ընիոս իր հայրե-  
նասէր ազգասէր ըլլալը ցըցուց : Դի-  
տէր կըտեսնար որ՝ շիպիոն շատ կաշ-  
խատէր իրենց ազգին իրենց տէրութը  
հմը , անոր հմը իր ազգին փառաւորվիլը  
մեծ սէպէլով քան իրեն առանձին քա-  
մահը իլը կիմվրէժ առնելով փառաւոր-  
վիլը՝ աս խօսքը ըսաւ : Ը իպիոն քանի

որ հոս չէ հեռուէ , ես չեմուղիք անոր  
վլր ամբաստանուն լսել . հոս ալդայ-  
նէ՝ թող չեմիտարդ դատաստան կան-  
չալու : Աս ըսելով սկսաւ շխպիռնին  
վլր գովասանք տալ , ինչ աղեկունեցիք  
ըսերէ ազգին վրայ պատմելով : Աս  
կերպո՞ս խօսքերս՝ մեծ զարմանք բե-  
րին ուրիշ դատաւորներուն վլր . նաև  
ամբաստանովներուն սիրտնալ անանկ  
շարժեցին , որ ետ կեցան դատաստան  
կանչելէն . ամեննալ գովեցին սէմ-  
բրոնիոս :

Ուր է հիմա ան մեր ազգասերը՝ կան-  
չենք հոս որ թող դայ տեսնայ . ան աղ-  
գասերը՝ որ առջի բերանը սիրով փա-  
փառով մէկ քանի հոգիի հետ մէկ ըն-  
կեր կըլլայ , հասարակաց ազգին աղե-  
կութե գործք մը մէկ տեղ կըսկըսի :  
• Բիչ մը անցնելին ետև՝ ընկերներուն  
մէկին հետ ավըլլածին պէս , ան ըն-  
կերէն վրէժ առնելու համար՝ բոլոր  
հասարակաց գործքը կավրէ , հասարա-  
կութե աղեկունեցիք ոտքի տակ կառնէ՝ ան

մէկ մարդը ոտքի տակ առնելու հիմք՝  
Ասանկ ազգասէրը մէկ սէմբոնիոս  
մը ամօթ կընէ . մէկ հռոմայեցի կռա  
պաշտ մարդ մը կամչցընէ :

Ասպատմածներս զամանալի նոր բան  
մը կերեան մեր ազգին մէջ, բայց առ  
կէց աւելի անոր վրայ զարմացիր որ,  
հայրենեաց համար՝ իրենց ազգին օ-  
րէնքը տեղը երթալու համար՝ չեթէ  
իրենց առանձին թշնամութեր կըձը-  
գէին, հասկա նաև զաւակնին բանի  
տեղ չէին սեպէր . իրենց կամքովը զա-  
ւակնին վար կըսէպէին քան զիրենց  
հայրենիքը :

Պրուդոս ( ըստ մէջ Պրուտոս ) յունիոս՝  
առջի քօնսուլը կիմբդեշխը եղաւ հռո-  
մայու մէջ իրը հօգ տարի քոնէ առաջ,  
դուրս հանելով զդարքվինիոս, որ ե-  
ղաւ վերջին թշուոր հռոմայու . բայց  
քիչ մը անցնելին ետեւ՝ սլրուդոսին եր-  
կու զաւկըները տիտոս ու տիբերոս,  
ուրիշ տղոց հետ մէկ եղան, խօսք դը-

ըին որ՝ նորէն ներս առնեն զդալքվի.  
նիոս ծածուկ գիշերանց : Աս բանս ի-  
րենց ծառաներէն մէկը իմանալով ,  
հասկըցուց պըռուդոսին . իրեն դրած  
թղթերնալ բռնըլեցան՝ որ դարքվի.  
նիոսի կըգըէին :

Ը ուտ մը աս ապստամբնէրը ( զօռպա-  
նէրը ) բռնեցին , բանտը դրին , ետքը  
դատապարտեցին որ մ.անին : Հիմա  
ամմէնէն աւելի դատապարտօղը պըռու-  
դոսն էր . սիրտը կըխշիքար կըձղմա-  
տէր իր զաւկընէրուն վը , բայց իր աղ-  
դին ազատուիր մ.ծ.սեպէլով քան իր  
զաւկընէրուն սէրը՝ յօժար կամքով դա-  
տապարտեց . ու եկաւ նստաւ մեւցը-  
նելու տեղը՝ ինչպէս որ պէտք էր մէկ  
դատաւորի մը : Ան ատենը եղաւ դա-  
տաւոր մը՝ չէ թէ հայր : Անանկով ի-  
րեն առջին հանվեցուցին իր զաւկընէ-  
րը . առաջ ծեծեցին , ետքը գլխընին  
կտրեցին :

Յաղթեց հայրենեաց սէրը կըկանչէ-  
վիրձիլիոս բանաստեղծ . իր զաւկընէ-

ըուն սէրը պղտիկցաւ , կոյր եղաւ , և  
իբը թէ լիտեսնելու եղաւ , միայն թէ  
արդարութիր տեղը երթայ , հայրե-  
նիքը խալսոի , իր ազգին աղէկութիւն  
ըլլայ :

**Պ**րուդոս մեծ ազգասիրութէ գործք  
ցըցուց իր զաւկըները մեռցընելով , իր  
ազգին ազատութիր հաստատելու հա-  
մար : Ինայց հիմա քեզի մէկ ուրիշ օրի-  
նակ մը բերեմ՝ որ չէթէ իր զաւկընե-  
րը , հապա ինքիր զինքը մահ մատնեց  
ազգին աղէկութէ համար :

**Ա**նէկուլոս , ը մեզ հուեցուլոս Այար-  
կոս Աստիղիոս , հռոմայեցւոց քօն-  
սուլ կամբեդէշի եղաւ շեղ տարի քոէ  
առաջ : Ասիկայ շատ ծեծէր , շատ քա-  
ջութիներ ընելէն ետև՝ ինքնալգերի  
ընկաւ կարթագինէ՝ որ է թունուզ .  
իրէն հետալ հազար հռոմայեցի գե-  
րի ընկան : Այարթագինեցիք որ հռո-  
մայեցոցմէ վախ ունէին , կուզէին ա-  
նոնց հետ հաշտըլիլ . մտածեցին ովլ

իորկեն դեսպան (Ելք), որ խօսքեր-  
նին անցընել , գիտեին որ ուկառուլուր  
հռոմայեցւոց մէջ մենծ մարդ էր, անի-  
կայ խրկեցին հռոմ դեսպան (Ելք)  
որ հաշտութիւն ընելտայ , և իրենց դե-  
րիները փոխէ :

Ի՞նչ առաջ իր բերնէն երդում առին  
որ , երթայ խօսի հռոմաս բանիս հա-  
մար , ետքը դառնայ նորէն դայ կար-  
թագինէ : Աւ որպէս զի սրտանց ամ-  
մէն ուժովը հաշտութիւն ընելու ջանք  
ընէ , զուրցեցին ուկառուլոսի՝ թէ որ  
հաշտութիւնը ըլյաջողվի , գիտնաս որ  
դառնալէդ ետե՝ մենծ տանջանքնէ .  
ըովքեզ պիտոր սպաննենք :

Ուկուլոս երդումը ընելով հռոմ ե-  
կաւ , բայց գիտնալով որ իր ազգին դր  
հռոմայեցւոց հաշտութիւնը ընելը աղէկ  
էր , չէ թէ ընելը , յորդորեց զհռո-  
մայեցիս որ՝ ամենելին չի հաշտըվին  
կարթագինեցոց հետ : Հոն եղած մեր  
գերիները իրաւ շատ են ըստ , բայց  
հասարակ զինունորներէն են : Ներհակ

ասոր՝ կարթագինեցւոց դերինելը մեր  
քովը եղած՝ երևելի մարդիկներէն են,  
շատ վեր կըլլայ մեր յաջողմունքը՝ թէ  
որ հաշտութիւնընէնք :

Հռոմայեցիք իրեն ըսածները ըսունե-  
ցին, վասն զի մենծ համարում ունեին  
վրան, և իրեն ըսածներնալ իմացան  
որ խելացի կըզուբցէ, բայց մեղքը-  
նալով կըխղճային իր վրայ, դիտնալով  
որ սկիտոր դառնար կարթագինե՝ չա-  
րաչար տանջանքով մեռնել, անոր հա-  
մար ումանք հռոմայեցւոց մէջէն շատ

յորդորել սկսան որ չիդառնայ :

Ուեկուլոս ինչպէս որ միշտ խելացի էր  
ու ազգասեր, հիմա ալ խելացի շար-  
ժելով՝ նորէնոր յորդորեց զհռոմայե-  
ցիս որ հաշտութիւնընէն, և ինքնալ իր  
խօսքը երդումը կատարելու համար  
դարձաւ :

Երբոր կարթագինեցիք ասիկայ տե-  
սան, ու իմացան ինչ խօսերէ հռոմի,  
կատղեցան վրան. նոր տանջանք ուղե-  
ցին հնարել. սկինտ առաջ իրեն ար-

տեսանունքները (քիմիքները),ու  
ընթացքները քերթեցին հանեցին,ա-  
նանկ արևուն մէջ կեցուցին շատ օր .  
ետքը մէկ ֆչի մը մէջ ձգեցին՝ որ  
չորս դին ասեղներ քամված էին . հոն  
անանկ մեռաւ 251 տարի քոնք առաջ :

**Հ**իմա լսէ՛ մէկ ուրիշ օրինակ մը , որ  
չէ թէ ուրիշներուն թող կուտայ զին-  
քը տանջելու , հապա ինքիր զինքը կը-  
տանջէ իր ազգին բարիք դժնալու հա-  
մար :

**Բ**արսէնա անունով դօսքանի թղթը մը  
կար՝ որ մօտիկ էր հռոմայու , ասիկայ  
սրդողած ըլլալով ինչու հռոմայեցիք  
թղթութէ ձգեցին զգարքվինիոս , նո-  
րէն անիկայ թղթոր նստեցընելու հա-  
մար եկաւ հռոմ պաշարեց , շատ նե-  
ղութի տըլալ հռոմայեցւոց : Ան ա-  
տենը Ո՞ուցիոս Բարտոս անունով մէկ  
կտրիչ մը մենծ տունէ՝ ինքիրէն մտա-  
ծեց մինակ երթայ՝ Բարսէնան մեռ-  
ցընէ , անանկով իր հայրէնիքը որ էր

Հռոմ՝ խալսցընել :

Ասանկով հայրենեաց սիրոյն հմը իրեն  
կեանքը բանի տեղ զիսեպելով, հրա-  
ման առաւ իր դատաւորներէն դուրս  
ելլալով՝ բայց առանց հասկըցընելու  
իր միտքը : Իր զէնքը (սիլահը) վրայէն  
ձգեց, իր հռոմայեցի հագուստնալիո-  
խեց, թշնամիներուն հագուստին պէս  
հագաւ. լեզունալիոխեց՝ անոնց լեզ-  
ուին պէս սկսաւ խօսիլ, ալզտիկուց քիչ  
մը սորված ըլլալով : Անանկով խաթեց  
թշնամիներուն պահապանները, որ ի-  
րենց մէկը կարծելով թողուցին որ  
ներս մտնայ անոնց բանակին (օռ-  
տուին) մէջ :

Ասիկայ շխտակ գնաց մտաւ ինչվան  
թղւորին վրանը (չատըըը), որ ան ա-  
տենը իր դիւանադալիին (սըռքեաթի-  
պիին) հետ մէկ տեղ թոշակ (էօլէֆէ)  
կրքաժնէր իր զօրացը : Ի՞այց ասոնց  
երկուքին հագուստնալ մէկմէկէ շատ  
տարբեր ըլլալով, կասկածմընալ չի-  
տալու համար վախցաւ հարցընելու որն .

Ե թղւորը տեի , տեսաւալ որ զօրքին  
շաաը զիւանագպին քովը կերթային ,  
աս է ըսելով թղւորը , ծածուկ պահ-  
ված սուրը մէ կէն հանեց , անոր սիր-  
տը խօթելով մեռուց :

Ը ուտ մը հօն եղօղները վասն վաղե-  
ցին , բռնեցին ասիկայ , ատեանը բե-  
րին . ինչ ըրիր , ով ես դուն հարցու-  
ցին , իմանան պատճառը ասանկ յան-  
կարծ դիպուածին : Ա սիկայ վախնա-  
լուն տեղը՝ աչվրները անկած՝ ինքը  
ամմէն նայօղներուն վախ տալով , հոռ-  
մայեցի եմ ըսաւ . Ո ուցիոս է իմ ա-  
նունս . քեզ թագաւորդ մեր թշնամիդ  
ուզեցի սպաննել . իմ մեռնիլս բանի  
տեղ չեմսեպէր . մինակ ես չեմ , իմ  
ետեւ խիստ շատովը կան քեզ մեռցը-  
նելու համար պըտըտօղներ . ամմէն ա-  
տեն մահը դուն քու քովդ սիտոր ու-  
նենաս դիտցիր :

Ա մմէն հօն կեցօղները՝ ամմէն նայօղ-  
ները՝ աս կտրիձին զուրցըվածին վրայ  
զարմացան մնային , հրամեց թղւորը

կըակ վառել հոն ասիկայ վախցընելու  
չամար ; որ վախնայ՝ առելի՞ յայտնի  
զուբցէ : || Պուցիոս վախնալուն տեղը  
վազեց , ինքիր ձեռքը կըակին մէջը  
խօթելով անանկ ըսնեց կեցաւ . ին-  
քիրեն պատժելուզելով ան ձեռքը՝ որ  
սիստեցաւ : || Ե բօրսէնային վրայ աչ-  
վընէրը տնկած նայելով , տես աչա ի-  
մացիր ըստաւ , ինչպէս ոչինչ կըսեպենք  
ան մարմինը մենք հռոմայեցիք որ մենձ

փառաւորութեց կըսպասենք :

Ա մմէնքնալ թադաւորնալ սոսկալով  
աս մարդուս քաջասրտութել վրայ , իր  
աթուեն ցաթկեց , կըակին հեռցը-  
նել տըվագլ . իրեն դարձուց իր սուրը՝  
հրաման տալով որ՝ ազատ երթայ իր  
քաղաքը : || Պուցիոս չիկրցաւ առնել  
իր սուրը՝ որ ձախ ձեռքովը . վոր զի ի-  
րեն աջ ձեռքը բոլոր երվեր էր : || Կնոր  
հմը մականուն առաւ , Բազէվօլա կոչ-  
վեցաւ , յունական անունետք Բոզէոս ,

որ նշանակէ ձախ :

|| Պուցիոսալ թղւորին ասանկ աղեկու-

Թե ընելուն համար ,յայտնի զուրցեց  
որ՝ իրեք հարիւր հռոմայեցի կարիչ-  
ներ են , որ ասանկ երդում ըրբն մէ-  
ջերնին : Ամմէնքսալ մեռնինք հայրե-  
նեաց համար , միայն թէ նայինք որ՝  
քեզ Իօրսէնադ մեռցընենք : Այս ա-  
սոնց առջինը Եղայ ըսաւ , Ետևէնալ  
մէկալնոնք մէկիկ մէկիկ պիտոր գան :  
Ասխօսքս լածին պէս բօրսէնա , վախ-  
նալով ետ կեցաւ ծեծկըվելէն . հաշ-  
տութիւ ըրաւ հռոմայեցւոց հետ :

**Ա**սէ մէկ ուրիշ օրինակ մը՝ որ ինքիր  
զինքը մեռնելու կուտայ , իր ազգին  
աղեկուե համար : Տէջիոս ըս մեզ Դե-  
կոս ու Մանլիոս՝ երկուքնալ հռոմայ-  
եցւոց քօնսուլ էին , որ ըսել է ան ա-  
տենը հռոմայեցւոց գլուխ , որ մենք  
բդեշխ կըսենք , ինչպէս որ վերը զուր-  
ցեցինք : Ասոնք պատերազմելու գա-  
ցին լատին ըսված ժողովրդեան դէմ .  
հօն երկուքնալ մէկ երազ մը տեսան :  
Մարդ մը ասոնց երեցաւ ըսաւ որ ,

աս ծեծիս մէջ մէկ դիմ զօրագլուխը  
պէտք է որ կուռքելուն զոհվի , մէկալ  
դիմալ զօրքը պիտոր զոհվի . յաղթու-  
թիւ ան դիացին պիտոր ըլլայ՝ որ դիմն  
որ զօրագլուխը զոհվի :

Առ երազս երկուքնալ իրարու պատ-  
մեցին , երկուքնալ յանձն առին որ մէ-  
ջերնէն մէկը մեռնի . բայց վիճակ ձգե-  
լու պէս ըլլայ տէի՝ մէջերնին անանկ  
խօսք դրին որ , ան զօրագլուխը մեռ-  
նի՝ որուն զօրքն որ ետքաշվիլ փախչիլ  
սկսի :

Այանլիոս աջ թեկի զօրքին կը հրամէր ,  
դեկոս ձախ թեկի զօրքին : Առջի բե-  
րանը երկու զօրքնալ քաջուք պատե-  
րազմեցան , բայց ետքը ձախ թեկին  
զօրքը որ էր դեկոսին՝ չիկրնալով լա-  
տինացւոց զօրքին դէմ դնել , սկսան  
ետքաշվիլ :

Առ խռովութե ատենը դեկոս բդեշ-  
խը յիշելով իրեն խօսք տրվածը , յօ-  
ժարութե մահը յանձն առնելով , ամ  
մէնուն առջին ինքիրզինքը զոհելու

խօսքէրը զուրցելով, ձիուն վրայ զե-  
նեալ թշնամինէրուն մէջը վաղեց, իր  
հայրենէացը ազատուի՝ ու իրեն մահ  
խնդրելով։ Ուր որ թշնամինէրուն բա-  
նակին (օռտուին) մէջ կըհասնէր, հոն  
ամմէնուն վախ մը կըճգէր։ Ասանկ  
յարձըկելով՝ պինտ ետքը թշնամինէ-  
րուն նետէրովը խոցվեցաւ մեռաւ։  
Ինքը մեռաւ, բայց իր թշնամինէրը  
լատինացիք փախան, ու իր կամաւոր  
մեռնէլովը իր ազգը որք էին հռոմայ-  
եցիք յաղթութեր վաստըկեցան 34°  
տարի քսէ առաջ։

Տե՛ս մէկ ուրիշ աղէկութիւն մընալ որ  
ըրաւ, իր կամաւոր մեռնէլովը իր զաւ-  
կինալ օրինակ թողուց որ՝ անալ որ  
կըսվէր ՚Կեկոս ՚Վուս, չորրորդ ան-  
դամբէշի ըլլալուն ատենը հօրը օրի-  
նակին հետեւելով, կամաւոր մահ զոհ-  
վելու յանձն առաւ, անանկով ազատեց  
հռոմայեցինէրը գաղղիացւոց ձեռքէն։  
Վս երկըորդ դեկոսին օրինակնալ մէկ  
ուրիշ երրորդ դեկոսմընալ հանեց որ,

անաւ երբոր բիրրոսին դեմ պաղմելու  
դնաց , ինքիրեն կամաւոր մահ յանձն  
առնելով հռոմայեցիք խալսցուց :

Աս իրեք դեկոսներուն ըրածէն ալա-  
ւելի զարմանալի երևելիքան է որ ըրաւ  
Քուրցիոս (ըմեզ Գաորդիոս) մարկոս .  
որ էր ասպետ հռոմայեցւոց մենծէրէն  
մէյմը : Ասոր օրը հռոմմէկ շաժ մը ե-  
ղաւ որ՝ գետինը պատռելով մէկ խո-  
րունկ հոր մը՝ մէկ վիչ անդունդ մը  
բացվեցաւ . ամմէնքնաւ կրվախնային  
որ բոլոր քաղաքը կուլպիտոր տայ :  
Գնացին ասոր վրայ իրենց կուռքին  
հարցընելու . կուռքը պիսեց որ՝ աս վիչը  
հորը չիլեցուիր , աս պատիժէն չէք խա-  
լսիր , բայց եթէ մէջը ձգելով ան մար-  
դը՝ որ ժողովուրդը խիստ կըսիրէ խիստ  
կըպատուէ :

Աս մարկոս քուրցիոս ըլլալով մէկ  
կտրիչմը քաջասիրտ , կրօնասէր , ու  
ազգասէր , երբոր իմացաւ որ քաղքին  
ազատուե համար մէկ մարդ մը կուզ-

Ավելոր զոհվելու : Ես ըստ ահա կը-  
զոհվիմ, ես իսան հորին մէջը կը ձգեմ  
իմազգիս ազատութեր համար :  
Ես ըսելով բոլոր իր ամմէն զէնքը (սի-  
լահները) հաղվեցաւ, ձիու վրայ չե-  
ծած՝ դնաց ան զարհուրելի խորունկ  
հորին բերանը կեցաւ . բոլոր ժողո-  
վուրդը հռոմայու չորս դին շարված՝  
ասոր քաջութեր՝ ասոր ազգասիրութեր  
տեսնելու կեցեր էին :

Եկաւ քուրցիոս հորին բերանը՝ գլու-  
խը վեր նայելով, ձեռվըները երբեմն  
դեպ ՚ի երկինքը՝ երբեմն դեպ ՚ի խո-  
րունկ հորը շարժելով, իբր թէ ինքիր  
զինքը զոհ ընելով՝ ազգիս համար կը-  
մեռնիմ ըսելով, ինքիր զինքը ձիովը  
զէնքերովը վերեն՝ ի վար ձգեց 362 տա-  
րի քոյտ առաջ :

Ո՞ր մէկը պատմեմ, ո՞ր մէկը օրինակ  
բերեմ, որովհետեւ աս հռոմայեցւոց  
ազգին պատմութեր՝ բոլոր կրնայ ըս-  
վիլոր հայրենասիրուե և ազգասիրու-  
թե պատմութի մընէ :

## Օ ՐԻՑ Ե Ա Կ

Ա շ ա ս ե ր ու լ է ' Ե պ ա դ մ ո ւ լ է Ա ր է ն ա յ ո ց :

Ն ե ր ա կ լ ե ա ն ք ը ս վ ա ծ Թ շ ն ա մ ի ն է ր ը  
շ ա տ ն ե զ ու ի կ ու տ ա յ ի ն կ ա վ ր ը շ տ ը կ ե ի ն  
ա թ ե ն ա ց ւ ո ց Ե ր կ ի ը ը : Վ օ տ ր ո ս ( ը ս տ  
մ ե զ կ ո դ ր ո ս ) ո ր Ե տ ք ի թ ա գ ա ւ ո ր ը Ե .  
զ ա ւ ա թ ի ն ա յ ի ' տ ե ս ն է լ ո վ ի ր ե ն ն է ր ո ւ ն  
ա ն կ ա ր ը լ լ ա լ ը Թ շ ն ա մ ի ն է ր ո ւ ն վ ր յ ա ղ .  
թ ե լ ո ւ , հ ա ր ց ը ն ե լ տ ր վ ա ւ տ է լ ֆ ե ա ն  
ը ս վ ա ծ ա պ ո ղ ո ն ի կ ո ա տ ո ւ ն ը ' ի ն չ ը ն է  
ո ր Թ շ ն ա մ ի ն է ր ո ւ ն վ ր ա յ Ե լ լ ա յ : Վ ո զ ի  
ա ն ա տ ե ն ը կ ո ա պ ա շ տ ը լ լ ա լ ո վ , ա ն ա ն կ  
կ ը ս է ս լ է ի ն մ է ջ է ր ն ի ն ո ր , ո վ ո ր մ է կ  
բ ա ն մ ը հ ա ր ց ը ն է ա ն կ ո ա տ ո ւ ն ը ' կ ո ւ ո .  
ք է ն պ ա տ ա ս խ ա ն ը կ ա ռ ն է :

Կ ո ւ ո ք ը ա ս ո ր ա ս ա ն կ պ ի ն ս տ ր վ ա վ :  
Վ թ ե ն ա ց ի ք ա ն ա տ ե ն ը վ ր ա յ կ ե լ լ ա ն ,  
Ե ր բ ո ր ի ր ե ն ց թ գ ւ ո ր ը Թ շ ն ա մ ի ն է ր ո ւ ն  
ձ ե ռ ք ը լ ի յ ն ա յ , մ ե ւ ն ի : Վ ո ս բ ա ն ս Թ ը շ .

Նամինէրը լսածնին պէս՝ ամմէնունալ  
ապսպրեցին որ՝ մէկը կարօղ ըռլայ  
ծեծին մէջ ձեռք վերցընել մեռցընել  
կողըոս :

Բայց կողըոս անչափ կըսիրէր իր ազ-  
գը, որ ես մեռնիմմիայն թէ իմազգս  
հանգիստ մնայ ըսելով, իր թագաւո-  
րական հագուստը փոխեց, մէկ ցած-  
զինունորի մը հագուստ հագաւ որ չի-  
ճանչցըվի . ան հագուստով մտաւ յար-  
ձըկեցաւ ծեծին վտանգաւոր տեղը .  
անանկով զինունորին մէկը չիճանչնա-  
լով՝ զարկաւ մեռցուց . երբոր թշնա-  
մինէրը իմացան, ալ ծեծ ըլրին, թո-  
ղուցին դացին :

Ասանկ իր ազգին համար իր կեանքը  
տըվավ կողըոս 1095 տարի քո՞թէ առաջ :

**Փոկիոն յն՝** Փոչիոն երևելի քաջ զօ-  
րագլուխ էր աթենացւոց . որուն վրայ  
շատ համարում ունէր մեծն աղեքսան-  
դըր, բայց պինտ ետքը իր քաղքըցինէ-  
րը որք էին աթենացիք՝ ամբաստանէ-

ցին ասիկայ ծեծի մէջ դաւաճանութի  
ըրաւ տէի . ու տգիտութ նախանձով  
վար ձգեցին զօրագլխութ . ետքը մէկ  
բերան դատապարտեցին որ մեռնելու  
արժանի է :

Երբոր բանտը կը տանէին , փոկիոն ա-  
նանկ երեսով անանկ ուրախ կերթար ,  
ինչպէս որ պատերազմէն կիմ յաղթու-  
թէ դառնալու կը լլար . Երբոր բանտը  
հասաւ , լամբիլէդ անունով մէյմը՝ որ  
խիստ բարեկամէր իրեն , լալով զուր-  
ցեց իրեն : Աս ի՞նչ անիրաւութի էր  
որ քեզի ըրին փոկիոն , ի՞նչպէս կը քա-  
շես : Պատասխանեց փոկիոն , իրաւ  
է՝ բայց ես գիտեմ կը մտածեմ որ , ա-  
թինային ամմէն երևելի քաղքացինէ .  
ըը ասանկ են քաշեր :

Հոն ժողվրվեցան իր թշնամինէրը ,  
սկսան քամահրել ու ծաղը ընել , մէ-  
ջէրնին մէկ լիրը մը անչափ յանդնե-  
ցաւ որ՝ ինչլան երեսը թքաւ : Ան ա-  
տենը փոկիոն դարձաւ դատաւորնէ .  
ըուն ըսաւ : Ո՞էջէրնիդ մէկնալ չի-

կայ մի՞ , որ աս մարդուս թող չիտայ  
ասանկ անարժան բան ընելու :

Երբոր ասանկ անիրաւ նախատինքներ  
կըտեսնար կըլսէր իր հայրենակիցնե-  
րէն , իր քաղքըցիներէն , երբոր գի-  
տէր որ անիրաւ կըմեռցընեն , հարցուց  
ան ատենը իր քարեկամին մէկը՝ որ մեռ-  
նելէդ առաջ մէկ զուրցելիք մը մէկ  
պատուէր մը ունիս ապսպրելու քու-  
զաւկընէրուդ : Անիմ ըսաւ փոկիոն .  
աս է զուրցելիքս , չըլլայ որ իմ զաւ-  
կընէրս յիշէն կամ վլէժինդրութիւն մը  
ընեն անիրաւունը , որ աթենացիք իմ  
քաղքըցիք ինձի դէմըրին : Խնչ տար-  
բէր է ազգասէր մարդուն սիրտը :

Վս ըսելէն ետև փոկիոն առաւ մոլա-  
խինդը դահիճին ձեռքէն , որ է թիւ-  
նաւոր ( վէճիրլի ) խոտի մը ջուր . ա-  
նանկով մեռաւ 319 տարի քոէ առաջ :  
Փոկիոնին ազգը իրեն երախտեացը ու  
աղէկութեր դէմըրիք հատուց , փո-  
կիոն մեռնելու ատեննալ աղէկուի ու-  
շեց իր ազգին՝ չէթէ վրէժինդրուի :

Աւզեց որ՝ իր զաւակը աւելի գութ ու  
նենայ իր աղջին վրայ ,քան թէ իր հօ-  
ռը վրայ :

Թէմիստոկլէս խիստ քաջ խիստ ե-  
րեւելի զօրապետ եղաւ աթենացւոց ,  
պարսից դէմ ծեծկըվելով շատ մեծ  
յաղթուն ըրաւ , ու բոլոր յունաստան  
խալսցուց , բայց իր քաղքըցիք նախան-  
ձելէն դուրս քշեցին : Ան ատենը աս  
մենծ երեւելի մարդս ողորմելի մնալով  
երկը երկիր բարբարական եղավ , տեղ  
մը չիգտաւ ապահով նստելու , մտա-  
ծեց ինչ ընէ , գնաց ընկաւ իր թշնա-  
մինէրուն դին պարսից թղթին քով :

Պարսից թղթորը որուն անունն էր ար-  
տաշէս , շատ մեծարեց շատ պատիճ  
տըվավ ասոր : Երբոր նորէն պատե-  
րազմքացաւ աթենացւոց դէմ , իր բո-  
լոր բանակին ( օռտուին ) զօրագլուխ  
կեցուց , թէմիստոկլէսի յանձնեց +  
մտածելով որ՝ թէմիստոկլէսի սիրոը  
երած է իր քաղքըցիներէն , աղէկ կը-

կոտրէ զանոնք իր վրէժը հանելու հա-  
մար :

ԽԵԼՔՈՎ մտածեց արտաշէս . ասկէց ա-  
ղէկ զօրագլուխ չէր կընառ ընտրել իր  
շահուն համար . մէկ քաջ կտրիջմը աս-  
չափ քամահրած ըլլայ իր քաղքըցինե-  
րէն , իր ըրած աղէկութե դէմ դուրս  
քշվի , իրաւունք ունէր պարսից զօր-  
քով վրանին երթայ , ինքիր զինքը յը-  
ցընէ , հատուցումընէ :

Բայց նսյէ՛ , քանի՛ հեռու է ազգասի-  
րին մտածմունքը : Յակմիստոկղէսին  
սիրտը իրաւ խոցված էր , իրաւ լեցված  
էր աթենացւոց վրայ , բայց սիրտը չի-  
քաշեց իր ազգը իր թշնամիներուն տա-  
կը ձգել տալ . ձեռքը առաջ չիգնաց  
սուր վերցընել իր ազգին վրայ : Ա՛խ ,  
ինչ ընեմ , աւելի գեշ վիճակի մը մէջ  
ընկայ ըսաւ . թէ որ պարսից զօրա-  
գլուխ ըլլամ՝ պէտք է աղէկ ծեծկը-  
վիմ , քաջունիս ցըցընեմ . բայց անանկ  
ծեծկը վելով իմ ազգակցաց արիւն-  
նէրը պիտոր թափեմ . աս քանս անալ-

Ժան է մէկ կտրիչ մարդու մը՝ մէկ  
քաղքըցիի մը : Եթ ազգին դէմ սուր  
վերցընելը՝ իր հօրը դէմ սուր վերցը .  
նել ըսել է . իմ սիրտս չիկրնար աս  
բանս քաշել :

**Օ**օրագլուխ ըռլամ, արտաշէսին խօս-  
քը կոտրեմ ըսաւ, անոր մտքին մէջը  
կասկած պիտոր ձգել տամ, իս ան-  
հանգիստ պիտոր ընէ : **Կ**որ աղէկը  
չապրիլն է ըսաւ . ինծի մեռնիլը աղէկ  
է՝ քան թէ իմ ազգիս դէմ սուր վեր-  
ցընել ըսելով, ցուլին ( պուղային ) ա-  
րիւնը խմեց, որ հիներուն մէջ թիւնի  
( զէհերի ) տեղ կըքանեցընէն . անան-  
կով ինքիր զինքը մեռցուց 464 տարի  
քնէ առաջ :

**Ո**ւէ որ դադիկ թե՛ւորը արծրունեաց  
ասոնք կարդար, մէկ թէմիստոկղէսէ  
մը օրինակ առնէր, թշնամինէրըներս  
չէր կանչէր, հայաստան չէր ավըըշտը-  
կէր յոհաննէս կաթուղիկոսին պատ-  
մածին կեօրէ մինակ ասոր համար որ  
իր վրէժը սմաղատ թերին վրայ հանէ,

ինչու իրեն չիտըլավ նախճուռան քա-  
ղաքը : Արկուքնալ կտրիչ , գաղիկ-  
նալ թէմիստոկլեսալ , բայց ո՞րչափ  
հեռու է մէկ յունաստանցիի մը սիրտ ,  
մէկ հայաստանցիի մը սիրտ :

**Վ**րիսդիտէս շատ մեծ աղեկութիներ  
ըրաւ աթենացւոց վրայ , բայց աթե-  
նացիք նախանձելէն դուրս քշեցին :  
**Վ**սիկայ հայրենեացը վեր անչափ սէր՝  
անչափ գութուներ որ , կուապաշտ ըլ-  
լալով իր կուռքերուն աղաքանք կըներ  
որ՝ աթենացւոց յաջողութ ու աղեկու-  
թի տան , չէթէ վրէժինդրութ ընեն :  
**Վ**տքնալ երբոր քսէրսէս պարսից թա-  
գաւորը յունաց վրայ ծեծի եկաւնէ ,  
արիսդիտէս թէպէտ քշված էր , բայց  
առաջ խորհուրդ տալով ետքնալ օդ-  
նելով վերոյիշեալ թէմիստոկլեայ զօ-  
րապէտին , լմնցուց առաջ տարաւ ան  
մեծ յաղթութը պարսից վրայ , որ Աս-  
ղամինեան յաղթութի կըսլի պատմա-  
գրաց մէջ :

# ՕՐԻԿԱԿ

Աշխատերութե յայլու պատմութե Յունաց :

Եղամինօնտաս յունաստան վիօդիա  
երկրին մէջ թագաւորական ցեղէն ե-  
րևելի մարդ էր, աղէկ փիլիսոփայուն  
գիտէր, բայց չիգիացողի պէս կըվար-  
վէր ամմէնուն հետ : Ասոր ամմէն ա-  
ղէկունը հոս դրելու ըլլանք, շատ եր-  
կան կըվայ, ինչ որ մեր բանին յարմար  
է՝ ան միայն պատմենք՝ որ խօսքերն եւ  
դուրս չելլանք :

Ասանկ ասոր աղէկ բնութիւնը իմանա-  
լով ժողովուրդը՝ իրենց վրայ կառա-  
վար դրին զասիկայ, թէպէտ ինքը չեր-  
ուզէր. անանկով եղավ քաջ զօրավար  
միանգամայն և քաջ կառավար : Բայց  
նոյն ատենը իրեն պէս ուրիշ քաջ զօ-  
րավար մընալ ունեցան թիվեցիք Բէ-  
լօբիտաս ըսված՝ որուն հետ խիստ ըս-

ըեկամէր էբամինօնտաս :

Հիմա աս է զարմանալին որ՝ աս երկու զօրավարը շատ քաջութինէր ըրին զանազան տեղ, բայց որչափ որ քաջագործութին ըրիննէ, ամենեին մէկմէկու վրայ չինախանձեցան, իրենց ներքին բարեկամութեն կապը միշտ պահպէցին, ու մէջերնին եղած մէկ տեղ միաբանութինին ինչվան ետքը մէկ կերպ քշել տըլին իրենց ազգը բռնաւորնէրուն ձեւքէն խալսցընելու համար :

Աւելի զարմանալին աս է որ՝ երկուքին բնութինալ յօժարութինինալ տարբեր էր մէկմէկէ. ասանկալ ըլլալով ամենեին չիփոխվեցան ոչ ծեծի մէջ, և ոչ կառավարութեն մէջ. երկուքնալ փոփոխակի կըհրամէին քիչ մը մէկը՝ քիչ մը մէկալը. մէջերնին ամենեին տարածայնութին (խըռխըռ) մը չելաւ, Որչափ չեռու մեր ան զօրավարնէրէն մեր ան կառավարնէրէն որ իրարու նոր կենալուն տեղը՝ զիրար կըմատնէին, Էպամինօնտասին քաջութիւ ամմէն բա-

նէն ամմէն ատենէն աւելի երեցաւ ,  
Երբոր 371 տարի քոէ առաջ՝ Ակվդրա  
ըսված տեղը մեծ պատերազմ ընելով  
կոտրեց լակեդեմոնացիները , ու ա-  
զատեց իր ազգը : Երբոր ամմէնքը  
կուգային ուրախանալու ու գովելու  
վերամինօնտաս , ինքը վեհանձնութե՛  
մը աս խօսքս կըսէր : Ես չեմուրախա-  
նար իմ ըրած յալթուես վրայ , հապա  
կուրախանամ որ՝ իմ հայրենիքս իմ  
ազգս ուրախացուցի : Աս ըսելով աւե-  
լի տեղերառաւ լակեդեմոնացւոց ձեռ-  
քէն որ իր հայրենիքը մեծցրնէ , ու հայ-  
րենեաց մեծուեր երկան դիմացընէ :

Երբոր ասանկ յաղթութիներով դար-  
ձաւ մտաւ իր հայրենիքը , ամմէնուն  
կարծեացը կեօրէ կըկարծըվի որ , թի-  
վեցիք որ եր իր հայրենիքը իր ազգը՝  
ասիկայ շատ պսակներով պսակեն , ինչ-  
վան իրենց վրայ թղւոր դնեն : Քայց  
լսէ՛ զարմացի՞ր ինչ եղաւ . էրամինօն-  
տաս ներս մտածին պէս՝ պսակելուն

վարձք տալուն տեղը՝ վճռեցին որ մա-  
հապարտ է : Խնչու որ իրենց թիվեցոց  
Տին օրէնքը կասլսպը եր որ , ով որ  
ամսէ մը աւելի զօրավար ըլլայ զօրքէ .

ըու վրայ , մեռնի՝ ան զօրավարը :

**Վ**իմտածեցին ըրսին որ՝ աս օրէնքը հա-  
սարակ զօրավարներուն վրայ է , բայց  
աս մարդս ամսէ մը աւելի զօրավարու-  
թե՛ ըրաւնէ՝ չեթէ իշխելու հրամելու  
համար ըրաւ , հապա մինակ իր հայրե-  
նիքը զիրենք խալսցընելու հիմք : Ան-  
չափ չիմտածեցին , անչափ բանի տեղ  
չիսեպեցին աս մարդուս ըրած աղէ-  
կութիները , որ իրենց դատաւորներ-  
նաւերբոր ետքի ժողովը ըսին , վՃիռը  
կտրեցին որ մեռնի : Ան բարերարը ,  
ան ազատօղը , ան երախտաւորը աս  
պսակս աս հատուցումը առաւ իր ժո-  
ղովութենէ :

**Լ**ուս կեցաւ հնազանդեցաւ էրամի-  
նօնտաս , մինակ աս բանս ձենէ կը-  
խընդիեմըսաւ , իս մեռցընելէն ետե-  
գերեզմանիս վրայ աս բանս գրեցէք :

Հոս թաղվողը մեռաւ , իր կեանքը  
կորսնցուց , իր հասարակապետուն իր  
հայրենեաց կեանքը գտնալու ազատեւ-

լու համար :

Աս խօսքս անչափ մտաւ որ՝ արթնցուց  
թիվեցիները . իրենք իրենց եկան ,  
վճիռնին ետ դարձուցին , ու մեծունի  
տըվին էբամինօնտասին : Հիմա ասոր  
վրայ աւելի զարմացիր որ՝ էբամինօն-  
տաս ասանկ մեծութիւն ձեռք ձգելէն  
ետև կընար մէկիկ մէկիկ ան դատա-  
ւորներէն վրեժը առնել , զանոնք մեռ-  
ցընել : Ի՞այց անչափ հայրենասեր էր  
ու ազգասեր որ՝ մէկ վրեժինդրութեն  
միտք մընալ չունեցաւ , ուրիշ բան չի-  
մտածեց որ՝ նորէն իր հայրենիքը մեծ-  
ցընէ : Անանկով շատ պատերազմէր  
ընելով իր ազգին օդտին համար , մէկ  
պատերազմի մը մէջալ շատ քաջունէնէր  
ընելէն ետև՝ կուրծքին մէկ խոց մը ա-  
ռաւ , հոն մեռաւ 48 տարվան . 363 տա-

րի քնէ առաջ :

Պէտք էր որ աս կարդային մէհրուժան ,

վասակ , և . որչափ հեռու էր ասոր սիր-  
տը անոնց սրտէն , որ իրենց հայրե-  
նիքը մեծն հայսստան տակնու վրայ

ըրին :

**Ե**սանկյոյնք չունեին իրենց աւելի սի-  
րական բան որ՝ իրենց ազգը , ազգին  
համար աշխատիլ իրենց փառք ու պար-  
ծանք կըսէպէին : **Ա** երոգրեալ մար-  
դիկներէն զատ՝ ասանկ եղան | իգուր-  
կոս , Աղօն , Ոիլդիատէս , և . աշխար-  
հիս ամմէն բանէն վեր հայրենիքնին  
կըդնէին :

**Ե**նգամմը ժողով եղավ , իրենց հասա-  
րակութե բարւոյն համար պիտոր մտա-  
ծէին խօսէին : **Ո**ւկըրնին խօսքը ան-  
չափ տաքցաւ որ մէկը ձեռքի բռնած  
եղէդը վերցուց մէկալին զարնելու ,  
ասիկայ տաքնալուն սրդողելուն տեղը՝  
հանդարտ սրտով զուրցեց : **Օ** ա՛րկ ,  
բայց մտիկ դի՞ր : **Բ** սելուզեց որ՝ իմ  
զարնը վիլս հոգս չէ , միայն թէ հասա-  
րակութե աղէկութիւր առաջ երթայ .  
ան է որ կըխօսիմ , ան է որ մտիկ դնել-

Նիդ կուզեմ:

Անչափ տպաւորված էր ամմէնուն սըրտին մէջը ազգի սէրը, որ տես լսէ՛ ի՞նչ կըզուրցէին լակեղեմնացւոց մայրէ՛ ըը՝ երբոր իրենց զաւակնին ծեծի կըլուրկէին: Գնա՛ տղաս ծեծկըվէ՛ հայրէնիքդ պաշտպանելու հիմը: մի՛ դառնար տունդ, բայց եթէ կիմ վահանովդ ( Դալիսանովդ ) դարձի՛ր, կիմ վահանիդ վը դարձի՛ր: Ուելուզեց որ՝ կիմ յաղթէ, անանկով վահանովդ եկօ, կպմ մեռի՛ր հայրենեացը հիմը, որ մեռելդ վահանին վրայ դրված դառնայ հոս, (ինչպէս էր իրենց սովորութը, ) եսաւ տեսնամ որ տղաս մեր ազգին համար մեռերէ՛ ուրախանամ:

Ասանկաւ հեղմը լակեղեմնացւոցմէ մէկը՝ իր Ճիվը կորսնցուցերէր պատերազմի մէջ. ասոր մայրը սիրտ կուտար ըսելով: Ոխիթարէ՛քեղ որդեակ, վոզի ամմէն մէկ ոտք առնելդ՝ վկայուի կուտայ կըյիշեցընէ որ, քու հայրէնիքդ պաշտպաներէս դուն:

# Օ Բ Ի Շ Ե Ա

Աշխատելուն՝ ի պատճութեն այժմեան աշխաց :

Մէջն Պէտրոս Ռագաւոր Մասհովաց :

Խնչլան հիմա պատմեցինք ազգին ա-  
ղեկուն համար Երկու հոգի իրենց մէ-  
ջի եղած Թշնամունին մէկ դի ձգող-  
ներ . ազգին համար ազգին ըրած ա-  
պերախտունը (քէմլիկը) մոռցօղներ ,  
ու անոր տեղը Երախտիք (եյլիկ) ընօղ-  
ներ . ազգին հմը իրենք զիրենց կեան-  
քը տըվօղներ : Հիմա պատմենք մէկ  
ուրիշ ազգասիրութեն գործք մը , որ է  
ազգը , հայրենիքը շէնցընել . հայրե-  
նեաց կմազգին պակսութիները վեր-  
ցընել շտկել , անոր տեղը աղեկ կըր-  
թութի խօթել , հասարակաց կենցա-

ղօդուտ գործքեր ընել :

Ասանկ եղավահա մեծն պետրոս մոս-

կովսերուն թղւորը , որ նոր ատենան  
 ըուս մէջ մէկ երևելի օրինակ մը եղավ  
 ազգասիրութե , վո զի իր բոլոր վարք-  
 նալ եղավ մէկ գործողուի մը ազգասի-  
 րութե . ինչ որ իր ազգին համար աղե-  
 կուներ կար ընելու , ամմէննալ հէմ  
 մտածեց , հէմըրաւ . իր ջանքը իր բաղ-  
 դը մէկ տեղ միանալով , իր ազգը բար-  
 բարոսութէ հանեց : Անոր համար աս  
 մարդուս բոլոր վարքը մինակ խելքի  
 բան չէ , բաղդովալէ , ինչվան իր թա-  
 գաւոր նստինալ բաղդով մը եղավ :  
 Անոր հայրը կըսվէր Ալեքսի Անքիէ-  
 լովիս , որ առջի կնիկէն ունեցաւ եր-  
 կու մանչ զաւակ թէոդորոս ու յոհան-  
 նէս , և վեց աղջիկ , որոնց մէջը երևե-  
 լի եղավ Աօֆիա . իսկ եկդ կնիկէն ու-  
 նեցաւ աս մեծն պետրոս , ու մէկ աղ-  
 ջիկ մը :

Ալեքսիէն ետև թղւոր նստաւ թէո-  
 դորոս , որ առանց զաւկի մեռաւ , և ի-  
 րէն յաջորդ դրաւ աս մեծն պետրոս  
 տասը տարվան յամին 1672 . թէպէտ

Կարդին նայելով՝ յոհաննեսին կիյնար  
 թագաւորութեր, բայց տկար էր թէ  
 ողջուն գիացէն, և թէ մաքի գիացէն։  
 Ամմէնքնաւընդունեցան զմեծն պետ  
 ըստ, բայց սօֆիա քոյրը ուզելով աւե-  
 լի իշխանութիւնը իրեն քաշել, ու կա-  
 ռավարութե մէջ խառնըվիլ, անչափ  
 ըրաւ որ՝ պետրոսին հետ յոհաննեսնալ  
 երկու աղքար մէկ տեղ թղթորեցընել  
 տըլավ, ու կառավարութիւն յանձնըվե-  
 ցաւ սօֆիայի։ Բայց սօֆիային փառա-  
 սիրութիւն ասովալ չի հերիքցաւ, անչափ  
 եղավոր՝ իր ասչափ իշխանուն վը գոհ  
 ըլլալով, ծածուկ ետեկ ընկաւ իր աղ-  
 քարները մեռցընել, անով իրեն անցը-  
 նել թղթութիւն։ Տեսաւ որ ասալ չե-  
 ղավ, քիչ մը անցնելէն ետեկ խորհուրդ  
 ըրաւ սպաննելու զմեծն պետրոս ու ի-  
 րեն մայրը իր կնկանը ձեռքովը, սպան-  
 նովնաւ սիտոր ըլլար Ըսդրէլից ըսկած  
 զօրքին գլուխը։

Բայց խորհուրդ ընօղներէն երկու հո-  
 գի ցաւելով եկան բացին զուրցեցին մե-

ծին պետրոսի . որ շուտ մը ապստամբ .  
ները բռնել տըվավ , ըսդուելիցնե .  
րուն գլխաւորը սպաննել տըվավ . իսկ  
սօֆիան մէկ վանք մը խօթել տըվավ  
որ՝ ինքը շիներէր մօսքվիա քաղքին մօ .  
տիկ :

Են ատենը բոլոր կառավարութե նր  
եղավ մեծն պետրոս , և նր եղածին  
պէս՝ շուտ մը սկսաւ բարեկարգութի  
ընելիր ազգին մէջ . մէկ պլատիկ գունդ  
մը շինեց զօրաց հո հոգիի , որոնց սիրտ  
տալու համար ինքնալ մէջելնին մտաւ .  
բոլոր վարի կարգէն ինչվան վերի կար .  
գը մէկիկ մէկիկ անցնելով սորվեցաւ ,  
առաջ տալու չալող ըլլալով , ետքը  
տասնապետ , նո :

Երբոր կը մտածէր ձամփայ ելլալ բո .  
լոր եւրոպա քալելիսելք սորվելու հա .  
մար , մէկ նոր ապստամբութիմընալ  
ելալսօֆիայի դիացի եղօղներէն , բայց  
երկու հոգի իմանալով աս բանս՝ դա .  
ցին զուրցեցին պետրոս թղթորին՝ որ  
ան ալ զամնէնքը պատժեց :

Կ ս բանէս վեց տարի անցնելէն ետև  
սօֆիան մեռաւ . տարի մընալ առաջ  
իր յոհաննէս աղքարը մեռերէր , ալ  
վախ չունէր ապստամբուն , անոր հա-  
մար միտքը դրաւ օտար երկիր քալե-  
լու , ծաղկեալ թագաւորունց օրէնք-  
նին՝ սովորութինին՝ ու արո՛ւեստնին  
սորվելու , ոնց զի ետքը իր ազգին սոր-  
վեցընէ , իր ազգին մէջնալ տեսած բա-  
րեկարգութինէրը մտցընէ :

Բ այց պետրոս ի՞նչ մտքի վրայ եր , իր  
ազգը ի՞նչչափ հեռու էր ան ատենը աս  
մտքերէն : Ճամփորդութիւնը պարապ-  
բան սեպելէն ետև՝ անչափ դէմէր աս  
բանս մոսկովինու , որ մահապարտ կը-  
սէպէին ան իշխանու՝ ով որ իր երկրէն  
դուրս կելլար , նաև հաւատքի դէմէ  
կըսէին , Անոր համար շատ շփոթուն  
հանեցին ժողովրդեան մէջ . աս ի՞նչ  
պիտոր ըլլայ ըսելով . առջի թագաւոր-  
ներէն մէկը դուրսը չէ քալած , աս  
թագաւորս նոր բանէր կըհանէ դուրս  
ելլալով , և ոնց զի ուրիշ իշխաններնալ

գրգռեն՝ կըսէին կըհոչակէին որ .  
պէտրոս ամմէն իշխաննէրուն մէյ մէկ  
նաւ շինել պիտոր տայ իրենց ըստըկով,  
որ իրենց տղաքը խրկէն աս դիս ան  
դին . ասանկ խօսքէրով խռովուն կը-  
հանէին ժողովրդեան մէջ :

Ի՞այց պէտրոսին խոհեմունիք ասանկ  
բանէրու մէջ մեծ էր , ի՞նչպէս հասկը-  
ցընէ իրենց աս ճամբորդուն պտուղը  
ամենեին դէմ չիխօսելով աս հնարքը  
մտածեց : Կրեք հոգի իր սիրականնե-  
րէն իրեք տեղդեսպան ( էլքի ) խրկէ-  
լու ձան հանեց հանդիսին հրատարա-  
կելով , որուն անունը դրաւ մեծ դես-  
պանութի ( էլքիութի ) . աս դեսպա-  
նութի դէմ մէկը չէր կընար խօսելու .  
ինքնալթագաւորական հագուստը փո-  
խեց , ան դեսպաննէրուն քովի մար-  
դիկներէն մէկը եղավ . իրեք կառավար  
ալ դրաւ որ իր տղան՝ ու իր նորունիք կա-  
ռավարեն ինչվան ինքը դառնայ դայ :

Ասանկով ճամբայ ելավ 1697 ին . ի-

րեն հետ առնելով ազնուականներու  
 զաւակներ . մէկ քանի օրեն հասաւ ոի-  
 կա քաղաք , որ ան ատենը շվետներու  
 ձեռքն եր : Ասիկայ առջի քաղաքը  
 ըլլալով՝ որ կըտեսնար պետրոսիր երկ-  
 ըեն դուրս , փափագովմը հետաքըլրք-  
 ըութեամբ կըպըտըտեր ճամփաներուն  
 շիրքը նայելով , տըներուն կարգը , զա-  
 նազան արուեստները , ու արուեստա-  
 ւորներուն ճարտարութիր , ամի՞նեն  
 աւելի բերդին շենքը : Անչափ որ՝ ան  
 քաղքին մեծը կարծիք երթալով չի-  
 ճանչնալով որ ովկը , հրամեց իրենսնե-  
 րուն որ՝ նոր եկող մոսկովյան ով որ  
 տեսնաք , երկու զինունոր միշտ քովեր-  
 նեն գացեք . ու երկու ժամին (սահա-  
 թէն ) աւելի թող մի՛ տաք քալելու :  
 Անչափ եղավոր՝ որ մը պետրոսին վը-  
 թիւֆէնկ բռնեցին ետ դարձընել տը-  
 լին . վո՞ զի լիմանին մէջի կեցած ֆի-  
 շէմի՞նկի նաւերը տեսնամ տէի՛ բեր-  
 դին քովերը մօտիկցաւ :  
 Ասանկ անչանգիստ ըլլալով հոն , ե-

լաւ անկեց՝ Եկաւ քօնիսպէրկ քըռւ-  
ուեաին մեծ քաղաքը, ուր մեծ պատիւ-  
տեսաւ։ Անցաւ Եկաւ ամպուրկ, հոն  
բաժնը վեցաւ դեսպաններէն, իրեն  
չետ օխտը ազնունականի տղաք միայն  
առնելով Եկաւ ամսդրտամ. վո՞զի իր  
գլխաւոր միտքը Փիլէմէնկի Երկիրը ու-  
ինկիլդէւուա պտըտելէր։ Ա Եց մղո-  
նի (միլի) չափ ամսդրտամի մօտիկ Ասր-  
տամ ըսված տեղմը կար, նաւով հոն  
գնաց Փիլէմէնկիներուն կէմիջիի հա-  
գուստ հագված, նաւնալինքը կառա-

### վարելով։

Հոն տեսաւ իր ճանչցած մէկ ձկնորս  
մը՝ որ քանի մը տարի առաջ տեսերէր.  
ձկնորսին անունը տալով իրեն կան-  
չեց. ան խեղջը շիոթելով զարմացաւ  
վրան՝ Երբոր տեսաւ զպետրոս թագա-  
ւորը ան հագուստը մտած. ասոր ըստ  
պետրոս որ՝ տունդ պիտոր նստիմ. և  
ապսալրեց որ՝ ամենեին զինքը չի ճանչ-

### ցընէ։

Աս ձկնորսին տունը նստաւ միշտ, որ

ինչլան հիմա կըցըցընեն , ու կըսվի  
Ա պրսդէնպուռկ , որ իշխանի բերդ .  
կերթար կըպըտըտէր , ուր որ երկաթ ,  
հալաթ , եկրքէն , ու նաւ կըշինէին .  
ինքնալ մէջէրնին կըխառնըվէր գոր-  
ծաւորնէրուն հետ մէկ տեղ , որ սորվի  
ինչ պէտք է մէկ նաւ մը շինվելու , ու  
շիճանչըլվելու համար իրեն անունը  
բիեղու պաս կանչել կուտար , որ ըսել  
է պետրոս վարպետ :

Վ նչափ եր աս մարդուս յօժարութիւն  
(հավէսը ) որ՝ ինքիրեն կուզէր սորվիլ .  
ու սորվելու համար իր թագաւորական  
հանգստութիւն չինայելով յանձ կառ-  
նէր անանկ խեղձ կեանքը , ձկնորսի մը  
տուն նստիլ , կէմիջիի հագուստով պը-  
տըտիլ անձանաչ : Վ նչափ որ՝ օր մը մէ-  
կը սրխմըվէլով ճամփան պետրոսին հե-  
տը եղած մարդիկներէն , ձեռքը փըթ-  
թած ինծոր մը կար , անիկայ պետրո-  
սին երեսին զարկաւ . բայց պետրոս  
չիշփոթէլով կըքաշէր աս ամմէն նե-

զու՞ր , միայն թէ բան սորվի , ու բան  
սորվեցընէ իր ազգին :

Խնչլոն մէկ նաւու տիրէկ մը ինքը  
շտկեց լնցուց , ետքը երկու կտոր ընե-  
լով մէկ նաւակի մը մէջ տնկեց՝ որ ին-  
քը ծախու եր առեր , անով դնաց ա-  
մըսղըտամ : Ասանկալ մէկ փայտէ  
մահիծ ( Եաթախ ) մը շինեց , ու ջուր  
մտնալու տեղ . ասանկով միշտ ետեկ  
իյնալովաղէկ սորվեցաւ բանվորուիր ,  
ու նաւու առաջնորդ ( խլավուզ ) ըլլա-  
լը . քիչ մընալ երկրաչափութի , և ու-  
րիշ ուսումնականութե ( մաթէմաթի-  
քայի ) գիտելիք :

Բայց մէկ սարտամցի մը՝ որ մոսկովս-  
տան էր , իր հօրը գրեց , ու հասկըցուց  
պետրոսին ով ըլլալը . անով ճանչը-  
վեցաւ գործավարներուն մէջ . թագա-  
ւորական անուն ուղեցին տալ , բայց  
անիկայ առջի անունով ուղեց որ կան  
ըլվի :

**Ասկեց ետքը ինկիլիպի թղթւորը յա-**

տուկ պետրոսին համար նաւելք խրկեց,  
ան նաւելքով 1698 ին գնաց ինկիլդեռ  
ռա . մէկ փառաւոր տեղմբնալ պատ-  
րաստեցին ինկիլիզները որ՝ հոն նստի ,  
բայց պետրոսաւելի ուղեց նստիլ թա-  
գաւորական նաւ շինելու տեղին մօ-  
տիկ . հոն անանկ կեցաւ ինչպէս որ  
սարտամ , բան սորվելով մանաւանդ  
ինչ որ ծովարունեստի ու նաւարկութե-  
պէտք էնէ :

Ինկիլիզի թագաւորը պետրոսի առջին  
ծովի վր պատերազմը ընել տրվավ նա-  
ւելքու նոր կրթութեր կեօրէ , որ շատ  
հաճոյ եղավ պետրոսին : Անչափ կրկ-  
մայլէր ասանկ բաներու որ՝ շատ հեղ  
աս խօսքս կըսէր : Աւելի մէնծ հըսեղէմ  
ինծի ինչելուայի խաժուարնանա ըլլալ՝ չան  
ըէ մոսկավի նագաաոր :

Յունվար ամսէն ինչվան ապրիլ ինկիլ-  
դեռա կեցաւ . պարտելով նայելով  
ամմէն արունեստաւորներուն խանութ-  
ները . անոնցմէ որ բանին կընարնէ՝  
կաղպարը կաւներ , որ իլ երկրին վար-

պետնէրուն օրինակըլլայ , ու շատ վար  
պետակ ըռնեց ինկիլդէռուային մոռ  
կով խրկեց :

**Դ**ամբորդունի մը ասանկ օդտակար չէ  
եղած աշխարհիս մէջ , որ է ամմէն ազ  
գին աղեկութիր տեսնալ՝ իր ազգին  
մէջ մարդնել : Ան ատենն էր՝ որ մոռ  
կովնէրը կաշխատէին մէկ ջրանցք մը  
բանալու , տօնաւիս գետը վօլկախին  
հետ խառնելու հիմք . աս երկու գետս  
իրարու հետ խառնելով՝ մոսկովնէրը  
ջրով կրնան երթալառուտուրընելսե  
ծով , ու կասպից ծով : Ասանկ բանէ-  
րու վարպետնէր գտնալով պետրոս ին-  
կիլդէռուայի մէջ՝ մոսկով խրկեց աս  
բանս լմնցընելու համար :

Ելաւ պետրոս լօնտուային ( որ է ին-  
կիլդէռուային մայրաքաղաքը ) , գնաց  
վենսա նեմցէին մայրաքղքը . հոնալ  
ինչ որ գիտնալու բանէր կան՝ աչքով  
տեսաւ , զինարանը , թագաւորական  
գլքատնը , պատկերնէրուն հանդի-

սարանը , ի՞ն

Ի՞ն ատեհնը իրմէ բաժնը ված ընկերները  
ըս կըպըտըտեին իդալիա , որոնց գլու-  
խըն էր Պօղիս Աէրէմէ դով ըսված զօ-  
րապէտը . պէտրոսալուզէց վեննային  
իդալիա երթալ : Ի՞այց սօֆիայի դիա-  
ցի եղօղները որովհետեւ նոր ապստամ-  
բութիմը հանելու հետ էին , պէտրո-  
սին ասանկ ձամփորդութիւննելու հիմքը՝  
նոր բանէր մեր մէջը պիտոր խօթէ-  
ըսելով , աս ապստամբութ ձանը առա-  
ծին պէս պէտրոս , թողուց իր ձամ-  
փորդութիւն՝ եկաւ մօսքվիա իր մայրա-  
քաղաքը : Եկածին պէս՝ ապստամբ-  
նէրուն գլխաւորները ջարդեց , ինքիր  
ձեռքովշատին գլուխը կտրելով , ըս-  
դրէլից ըսված զօրքը՝ խումբ խումբ  
բաժնեց , աս չիս ան դին սիսկիր խըր-  
կեց . անանկովաս զօրքը՝ որ բոլոր մոս-  
կովստան կըդողացնէին ինչվան նաև  
թդւորը , բոլորը ցրուեցան հատան :

Ասով կիմացվի որ մէկ կոսկիտ ազգ մը

մարդ ընելու՝ խիստ շատ բան սկսեց է՝  
քաշել, ասանկներու մէջ մէկ սուտ  
աղդասիրութիւն մը կը մանայ. աղդին  
պակսութիւնները չեն ուզեր վերցընել  
միայն ասոր համար որ՝ հնուցմէ են տեի  
ան պակսութիւնները : Առ զի քանի որ  
մէկ աղդի մը ոգին չէ արթնցեր, միշտ  
կուզել մնալիր պակսութեց մէջ. փո-  
խելիր պակսութիւնները՝ փոխել կը սեղէ-  
իր կատարելու իները : Առ պատրուճա-  
կը իրեն առնելով նորութիւր գէշ կը-  
սեպէ. իբր թէ ամմէն նորուհի է պակ-  
սութիւն, ամմէն հնութիւն է աղեկուհի :  
Ահա մէկ նախապաշարումն մաքի՝ որ  
մովքներնեն հանելու անիկայ շատ  
յոքնիւ կուզել : Փոխանակ որ պիտոր  
ըսէին, աղէկութիւնիս չփոխենք, բայց  
պակսութիւնիս փոխենք : Ասանկը ըսելով  
մէկ քանի հոգին ողը կը լլան, աս ոկը զ-  
բունքով կը տիրեն ժողովողեան սրտին  
վրայ. իրենց պակսութիւննալ՝ որք են  
կոպտուի, թմբուի, ծուլութիւն, ան-  
կիրթ անկարդ սովորութիւն, չեն ուզեր

թողուլոր՝ նորութերը գեշ բան է տեի՝  
ան մէկ քանի հոգին իշխող կը լլան ամ  
մէնուն վը։ Պետրոսալ աս սուտ հնա-  
սիրութե նախապաշարումը արմատէն  
(քեօքէն) հանե մէկ դի ձգէ տէի, հա-  
գուստնինալ ուզեց փոխել տալ, որ  
դրսէնալ զիրենք կը թեալ աղդէրու  
նման տեսնելով, ներսէնալ բնութնին  
փոխեն, կը թեալ աղդաց նմանելու  
ջանք ընեն։

Պետրոս լեհի ու տանիմառքայի թա-  
գաւորին հետ մէկ ըլլալով, 1700ին  
կոիչ բացաւ շլետի թագաւորին հետ՝  
որ կը ավելի ժը կարոլոս, շատ անուն-  
նի իր քաջասրտութե համար։ Առջի  
բերանը մոսկովինելը յաղթը վեցան, վո-  
զի շլետներուն պէս սոլոված չեին,  
կը թութե չունեին։

Երբոր Կարվա պաշարվեցաւ 1700ին,  
ութսուն հազար մոսկովյաղթը վեցան  
քնկան քսան հազար շլետի զօրքէն։  
Բայց մեծադործ սիրտը մէկ քանի ձա-

խորդութենով չի թու լնար. մեծն պէտ  
ըսոս իր սիրաը չի թու լցրնելով ըսաւ:  
Եւս գեղաւ մոք՝ շնէ պնէրը երկան ապէն մէջ պէ-  
տոր հոգըն, բայց վէրջապէս սոր վէցըն էն  
պէտոր մէջ զիրենս հոգըն լու: Այնու մշտ  
ես իւնասնս մէծ ծէծերէն՝ ընդհանուր շաբնը-  
մէլնէրէն, անոնց ուղը պղպէի ծէծերով ծէծ-  
իւնէնս, զանոնս ահաբացըն էնս:

Եւս ըսածին պէս եղավ. 1702 Իւլիո-  
քու ըսված տեղը շվետնէրու վրայ կա-  
տարեալ յաղթուի ըրաւ, առաւ նաև  
‘Յօդէպուրի Յօ մղոն (միլ) հեռու ան  
տեղէն, ուր որ ետքը Իւդրապուրի քա-  
ղաքը շինվեցաւ: Ասյաղթութե վրայ  
շատ ուրախանալով պէտրոս, ուղեց  
յաղթանակաւ մանալ մօսքվիա քաղա-  
քը. հռոմայեցոց պէս մէծ մէծ յաղ-  
թական կամարնէր շինել արվավ օխտը  
հատ. անոնց մէջէն մէծ հանդիսիւն  
(ալայով) մտաւ քաղաքը իր զօրքերով,  
ու իրեն գերի եղած շվետնէրով, դրօ-  
շակնէրով (պայրախնէրով):

Վակէց Ետքը 1704ին Տերբեր ըսված  
տեղը ու Կարվա առաւ շվետին ձեռ-  
քէն , բայց օրովհետեւ յարձակելով ա-  
ռին , զինովհորները նարվա մտնալէն ե-  
տեւ՝ շատ անգթութիւն կընելէն ետեւ կըս-  
տաննեին : Ան ատենը վրայ հասնելով  
պետրոս , իր զինովհորներէն մէկ քանի  
հոգի իր ձեռքով սպաննելով , մէկ քա-  
նի խեղձեր խալսցուց անոնց ձեռքէն  
որ կուղէին սպաննել :

Խակ 1706ին Կրւամո ըսված քերդին  
մէջը ըլլալով պետրոս , սպաշարվեցաւ  
գիշերանց շվետիթիթագաւորէն 600 հո-  
գիով . պետրոս սխալելով կարծեց որ  
բոլոր շվետիթիթ բանակը եկէր սպաշարե-  
րէ . անոր համար գիշերանց իբր Երկու  
հազար հոգիով փախաւ գուրս ելաւ ա-  
նոր կամուրջին վրայէն ըսելով : Լատանչ  
նէլ արևն ժամանէլը խռնիւթիւնն է , չէ նէ  
վախիութեալի :

Ետքը Պօրիսդէնիս գետին քովը մեծ  
յաղթութիւն ըրավ շվետներուն վրայ .

16 Հազար շվետ անանկ մը յաղթլվէ-  
ցան 20 Հազար մոսկովյանէրէն՝ որ գիշե-  
բանց փախան ամմէն բանելնին հոն  
ձգելով։ Երբոր շվետներուն դրօշակ-  
նէրը (պայրախները), ու 16 թօփերը  
պետրոսին առջին բերին, որ իր վրա-  
նը (չատըրը) նստած կըտեսնար, ըստ  
աս խօսքս։ Երսունն առըն առաջ ո՛վ հըսէր  
որ՝ առշաբ բան հարենանք պիտոր ընել։

**Վ**ետին թղւորը կարոլոս՝ մօսքվիա  
քաղլքին վրայ ուղեց վազել, բայց եր-  
բոր մօտիկցաւ ( Ալքա ըսված տեղին՝  
կոտրըվեցաւ մոսկովյէն։ Պիտօրոս ա-  
նանկովալ չիյուսալով իր վրայ որ կա-  
տարելյաղթէ շվետներուն, հաշտու-  
թի ուղեց անանկ թէութը՝ որ շվետ-  
ներուն աղէկ էր։ Բայց շվետին թա-  
գաւորը կարոլոս հպարտութէմը պա-  
տասխանեց դեսպաններուն ( էլքինէ-  
րուն)։ Ես մօսքվիա քաղլքը կուգամ,  
հոն կըխօրտթէմ հաշտուե վրայ, 60  
հազար քէսէ ուռապի ուղելով մոսկով-

Ներէն . իմ խարձու լեցընելու համար  
ասչափի ծեծէրուս մէջ :

Պետրոս աս բանս լսելով : Աշեէ աղեէ  
ըստ , իմ աղբարս հարուստ հուշէ միշտ ամիշն  
բանի մէջ մէջն աղետանդը երևանալ , բայց ես  
ալ յուստօմ որ դարեհ չըւլամ : Ասանկով  
սիրտ առնելով 1709ին իշուլդավախն  
առջին կատարեալ յաղթեց շվետնե-  
րուն . մեծ մասը շվետի զօրքին գերի-  
ընկան . ու շվետին քաջ թղւորը կարո-  
ւոս փախաւ տաճկի երկիրը :

Պետրոս ցըցուց զինքը ան ատենը՝ որ  
եղերէ , չէ թէ մինակ քաջ զինունոր ,  
հապանակ քաջ զօրասկետ , ամմէն քա-  
ջագործուի ընօղ մնակով զինունորնե-  
րուն վարձք տըվավ մեծցուց . զինքնալ  
արժան սեպելով մեծցընելու , ժողվեց  
Ճէնէռալները՝ իր արդիւնքը հասկը-  
ցուց անոնց ըսելովոր : Երբոր պատե-  
րազմը սաստիկ խառնըված էր , իմ  
ձեռքովս մէկ շվետի Ճէնէռալ մը բըռ-  
նեցի : Աս ըսելով բացաւ իր կուրծքը

ամմէն հոն ժողվրաված ձենէռալիներուն  
առջին ցըցուց իր խոցը՝ որ մէկ դնտա-  
կէ մը զարնըվերէր՝ ըսելով։ Ահա Վկայ  
էմ տաշտարծութեա առ էմ իոցը է։ Ան ա-  
տենը արժան դատեց զինքը ըսվելու  
Փոխանորդ մէծ զօրագլխի։

**Վ**լէտներուն գերի ըլլալին՝ որոնց  
համրանքը կըհամեր 16287 հոդի՝  
մասկովին երկրին շինութիւնալ, վասն  
զի պետրոս անոնցմէ շատը ցըրուեց առ  
դիս՝ ան զին՝ բայց մանաւանդ սիսլիր։  
Ասոնց մէջէն մանաւանդ ուժիցիալ-  
ները ասկրուստ գտնանք տեի՝ ի՞նչ ար-  
ուեստ գիտէիննէ՝ մէջէրնին խօթեցին  
ան բարբարոս երկրին մէջ՝ մանաւանդ  
սիսլիր, ուր որ հաց շինել ինչվան չի-  
տեին։ Ասանկով ոմանք ճարտարպե-  
տութիւն մտուցին, ոմանք պատկերհա-  
նութիւն, ոմանք լեզուագիտութիւն, երկ-  
րաչափութիւն և որ ատենօք առաջ դա-  
լով ինչվան դպրատուններ բացվեցան։  
Պետրոս իր սեղանը մէկ տեղ կընստե-

ցընէր շվետին զօրապետնէրը որ իրեն  
 գերի էին եղէր . միշտ կըհարցընէր ա-  
 նոնց , ուր է կարոլոս իմաղբարս : ( յր-  
 մընալ պիհնտ երեւելի շվետի զօրապե-  
 տին՝ որ կըսվեր կոմն ոինքիլտայ , հար-  
 ցուց , երբոր ձեր թագաւորը մոսկովին  
 Երկիրը մտաւնէ՝ քանի՞ զօրք ունէր :  
 Պատասխանեց որ մէկ քանի խաղախ-  
 նէրէն զատ՝ շո հազարի կըհասնէր շվե-  
 տին զօրքը : Անչպէս կընայ ըլլալըսաւ  
 պետրոս , մէկ խոհեմթղւոր մը ինչ-  
 պէս էր ձեր թղւորը կարոլոս կտոր մը  
 զօրքով մտնայ լան Շարձակ ու անձա-  
 նաւ Երկիր մը՝ ինչպէս է մեր մոսկովին  
 Երկիրը , Պատասխանեց ոինքիլտ , ա-  
 նիկայ միշտ խորհուրդ չէր հարցընէր  
 մեզի զօրապետնէրնուս + մենք զօրա-  
 պետնիսալ մեր հաւատարմութիւր պա-  
 հելու համար կուրօրէն կըհնազան-  
 դէինք : Ան ատենը դարձաւ պետրոս  
 քովի իր մարդիկնէրուն ըսաւ : Տեսո՞  
 վ օրէնակը + ասանէ ողէորս է ծառառայէլ Առաջ-  
 առէն մը էլեւանէն մը + ասանէ ողէորս է հնապան-

## τετραδεκάτη :

Այս ըսելով գաւաթը ձեռքը առաւ  
ըսաւ : Այս գիշեա նընդէմ էմ Հարպետնէրաւ  
ողջութել համար՝ որ ինծէ ծեծնը կը առը-  
շուցին : Ան ատենը ռինքիլտ դարձաւ  
ըսաւ, մենք ենք մի՞սս վարպետնէրը :  
Դուք զօրապետնէրդ եք ըսաւ պետ-  
ըոս : Անանկէնէ ըսաւ ռինքիլտ, ապե-  
րախտուի կընէք թագաւոր, Տրամա-  
նոցնիդ վարպետնէրը ասանկ գերուե  
մէջ պահէլ : Ճաւնեցաւ ասոր խօսվա-  
ծին պետրոս, և ուզելով իբր երախ-  
տագիտութիմը ընել անոնց, ամմէն  
մէկուն մէյ մէկ սուր տըվավ, և միշտ  
մէծարելով զիրենք պահէլ :

Տեսնելով պետրոս՝ որ շվետի թղթուն  
ըլլ փախերէ , զնաց անոր էրկիրներէն  
առաւ ինկրիա , լիվօնիա , անսոնց հետ  
մէկ տեղ առնելով Գինլանտա , ու մէկ  
մասը բօմէրանիայի :

Ասանկով կարոլոս շլետի թղթը թէ-  
պէտքաջ կտրիմէլ , բայց լան մը չ-

կըրցաւ ընել։ Ասոնց երկու թղթւորաց  
պետրոսին ու կարոլոսին բնութիր՝ որ  
երկուքնալ մէկ ատենի մէջ եղան, եր  
կուքնալ կտրի՛չ, ասանկ կըրաղդատ-  
վին մէկ մէկու հետ։

Կարոլոս Անյաղթելի ըսվեցաւ, պետ-  
րոս ամմէնուն բերնով Ո՞եծ ըսվեցաւ։  
Կարոլոս պատերազմեցաւ մինակ փառ-  
քի համար, պետրոս պատերազմեցաւ  
իր շահուն համար։ Կարոլոս ինը տա-  
րիյաղթուն հետ եղավ, պետրոս ինը  
տարի աշխատանքի հետ եղավ իր զօր-  
քը կրթելու համար։ Կարոլոս իր ազ-  
գը զօրք ըրաւ, պետրոս իր ազգը մարդ  
ըրավ։ Կարոլոս առատաձեռն մեծա-  
սըրտունը համար, պետրոս առատա-  
ձեռն միշտ մէկ մտքի (նիկթի) մը հա-  
մար։ Կարոլոս կրթեալու մեծասիրտ,  
պետրոս իր երկրին կոպտութէ ոչ եր-  
բէք զերծեալ, զարհուրելի իրեննէ-  
րուն, զարմանալի դրսիններուն։

Ասանկով պետրոս կամաց կամաց ե-

ղավ իր ատենին պինտ երեւլի սպառեա-  
բազմող մարդը . իրեն առջի յաղթը -  
վիլնէրը՝ տեղէր կորսնցընելնէրը՝ իրեն  
ետքի յաղթութիւնէրը՝ իրեն սխալիլը՝  
իրեն յարատեութիւն սորվեցուցին . և  
իրեն զբաղեցընելը ինքիր զինքը՝ մենք  
մնարդ ըրին ամմէն բանի մէջ :

Պալդիկ ծովուն մէջ շո տարի առաջ  
մէկ նաւ մը չունէր , շո տարիէն ետև  
30 մենք նաւ ունեցաւ . 80 չեքտի-  
րի . 100 ուրիշ նաւ . անանկով տու ե-  
ղավ պալդիկ ծովուն վրայ , ան նա-  
ւերէն մէկնալ ինքիր ձեռքովը շիներ  
էր :

Սորվեցաւ միացոյց նաւավարութիւնը  
( կէմիձիունը ) փիլիսոփայական փորձի  
հետ ու կայսերավայել մտքի հետ :  
Եղաւ պինտ աղեկ նաւառաջնորդ հիւ-  
սիսի դին . ոտք ոտք վեր ելլալով ու  
քաջուննէր ընելով՝ խափուտանայուն-  
պաշտօնի վրայ ելլալ ուղեց . ինչպէս որ  
ցամաքի վը զօրասկետ եղերէր : Ը վե-  
տին ոխալին գերի ընկած էր պետրո-

սին , որ մը Երբոք պէտքոս ուրիշներուն  
առջին կրդովեր աս ոխալին , ինչպէս  
հաւատարմութ ծառայեց տեհի իր թա-  
գաւորին , անչափ համարում ունեին  
շվետները պէտքոսին վրայ որ՝ դարձաւ  
շվետի ոխալին աս ըստ պէտքոսի : Այ  
ժերութեա Քջ , Էնծի Ած մուլարութեա  
իշունպէմ Ասադառը , որ Ածին պէտքոսի գերե-  
եմ եղէք :

**Բ**այց աս մարդուս յաջողութեը , թէ  
որ՝ տեղ տեղիր քաջութեը իր խելքու  
վը եղերէր՝ տեղ տեղալ իր բաղդովը  
եղավ : Ասանկ բաղդով եղաւ մէկնալ  
որ տաճկի արութեն խալընեցաւ . վո-  
զի տաճկին զօրքը (որ շվետի թղթորին  
դրդուելովը ծեծ բացերէին մոսկովին  
վրայ , ) անանկ փաթթեցին պէտքոսին  
բանակը (օռտուն ) բրուդ գետին քով  
1711ին , որ կերակուք չիդտնալն՝ ծա-  
ռերուն տերեները կուտեին . բոլոր  
բանակը և ինքը պէտքոսալ գերի պի-  
տոր իյնար տաճկին , ան ատենը թա-

գուհին խելքովը ու զուրցելովը հաշ-  
տութիւնը ըստ վեզիրին չէտ, անամսկով  
խալսեցաւ :

Երբոր պատերազմէն խաղաղեցաւ  
պետքոս, նոր ձամփորդութիւննալընե-  
լու սրատրաստը վեցաւ իր ազգին անու-  
նը հանելու համար, ու ինչ կենցաղօ-  
դուտ գործ կայնէ՝ գրսէն իր հայրենի-  
քը բերելու համար : 1715ին քիչ մը ա-  
տեն կեցաւ քօթէնհայկ տանիմարքայի  
մայրաքաղաքը . հոն պարտեցաւ տե-  
սաւ դպրատունները, ձեմարանները,  
ու ծովեզերեայ տեղերը : Անկեց գնաց  
համալուրկ, հաննօվեր, ու ֆիլէմէնիի  
երկիրը ամսդրտամ, ուր երկու ամիս  
կեցաւ ձմռվան մէջ . տեսնելով փրնու-  
ռելով իրենց նաւարկութիւնը, վաճառա-  
կանութիւնը, ու ձեռագործները, որ ի-  
մանայ, ու որնոր պէտք է՝ իր հայրենի-  
քը խօթէ :

Վսանկ ձամփայ ընելով 1717ին մայի-  
սի 7ին մտաւ Փարէզքաղաքը . պետ-

ըսոս շատ տեղ պատիհէ ու մեծարանք  
տեսերէր , բայց փարեղ պատիհէն զատ,  
շատ բարեկարգ ու թի տեսնելով խիստ  
հաւնեցաւ . Ան ատենը թղթը պատիկ  
ըլլալով Փռանսային կառավարը ու-  
լանսին դուքսն էր եղեր , որ շատ  
պատուվ տեղեր պատրաստեց պետ-  
րոսին համար , իրենսալ գնաց հեաը մէկ  
ժամու չափ տեսնը լիլու . որոնց իրա-  
րու հետ տեսնը լիլու՝ ոմանք կը լմաց-  
նեն Երկու հին Երևելի զօրապետներու  
աննիպալին ու շիպիոնի , Երկուքնալ  
մէկմէկու վրայ զարմանալով : Խըկու  
օրեն ետեւ ինքը Փռանսային թագա-  
ւորը եկաւ պետրոսին հետ տեսնը լիլու .

լու :

Ասկէց Ետքը սկսաւ պետրոս պտըտիւ  
տեսնելու փարեղին աղվօր պալատնե-  
րը ( սերայները ) , հրապարակները , ե-  
կեղեցիները , կամուրջները , ( քեօփ-  
րիւները ) , պարտեզները , ջրե շինված  
կերպ կերպ ճարտար ( մարիֆեթլի )  
շատրուանները , խաղերը , կերպ կերպ

ընապատում եւ դրամապատում չանդի սարանները , ուր ժողվրված կային հին թագաւորներուն ըստակները , ու ծովի մէջ գըտնըված կերպ կերող կենդանիները , հին գըքէր , գըքատուններ , դպրատուններ , ու համալսամրաններ են :

Եցրոր կերթար ձեռագործները տեսնալու , որնոր կըհաւներնեւ վաղուան օրը շուտ մը իր քովը ընծայ կուգար ան ձեռագործէն յատուկ շինված : Եցրոր զնաց լուվը ըսված տեղը ( ուր որ թագաւորական ամմէն արուեստաւորները ժողվրված են ) , որ տեսնայ թագաւորական ըստակներ ու միտալներ տպվիլը , ամմէն կերող իր առջին տպեցին , ու իրեն ցըցուցին : Ետքը մէկ միտալմընալ տպեցին ոսկին ան կերպ շարժելով՝ որ իր ոտքին վրայ կիյնար , ու ետեւ ետեւ կըդիզվէր : Պիտը ըստ չիդիմանալով իր ձեռքովը առաւ տեսաւ որ՝ մէկ դին իր պատկերն է , ու իր անունը վրան դրած ասանկ :

Ալեքսանդրիչ . Յար Ած , Ուստասիոյ իայսը :

Մշկալ գին Համբաւին պատկերը  
տաված , ոտքը աշխարհի վրայ դրած  
ունենալով , անոր բոլորտիքը վիրդի-  
լիոս բանաստեղծին աս խօսքը գըր-  
ված : Յալբազ ուժ հասանէ : Ո՞ր եր գո-  
վասանկ պետրոսի համփորդութեանը ,  
որ իրաւ աշխարհ կըքալէր մինակ աս  
մաքիս համար որ՝ իր խելքը ու իր հայ-  
րենիքը ուժովցընէ :

Պղտիկ գեղմը կար 14 միլ փարեղէն  
հեռու , հոն գնաց առջի օրէրը հաց ու-  
տելու Վաղեն ըսված կոմսին քով , հա-  
ցը լինեալէն ետև առջի բանն որ տե-  
սավ եղավ իր կենդանագիր պատկե-  
րըքիչ մը առաջքաշված , նման ան հա-  
գուստով ինչով որ կըսկըտըտէր :

Երբոր գնաց Այուպօն ըսված ածա-  
բաններուն եկեղեցին , տեսաւ պատին  
վրայ Ովչլիւ ըսված քարտինալին գե-  
րեզմանը իր արձանով , որ շատ ազ-  
գասէր մարդ ըլլալով ու վէղիրուհի ընե-

լով, շատ կենցաղօդուար գործքերով  
զարդարեց Փրանսան, սիրութ չիդիման  
նալով յաթ կեց պետրոս ասոր գերեզ-  
մանին վրայ, գրկեց իրեն քարե շինած  
արձանը ըսելով: Ա՛ն, մէծ քուարչայ,  
հոք ես, ինչու իմ առենու չիծնար, ես չեզի  
հուսույի ինչըն իմ Աստատարուես հետ, ոչ  
ինժե մարդ հառավարել սորվեցնեիր:

Երբոր փարեզեն ելլալու եղաւ պետ-  
քոս, ամմէնուն շնորհակալ ըլլալով  
շատ ոսկիէ միտախնէր բաժնեց թագա-  
ւորական մարդիկներուն, ուր տպած  
կային իր ողատկերը, ու իր երեկոի  
գործքերը: Անանկով տամնըվեց ամ-  
սէն ետև դարձաւ թէզրուրկ քաղա-  
քը, ետքը 1718ին դնաց մօռքմիա քա-  
ղաք, ուսկից ութը տարի կար որ չե-  
ռցերէր:

Այս աս մարդս՝ որ բոլոր իր աղքը  
մարդ կրցաւ ընել շատ դժբաղդ դըտ-  
նըվեցաւ որ՝ իր զաւակը Ալեքսիս ըս-  
կած՝ որ իրեն յաջորդ սիմոնը ըլլար,

չիկրցաւ մարդ ընել . միշտ իր կոսպառ  
 թեան մէջ միաց . չեր հաւներ իր հօրը  
 ըրածին՝ աս ինչ նորուի է տեի : Ետքը  
 իմանալովալ որ՝ իր հայրը պիտոր զրկէ  
 զինքը ժառանգուէ , մտածեց դլուխ  
 քաշել ապստամբիլ իր հօրմէն , ու մեռ  
 ցընել անիկայ : Անոր համար երբոր  
 սկետրոս եղիտ անդամ ձամբորդութիւնը  
 կըներ՝ որ հիմա պատմեցինք , ալեքսիս  
 փախաւ դնաց վեննա , ետքը ինսքրուք ,  
 անկէց ետքը նաքօլի : Ի՞այց հայրը  
 դառնալէն ետև կանչեց , տղան եկաւ  
 հօրը ոտքը ընկաւ թողութիւն ուզելով ,  
 բայց պետրոս պատժեց զսկելով զինքը  
 ժառանգութիւն ու յաջորդութիւն . դա-  
 տաւորներուն յանձնեց որ՝ ասոր քըն-  
 նութիւն ընեն . դատաւորները որ 124  
 հոգի էին , քննելին ետև վճռեցին որ  
 մահապարտ է : Երբոր իմացաւ ալեք-  
 սիս աս վճիւը՝ մեռաւ կմինջունածով ,  
 կամ ոմանց կեօրէ դեղով . իր դին ե-  
 ղողներնալ ամմէնը պատժը վեցան :

Երբոր կարոլոս շվետի թագաւորը  
յանկարծ մեռաւ ծեծի մէջ թօփի մը  
գնտակով, ան ատենը պետրոսին հետ  
եղօղ դաշնակից թագաւորները թո-  
ղուցին զինքը : Ի՞նչոյ պետրոսին սիր-  
ու անանկ էր որ սիրու կոտրելուն տե-  
ղը՝ աւելի սրտոտեցաւ, շատ զօրքով  
մտաւ շվետի երկրին մէջ, և շատ վնաս  
տըվալ անոնց . ութը քաղաքնին կոր-  
ծանեց, երսունեն աւելի բերդեր, հա-  
զարի չափ գեղեր, քառսուն ջաղացք,  
յիսուն մահսէն, տասնըսորս երկրթի  
հանք ( մատեն ) , երկու պղնձի հանք,  
ասոնք ամմենը աւրեց աւրըշըկեց,  
Թող անչափ ցորեն ու անասուն :

Աս վնասները տեսնելով շվետի թա-  
գուհին Ուլիքա ըսկած, որ իր եղբօ-  
րը քառլոին ետեւն նստաւ, հաշտու-  
թի մը ըրավ մոսկովին հետ մշտնջենա-  
ւոր երկու ազգին մէջ : Ան ատենը ե-  
ղավ որ՝ բոլոր մոսկով ազգը զարմանա-  
լով ու գովելով պետրոսին խելքը ու  
քաջագործութիւնը, աս անունս տըվին

իրեն : Պէտքու մէծ . Հայր հայրենէաց .  
և լայսը համօքէն ռռասսիոյ :

Ապկեց ետքը իրեն յաջորդ դնելով  
կատարինեն՝ որ քիչ մը առաջ թագու-  
հի պսակել տըվերէր , 1725ին յունվա-  
րի 28 մեռաւ 54 տարվան մեծն պետ-  
քոս . իրաւ մեծ մարդիկներէն մէկը՝ որ  
ատեն ատեն երեցերեն եւրոպայի մէջ-  
որուն վրայ գովասանք զուրցեց ֆօն-  
դէնելլ փարէղ եղած զիտուե Ճեմա-  
րանի մէջ իրենց սովորութեց կեօրէ .  
վասն զի սլետրոսաւ պատուանուն ան-  
դամբէր նոյն Ճեմարանին :

Առ մարդուս շատ կատարելուեց մէկ-  
նալ աս էր որ , ամենեկին պարապ չէր  
կընար կենալ . միշտ թշնամի էր դա-  
տարկութե . և բոլոր իր կեանքը կըր-  
նայ ըսվիլ հանապազորդական Ճամ-  
փորդութե : Աւրոպային մէկ ծայրեն  
ինչվան ասիային մէջ տեղերը՝ առանց  
բազմութե քիչ մարդով կերթար կու-  
գալ :

Եր անչափ ըստածակ Երկրին մէկ ծայ-  
րէն մէկաւ ծայրը անանի հեշտ (խօլայ)  
մը կերթար , ինչպէս որ մէկը իր տնեն  
դեղի տունը կերթայ : Բայց բառուը-  
կէն ինչվան մօսքվիա որ 600 միլ համ-  
փայ է , և հասարակօրէն իրեք շաբաթ-  
կըքչէ Երթալը , ուետրոս շատ հեղ 4  
օրվան մէջ կըներ :

Ո՞եկ մեծասրտութի , մէկ Երկայն-  
մտութիւն մը ուներ որ՝ անով ամմէն  
բան առաջ կըտաներ , ամմէն ձախոր-  
դութիներու վրայ կելլար : Ըստ հեղ  
ապստամբութի Ելակիր Երկրին մէջ  
որ ամմէնը չիպատմեցինք վերը , շատ  
հեղ կըծիծաղէին ծաղը կընեին իր  
ըրած բաներու վրայ աս ինչ նորութի  
է , աս ինչ բարեկարգութի է տեղի . ա-  
սանկ կենալը մեղի աղէկ է կըսէին .  
չէնք ուղեր մեր պապէրնես աւելի ա-

զէկ ըլլալ :

Ասով կուղէին ոչնչացուցանել ովետ-  
ոսսին ջանքը , որուն ամմէն ըրածները

անոր հիմ եր որ՝ իր ազգը մարդ ընէ ,  
 բարեարոսունք կողտութէ հանե , քա-  
 զաքականուն սորմեցընէ : Օաղը կը-  
 նէին ինչվան ան բանին վը՝ որ ապսոլ-  
 րեր եր մեծերուն զաւակները քալցը-  
 նելու , ֆրենկիստան խրկելու՞որ խելք  
 սորմին . և ծաղը ընելով անօրինակ կը-  
 բերէին որ , մէկ մեծի մը տղայ մոսկո-  
 վոստանեն գնաց փարեզ , երկու տարի  
 կեցաւ , դառնալէն ետե ուրիշ բան  
 չեր գիտեր որ՝ փարեզի մէջնոստած իր  
 տունը , մշյմնալ հոն եղած ծառային  
 անունը : Ասանկ ու ասոր նման խօս-  
 քեր ժողովուրդին մէջ կըձգեին , ո-  
 րոնք կըլսեր պետրոս , կիմանար իրենց  
 մտվընին , իրենց գործողութինին , ո-  
 րով երեեմն երեեմն ապստամբուն հա-  
 նել կուտային :

Անձափ կըլլար որ՝ ինքնալ պետրոս  
 կըսէր : Ամերկիրս մանտուա մընէ ան-  
 բան անասուներու . ես կուզեմ մար-  
 դու կերպարանք խօթելզիրենք , բայց  
 կըյուսահատիմ չեմ կընար կըսեմ ա-

սոնց կամասկաշտուելը յամառուելը (ինասներուն) յաղթելու . և անոնց սըրտեն սոպուութելը վերցընելու :

Իսյց ասանկալ ըսելով չեր յոքներ , նորէն կաշխատեր անոնք մարդ ընելու , վոր զի իր սերը իր հայրենեաց իր ազգին վրայ կըակի սլես իր սրտին մէջը կըվառեր , միշտ բերանը կառնելը քարտինալ Վաղարինին ըսած խօսքը , (որ ատենօք հայրենասեր վեզիր մը եղավ Քրանսայի մէջ ) : Առաջանահար իստենին , հերետ է որ մեղի եռալուն որ ընենի :

Անէր մէկ սիրտ մը ամուր , ամմին բանի մէջ կուզեր վրայ ելլալ : Պլատիկուց անանկ վախ մը ուներ ծովին , որ պղտիկ դետիմընալ վրային անցնելու ըլլարնէ , պաղքըտինք մը վրան կուդար վախէն , ետքը ինջուճած դողալով (հէվալէ ) , ովկըսեր որ ասանկ տղան խափուտանա պիտոր ըլլայ ծովի վրայ . բայց երբոր տասնըչորս տարվան Եղավ սորվեցընելու հիմքիր զինքը ջուը

Ճգել սկսաւ , անչափ լողաց որ՝ Ետքը  
վախը թողուց , սեր ճգեց ծովը մտնաւ  
լու :

Ո՞եկ միտք մը ուներ սուր , իր անչափ  
դրսի գործքերը ընելէն Ետև՝ անչափ  
ալ տեղեկութիւն ուներ որ՝ բոլոր մոռ  
կովստան մէկը չիկար իրեն չափ սոր-  
ված , թէպէտ ինքը և ոչքերականութիւ-  
ներ սորված . աղեկ կըխօսեր զանազան  
լեզու , շատ նիւթոց ( մատտէներու )  
վրայ գիտութիւն կըխօսեր : Ուսումնա-  
կանութեն այսինքն մաթէմաթիքայի  
մէջ կընար ուրիշներուն համար տրվող  
ըլլալ , մանաւանդ աշխարհագրութիւն  
մէջ . իսկ նաւարկութիւն մէջ շատ վար-  
պէտները գերազանցեց : Այրված էր  
նաև ձեռահութիւն , տեղ տեղ կըբանե-  
ցըներ :

Ուներ մէկ ողի մը կենդանի , թա-  
փանցող , մէծագործ , անոր հմբը կու-  
զէր անանկ բաներ ընելոր , հասարակ  
գործքերէն վեր ըլլայ , և իբր թէ ոչն-

չեն առաջ բերելով նոր ստեղծեց :  
 Առ կատարելու Եց մէջ շատ պակսու-  
 թի ալ ուներ , որ ինքնալ ճանչնալով  
 կըսէր : Այս իմ աղջո հարգաւորեցի , բայց  
 ես ես չի ըրյաց իարգի մէջ դնել :  
 Բայց մենք հոս չենք ուղեր աս թա-  
 դաւորիս կատարեալ վարքը պատմել ,  
 ինչպէս որ իր պատերազմէրնալ , իր  
 ճամփորդութիներնալ կեղվրայ անց-  
 նելով մը պատմեցինք , և ոչ կարդաւ-  
 տեղնիտեղը : Ա ասն զի մեր միտքը հոս  
 անչափ է որ՝ իր ազգասիրութիր իմաւ-  
 ցընենք կարդացողին :

Անոր համար հիմա իրեն երեկոի կեն-  
 ցաղօդուտ դորձքերը մէկիկ մէկիկ յի-  
 շենք , որչափ որ իր հայրենիքը իր ազ-  
 գը զարդարեց :

Առաջ յիշելու է իր շինած քաղաքը :  
 Իմացաւ պետքոս որ մէկ ողբութի մը  
 ինչվան ծովի քով տեղ չունենայ ան-  
 ողբութիր չիկնար ծաղկիլ . տեսաւալ  
 որ իր ազգը պալղիկ ծովին վրայ ուներ

տեղ, բայց երեսէ ձգած անշեն : Ուղեց  
 մէկ քաղաք մը շինել ան դիերը մէկ  
 կղզիի մը վը որ անապատ էր, ֆինլան-  
 տիա ու ինկրիա գաւառին մէջ, նիեպա  
 գետին բերանը՝ որ Ճիւղ Ճիւղ կըքաժ-  
 նըվէր, ( տես Հազրուե մէջ ) : Ինու  
 աս կղզին ձմեռը մէկ լիճմը կըլլար  
 սառուցի ( սուզերու ), մարդ չէր կըր-  
 նար հոն երթալու որ, քովի անտառ-  
 նէրը ու խորունկ լիճերը ( կեօլերը )  
 անցնելով, մարդու տեղ գայլ ու արջ  
 ( խուրտ ու այի ) կըբնակեր . իսկ ամա-  
 ռը բոլոր ցեխ ( չամուք ) կըլլար :  
 Պէտրոս անտառնէրը կտրել տըվալ,  
 լիճերը չորցընել տըվալ հեռու տեղաց  
 հող բերել տալով . ցիցէր անկել տը-  
 վալ գետինը, անոր վասյ քաղքին հի-  
 մը ( թէմէլը ) ձգել տըվալ . ինքը տա-  
 լով կաղպարը ( ուէսիմը ) քաղքին, բեր-  
 դին, ճամբանէրուն, կամուրջնէրուն  
 եւ : Չինայեցաւ ոչ իր դործավարնէ-  
 րուն տգիտուելը, ոչ գետնին անպատ-  
 դութիւնը, ոչ ջուրէրուն կոխելնէրը,

և ոչ մահը՝ որ հոն բանօղներէն հոն  
նստօղներէն իրը երկուհարիւր հազար  
մարդ օդուն գէշութէն մեռան, ու ի-  
րէնց դիակները (լէշէրը) իրը թէ քաղ-  
քին հիմ (թէմէլը) եղան :

Ետեի եկողները միշտ պիտոր զարմա-  
նան որ՝ ինչպէս շինվերէ աս քաղաքս  
անչափ ձախորդութէց վրայ ելլալով,  
ուր քնական դիրքը դէմ, ազգին յօժա-  
րութիւր դէմ, ձախորդուի պատերազ-  
մաց դէմ : Ասանկ ամմէն բան դէմ  
ըլլալով ինչ երկայնմտութիւն ունեցաւ  
պետքոս՝ որ ասանկ մեծ ու աղլոր քա-  
ղաք մը շինեց, որուն բերդը եւրոպային  
մէջի աղեկ բերէն մէկն է . թա-  
գաւորավայել, արքայանիստ, ու կեղ-  
րոն ամմէն առուտուրի :

Բայց աս զիս մէջ ամմէն աղեկ կեն-  
ցազօգուտ գործքէր ձախորդութէց մէջ  
եղերէ : 1703 ին երեքհարիւր հազար  
մարդով լէցված էր + ինչվան աժտէր-  
խանէն՝ ինչվան շինու մօտիկ տեղերէն  
մարդ բերաւ բնակեցուց աս քաղքիս

մէջ : ( )տարականները հոս բերել տա  
լու հիմք եկողին բարերարութի կըներ, ո  
մանց գետին կըպարզեց, ոմանց տուն  
կըպարզեց, շատ ընծայ կուտար աւ  
նոնց որ մէկ արոճեստ մը մէկ աղեկուն  
մը կըխօթեին : Այսափ որ առուտութի  
բան կար իր երկրին մէջ, մէջ մասը աս  
քաղաքը բերել տըվալ միշտը սելով որ :  
Այսուհետեւ աս քաղաքն մէկ ռեգիլ լժնադրութիւնը՝ ու  
բել ամսութիւնն այ դարձընել :

Ա սանկով անանիկ անսապատ տեղը՝ մէկ  
չեն քաղաք մը դարձուց եւրոպայի մէջ.  
իր անոճան յիշատակնալ թողուլ ուզե-  
լով Աանքդ Իւղը բուրդի կոչել տըվալ  
որ Ե ար աղետրոսի քաղաք . ինչպէս որ  
երեւելի թագաւորներ իրենց անունով  
քաղաք շինեցին , ու կոչեցին . մէջն  
Աղեքսանդր՝ Աղեքսանդրիա . ԱԵ-  
սար՝ ԱԵսարիա . Ադրիանոս՝ Ադրիա-  
նուալիս . Աստանդիանոս՝ Աստանդ-  
նուալիս եւ :

**Երկրորդ՝ յիշենք աղետրոսին առաջ**

բԵրած զօրքը . վ՛ո զի հարիւր հազար  
հետևակ (եաեան) զօրք ոտքի վրայ հա-  
նեց անանկ կրթըլած , անանկ պատե-  
րազմօղ , ինչպէս որ կրդանըլլը եւրո-  
պիա պինտ կրթըլած ազգերու մէջ ,  
որոնց շատ ու ֆիբիաներնալ բուն  
մոսկովազգեն էին :

Երրորդ՝ սրչափ բերդ կիբ բերդի պէս  
շինվելու յարմար տեղեր ուներիր սահ-  
մանին մէջ , ամմէննալ շինեց ամրուց  
նոր եւրոպացւոց արոճեստին կեօրէ :  
Չորրորդ՝ ծովի վրայի զօրութիւն հա-  
սուց , ինչվան 40 նաւ երկու խափախ-  
լը ոտքի վրայ սլաշելով , ու 400 չեք-  
տիրի :

Հինգերորդ՝ ծովարոճեստի ու նաւար-  
կութե ձեմարան մը սահմանեց , ուր  
ամմէն ազնոճականաց տուն սլարտա-  
ւորված են իրենց մէկ զաւակը հոն  
խրկելու :

Վ եցերդ՝ երբոր կասպից ծովին արե-  
մտեան ծովեզերքը ձեռքը անցաւ յա-  
մին 1722 ու 1723 , առ ծովուն աշխար-

Հացոյցը քաշել տրվալ։ Անանկով ամ  
մէն աշխարհադիբնէրը հասկրցան առ  
ծովուն ձեւը + վո՞զ զի պէտրոսէն առաջ  
բոլորովին ուրիշ ձեռվկրկարծէին։ Ան  
աշխարհացուցին մէկ օրինակը պէտ-  
րոս փարէզ եղած զիտութե՛ Ճեմարա-  
նին խըրկեց, որուն պատուանուն ան-  
դամն էր պէտրոս։

**Յօթներորդ՝** ամմէն մենձ քաղքընե-  
րը դատաւորնէր զրաւ բարեկարգուե՛  
համար, որ մէջիննէրը ապահով կարե-  
նան նստելու, վո՞զ զի առաջ զիշէրնէ-  
րը անանկ վախ կար ան քաղքըներուն  
մէջ՝ ինչպէս որ անստաւննէրու մէջ։  
**Ութերորդ՝** կրակ մարելու համարյա-  
տուկ մարդիկնէր դրաւ, որովհետեւ  
շատ կրակ կըլլայ մոսկովին երկիրը.  
ու օրինակ տալու համար՝ ինքը պէտ-  
րոս առջինը կըլլար բռնկած տանը վը-  
րայ ելլալ, կացին ( պալդա ) ձեռքը  
բռնած ունենալով։  
**Իններորդ՝** եկեղեցական բարեկար-

դութիներ սահմանեց , վա՛զ զի առաջ  
հազիւ անունով քրիստոնեայ կըսվէին ,  
պատրիարքութիւր վերցուց , սինադոս  
դրաւ , ու օդտակար խելացի կանոն  
ներ :

Տասներորդ՝ սիակերիոյ ծայրը ժողու<sup>թ</sup>  
վուրդ կար , որ խիստ բարբարոս էին ,  
ինչվան հայ շինել չիտեին ինչովէս որ  
վերը յիշեցինք , բատակաւ չեին տե-  
սած , մինակ ձկնորսութիւն գիտեին , ու  
կենդանեաց մորթը կըհագնեին : Ա-  
սոնք մարդ լնելու աշխատեցաւ . սինտ  
առաջ քրիստոնէական հաւատք սորվե-  
ցընելու մարդիկ խրկեց . որ հինգ տար-  
վան մէջ անսնցմէ հարիւր հազարէն ա-  
ւելի քրիստոնեայ եղան . վա՛զ զի առաջ  
փատե շինած կուռքէր կըպաշտեին :  
Վետասաներորդ օրէնք դրաւ յաջոր-  
դութիւն վրայ . վա՛զ զի առաջ առջինեկ-  
ները կընստեին թագաւոր , բայց ոնդ  
զի ովլոր յարմար է ան ըլլայ թղթւոր ,  
հըամեց որ թղթը իր ողջութէը ատեն  
ով որ ուզէ ան ընտրէ իրեն յաջորդ , և

թէ որ ան ընտրածնալ անարժան ըլ-  
լայ , կարենայ ձգել :

Եթէ կոտասանեց՝ նոր վարպետ հար-  
տարապետուի խօթեց իր հայրենեայլ  
մէջ . վո՞ զի մօսկովներուն առջի հին  
շէնքերը խիստ կոպիտ էին , ու իբր թէ  
հարտարապետական ձեւ մը չունեին ա-  
մենեին : Անանկով կանոնաւոր ձեւե-  
րով տներ , պալատներ ( սերայներ ) ,  
հասարակաց շէնքեր , և մանաւանդ մե-  
ծաղործ զինարան մը ու թէրամնեւ շի-  
նել տըվավ :

Եթէ քտասաներորդ՝ դպրոցներ բացաւ  
մօսքվիա , թէդրպուրկ , ու քիով ըսված  
քաղաքը , լեզուագիտութե , բանասի-  
րութե , և ուսումնականութե համար .  
իսկ գեղերու մէջ պատիկ դպրատուն-  
ներ բացաւ , որ գեղացոց տղաքը հոն  
կարդալ ու գրել սորվին :

Չորեքտասաներորդ՝ դպրոց մը բա-  
ցաւ յատուկ բժշկութե համար , ու դե-  
ղարան մը մօսքվիա քաղքի մէջ . ուս-

կեց դեղեր կըքամհնըլի ամմիշն մեծ  
քաղքըներու ու զինունորներու . վ՛ո զի  
ինչվան ան ատենը բոլոր մոսկովստան  
մէկ դեղարան մը չիկար , մէկ սորված  
բժիշկ մը չիկար որ՝ մինակ թագաւոր-  
ըին համար :

Հնդետասաներդ՝ սահմանեց որ հրա-  
պարակաւ համար տրվի սորվեցվի ան-  
դամազնութի , որուն միայն անունը  
գիտեին առաջ : Անոր համար ծախու-  
առաւ անուանի Խուիսք ըսված վար-  
պետ մարդուն հանդիսարաննը , ուր աչ-  
քով կըտեսնան աշկերտները՝ ինչ որ  
պէտք է անդամազնութի սորվելու :

Ա եշտասաներորդ՝ դիտանոց մը շինել  
տրվավ , ուր աստղաբաշխերը աստղե-  
րուն շարժմունքները կընային . հոն  
ժողվրված է նաև ինչ որ պէտք է բնա-  
կան պատմութի սորվելու :

Եսօթնետասաներորդ՝ մէկ պարտեղ մը  
տնկել տրվավ կերպ կերպ ծառերու ,  
պիտվական տնկաբանութի սորվելու  
համար :

Ութետասներորդ՝ նոր տպարանները  
բացաւ, որոնց հին գիրերը փոխվեցան  
կոսղիտ ու փակագըռվ ըլլալուն հա-  
մար :

Խննետասներորդ՝ թարգմաններ ( [թեր-  
ժիմաններ ] ) գրաւ եւրոպայի ամեն-  
առ թրութեց լեզուներու համար, մանա-  
ւանդ լատին լեզուի, հումի, տաճկի,  
դալմուխներու, մողոներու, ու չինու  
մաջինի :

Քսաններորդ՝ մէկ գրքատուն մը թա-  
գաւորական իրեք մենծ գրքատուննե-  
րէ շինված, որ ծախու առաւ ինկիլ-  
դեռուա, հօլոդեյն, ու նեմցէստան :

**Տ**եսար մի՞ հիմա ազգասիրութեան  
գործքերը . աս գործքերէս կիմացվի  
որ՝ պէտրոսին պէս ոգելիր, աշխատա-  
ւոր, չիյոքնօդ, գործադիր, ու ամեն-  
նէն աւելի հայրենասեր մարդքիչ ելե-  
րէ Ֆիս վրայ : Աս մարդս ցըցուց ամ-  
մէնուն որ, ինչ կրնայ ընել մինակ մէկ  
հոգի, երբոր իր սրտին մէջը չըմարիտ

աղդասիրութիւն ունենայ : Ոյցուց  
որ՝քիչ ատենի մէջ շատ բարեկարգու-  
թե՛ կընայ ըլլալ չեթե՛ մինակ մէկ քա-  
նի հոգիի վրայ , հասկանաե բոլոր աղ-  
դի վրայ , երբորմենծը դատաւորի պես  
փշարժի՝ հօր պետ շարժի , երբոր ժո-  
ղովուրդնալ մենծին հնազանդ ըլլայ :



## Օ ՐԻՑ Ե Կ

Ա զդասերութե՛ն չաղախահան պապութելէ  
աղջես հայոց :

Ա . Ա պարզած Ըստքաւոր հայոց :

Գ անք հիմա մեր ազգին մշջնալքե-  
րենք ազգասիրի օրինակ : Ը առ ե-  
րեւելի թղթորներ ունեցերենք, բայց  
ինչպես որ ամմէն ազգ մէյմէկ թագա-  
ւոր ունեցերեն ուրիշ թղթորեն ե-  
րեւելի, ասանկալ մեր ազգին թագա-  
ւորներուն մշջամմէնէն երեւելի ինձի  
կերենայ առաջին վաղարշակ : Ա ս զի  
ուրիշ թագաւորները մէյ մէկ բանի  
մշջ երեւելի եղերեն, աս վաղարշակ  
ամմէն բանի մշջ ինչ որ պէտք է մէկ  
թագաւորի մը :

Ե ւ ամմէնէն աւելի որովհետեւ շատ շի-  
նութիներ ըրաւ, և լման ազգասի-

բութե՛ ցըցուց որ մեր բանին պէտք է ,  
անոր համար հոս իրեն ըրած կենցա-  
ղօգուտ գործքէրը դնենք , չե՛ թէ կա-  
տարեալ վարքը՝ որ է գործ մէկ պատ-  
մագրի մը :

**Թ**ագաւորի մը գլխաւորաբար աս ի-  
ւեք բանը պէտք է ընելիր հայրենեա-  
ցը՝ իր ժողովողեան վր։ Ո՞յմը աղէկ  
բարեկարգութիւն տալ իր ժողովողեան :  
Եկա՞քաջ ըալ, աղէկ զինունութիւն  
շտկել, որ թշնամիներէն խաղաղ պա-  
հէ իր ժողովուրդը իր երկիրը : Եւ եր-  
բորդ դպրութիւն մարդ ընելու ուսում-  
ներ խօթել, կիմթէ եղած դպրութիւնը  
ու ուսմնունքը առաջ տանիլ :

**Յ**ատ թագաւոր ունեցերէնք քաջ  
կտրիչ թէ հայկազունեաց՝ թէ արշա-  
կունեաց, թէ բագրատունեաց, և թէ  
ռուբինեաց ցեղին մէջ, որ աւելորդ  
է հոս յիշել, ուզողը պատմագրութե-  
մէջ կընայ կարդալ : Հայց քիչ ունե-  
ցերէնք բարեկարգութիւնուղ քիչ

ունեցերենք դպրութիւն ու ուսումնաղկեցնող։ Խակ մէկ թղթով՝ որ աս իրեքնալմէկեն ունենայ, իրեքը բանի վրայալ աշխատի՝ չենք ունեցել բայց եթէ աս մեծն վաղարշակ։

Ասոր ատենը պարսկաստան ձաղկեալ էր ուսումնով ու բարեկարգութեք, և որովհետեւ վաղարշակայ ցեղը պարսից պարթեաց երկրին մէջ առաջ եկավ, յայտնի է որ պարսից իմաստուններուն տակը կը թութիւն ունեցերելը վաղարշակ։ Ան իմաստուններուն սկըզբունքով վարվելով՝ աս իրեք բանը որ վերը իշեցինք, առաջ տարաւ մեր երկրին մէջ, և մէկ անկարգութեան բան մը չըրաւ որ՝ իրեն արատ դնենք, և նաև քսանվերկու տարի թղթորելէն ետեւ իր օրհասաւը (էջէլովը) մեռաւ։ Աս կը ցըցը ներ որ՝ ժողովուրդնալ զինուններնաւ իրմէ շատ գոհ էին։

Ասորենացին առ. 8. աս աննունները կուտայ վաղարշակայ, Անձնադեղ,

Քաջաղեղն, Արի, Կորովաբանն . Հան.  
Ճարեղ . և ք . 3 . կըկոչէ Քաջ . Խո.  
չեմ :

Ենձնագեղ ըսելով կուզէ իմացընել  
որ Գըսի կերպարանքովալ արդենի ու  
գեղեցիկ մարդ էր վաղարշակ : Քա.  
ջաղեղն ու Արի ըսելով, կուզէ հաս.  
կըցընել որ՝ սլատերազմի մէջ կտրիչ  
էր՝ ու աղեկ նետ (օխ) նետող, որ ան  
ատենը թիւֆենկի տեղ կըբանեցը.  
նեխն . Կորովաբան ըսելով կուզէ իմա.  
ցընել որ Ճարտասան էր, ու խօսքը  
քալցընող, մէկ բան մը հրամմէրնէ՝  
պէտք էր որ առաջ տանէր : Բայց մե.  
զի հոս ետքի երկու տըրված անունը  
պէտք է, որ է Հանճարեղ ու Խոչեմ.  
իր խելքը ու խելացի գործքէրը պէտք  
էն որ փնտուենք, իմանանք, ու կալ.  
դացողին առջին դնենք օրինակի հա.  
մար :

Խնչ խելացի սկզբամք վարվիլ էր որ՝  
իրեն աղբարը արշակ ըսված որ թղթ  
էր պարսից ու սլարթեաց, վաղարշա.

կայ տալէն ետե հայաստան և ուրիշ  
երկիրներ, ըստ իրեն որ՝ ասոնցմէ  
զատ ուրիշ ի՞նչ երկիրներ կրնաս թշ-  
նամիներէն առնելնէ՝ առ, ամմէնը քե-  
զի ըլլայ: || Եւայլ (երկիր) որչափ միտք  
,, քո և քաջութի հասանեն. զի սահ-  
,, մանք քաջաց ասե զենն իւրեանց,  
,, որքան հատանէ, այնքան ունի || :

## Խոր. 7.

|| աղարշակ ասանկ ազատ հրամանաւ  
ունենալէն ետե, ան ատեննալ ուրիշ  
երկիրներ առնելու կամք չունեցաւ որ՝  
իրեն առջի տրված երկիրները միայն  
թշնամիներէն պահէ ու շենցընէ: || Եր  
առջի արտաշէս շատ երկիրներ առնե-  
լու սէր ձգեց, ըայց տարաժամ (էշէլ-  
սիզ) մեռաւ: || Եր արամինչվան մօ-  
տիկ հինտիստանի դնաց, ըայց չիկրցաւ  
իր տակը պահէլ որ մեծ և փոքր հայք:  
|| աղարշակ ասանկ դիպուածները կը-  
մտածէր, մամատալով երկիրս չեմ ու-  
զեր կըսէր մենծցընել, հապա կուզեմ  
շենցնել: || նչ խոհեմութի, աս խել-

Քը հիմակվան պինտ խելացի աշխարհ  
 հասկըցող փիլիսոփանէրուն սկիզբն է:  
 Անոր համար խորենացին ք. 3. կըկո-  
 չէ զվաղարշակ: || Այր քաջ և խոհեմ,  
 „(որ) ընդարձակ տիրեաց'ի վը Սահ  
 „մանաց Խորոց || : Հեմ քաջ կտրի՛  
 էր կըսէ, հեմիոհեմ. իր խոհեմ ըլ-  
 լալովը մինակ իր սահմանին իր երկրին  
 վրայ իշխեց, չէ թէ օտարնէրուն սահ.  
 մանին վրայ: Անոր համար ինչ պատե-  
 րազմոր ըրաւ, ասոր համար ըրաւ որ  
 սանձահարէ զսպէ իր թշնամինէրը՝ որ  
 մակեդոնացինէրն էին, չէնէ իր միտ-  
 քը իր սերը (հավեսը) աս էր որ՝ բարե-  
 գործութիւնէ ժողովրդեան, ինչպէս  
 որ կըվայլէ թագաւորի. բարեկարգու-  
 թիւ մտցընէ ազգին մէջը, ինչպէս որ  
 պէտք է մէկ մենձի մը: Անոր համար  
 խորենացին ան գլխին մէջը կըգըէ:  
 || Ճետ սանձահարելոյն զմակեդոնա-  
 „ ցիսն և դադարելոյն պատերազմացն  
 „ սկիզբն առնէ բարեգործուեցն պար-  
 „ թւան քաջ (վաղարշակ) || :

**Ա**սուալարօղ մարդու մենձ մարդու  
 հարկաւոր բարեգործութիւներէն մէկը  
 աս է որ՝ Երախտագէտ ըլլայ, ո՞ր ուրիշ  
 շին ըրած էյլիկը Ճանչնայ, վոզի ասով  
 ամմէն ժողովրդեան սէրը իրեն կըքա-  
 շէ, ուրիշնէրնալ տեսնելով կըյորդոր  
 վին աղէկութիւն ընել իրենց մենծին :  
**Բ.** Երախտագիտութե սէրը որչափա-  
 ղէկ տպաւորված ունէր իր սրտին մէ-  
 ջը վաղարշակ, որ իր բարեգործուեց  
 մէջ պինտ առջի բանը խորենացիին  
 պատմածին կեօրէ Եղավ ուրիշն աղէ-  
 կութիւնը Ճանչնալ, որ է մէկ աղէ-  
 կութիւն մը խիստ ցանցառ հիմակվան  
 ատենս :

**Վ**արդ մը կար ան ատեննէրը բագա-  
 րատ ըսված, աս մարդս իմաստուն ու  
 զօրաւոր ըլլալով՝ ամմէնէն առաջ ին-  
 քիրզինքը իր կամքովը վաղարշակայ  
 տըվավ, վաղարշակալ ամմէնէն առաջ  
 անոր աղէկութիւն ըրաւ, իմագաղիր ընե-  
 լով տնով. ո՞ր իշխանութիւն տըվավ ո՞ր՝  
 իր ցեղը ըլլայ որդւոց որդի թագաւո-

ըին գլուխը թագ դնօղ, և իր ցեղը իր  
անունով ըսկի Ռագբատունի :

Այց մենք հիմա վաղարշակայ ըրած  
բարեկարգութիները յիշենք, որ ըրաւ  
ազգին վրայ : Խյորենացին պատմուա  
թիը կըցըցընէ՝ որ վաղարշակ թագաւ  
որ նստածին պէս, առջի բարեկար-  
գութիը որ ըրաւ՝ եղաւ դպրութե ու  
սումնասիրուեն վրայ : Եղիդ՝ իր թշնա-  
միները զսպելէն ետև՝ պատերազմէրը  
դադրելէն ետև՝ իր բարեկարգութիը  
եղավ քովի դրացի ազգերուն վրայ :  
Երե՛դ՝ եղավ զինունորուեն վե՛: Չորե՛դ՝  
մծքին դալէն ետև՝ որ էր իր արքայա-  
նիստքաղաքը (Ասիթանէ), իր բարե-  
կարգութիը եղավիր արքունեացը ( սե-  
րային) վրայ, նախարարուեց, շինուեց,  
ու օրինաց և բարոյական քաղաքակա-  
նութեց վրայ : Ունքաւաս կարգաւ  
մէկիկ մէկիկ գլխով բայց կարճառօտ  
անցնելով մը հոս պատմենք :

Առաջին բարեհարգութեան Ապարաշակայ' է  
Վերայ դուրս լուսականի բութե:

Երբոր վաղարշակ թագաւոր նստաւ  
հայոց վրայ , երկու պատուհեր ( թէմ  
պիհ ) ունեցաւ իր եղթօրմէն՝ որ էր ար-  
շակ : Ուշմը քաջուե կտրիժուե վրայ  
հոգ ունենալ , մէյմնալ իմաստութե-  
վրայ : Երկաւ վաղարշակ հայաստան  
տեսաւ որ՝ աղեկ կտրիժներ կտրիժու-  
թիներ կան , բայց մէկ իմաստուե բան  
մը չի տեսաւ . վասն վի շատ ատեն ա-  
ռանց բուն թագաւորի մնալով հայաս-  
տան , ասանկ բանի սեր ( հավես ) բոլո-  
րովին վերցը վերեր :

Ուզեց իմանալ որ՝ ինչ թագաւորներ  
հայաստան տիրերեն , ու քանի՛ թա-  
գաւոր են եղեր ինչքան իր ատենը ,  
արդեօք կտրիժ թէքրներ են եղեր , թէ  
տկար ու խեղչ : Ոյրա ( կըսէ խոր . ա.  
,, 7. Կ վաղարշակայ ) կարգել զիշխա-  
նութիւնը մեծանկա , և հաստատել

„ զթաղաւորութիւնը , կամեղեցի դիւ  
 „ տեւ սորա՞թէ այք և որպիսի արք տիւ  
 „ ըեալ են ՚ի վրայ աշխարհիս հայոց  
 „ մինչև ցնա . զքաջաց արդեօք՝ եթէ  
 „ զվատաց անցելունի զտեղի : Իայց  
 որոնց որ կը հարցընէր՝ մէկ գիրքմը  
 չիկրցան գտնաւլ իրեն տալ՝ որ անով  
 իմանայ : Այսին մէկ քանի խաղէր եր-  
 գէր՝ որ գողթան գաւառի մէջի եղօղ-  
 նէրը կերդէին , բայց ան երդէրու մէ-  
 ջի պատմութիւն՝ շատ այլաբանութիւ-  
 նէրով զարդարված ըլլալով , մէկ կար-  
 գաւորեալ պատմութիւնը չէր հասկը-  
 ցընէր :

Աշխարհութինէր ( ոիձալլքիալար )  
 տեսաւ հայաստանի մէջ , հարուստ ու  
 զօրաւոր . հարցուց իմանալու որ՝ ան  
 նախարարութե տունը ցեղը երք , ուս-  
 կից սկսերէ , և ինչպէս : Իայց մէկ  
 նախարարութիւնը չիգտնըմեցաւ որ՝ իր  
 ցեղին պատմութիւն ունենայ ցըցընէ :  
 Ա աղաբշակ ինչպէս որ ըսինք՝ պարսից  
 իմաստուննէրու քով սորված ըլլալով

պատմուի, հնագրուի, ազգաբանուի,  
շատ տրտմեցաւ զարմանալով աս բանիս  
վրերկու պատճառի հմը : Ո՞ւյմը՝ որ  
ազգին պատմուիը չիդժնըվելով, չեր  
դիտեր ինքնալ որ՝ հայերը որոնց վրայ  
թղւոր եղախէ, արդեօք երեւելի հին  
ազգերէն էին, թէ մէկ աննշան ազգ  
մը գրսէն աւազակութեկած : Ո՞ւյմը-  
նալ որ՝ ազգին պատմութիւնը ըլլալով,  
իրյաջորդութնալ աղէկ չեր իմացվեր,  
որ թագաւորներուն կըյաջորդէ . և  
իրմէ առաջքանի թագաւոր եղերէն,  
և ինչպէս են եղեր :

Պլոտիկուց սորված մարդը՝ ասանկ բա-  
նէրը հարստութէն թղւութէն աւելի  
մենձ կըսեպէ . չիդժնայնէ՝ անանկ հոգ-  
կընէ՝ ինչպէս թէ իր թագաւորութե-  
կէսը կորսնցուցած ըլլար : Ա աղարշա-  
կայ գործքը վարմունքը կըցըցընէ որ՝  
պլոտիկուց վարպետի տակ սորված էր,  
մէկ պատմութիմընալ չի դժնալուն  
համար շատ հոգ ըլլաւ : Ո՞ւտածեց ինչ  
ընէ, ուրիշ ձար չիդըտաւ որ՝ օտար լե-

զուներու մէջ վիճառել տայ հայու աղ  
զին պատմուիր . ասանկով դժաւ մէկ  
մարդ մը ասորւոց աղգեն ԱՅարիքաս  
իր ԱՅարաքաս կատինա անունով , որ  
խելացի էր , ու աղեկ գիտեր քաղդեա  
ըեն ու յունարեն :

Եւ որովհետեւ սկինտ երեելի գրքա-  
տունները պարսից՝ ասորեստանեայց՝  
ու քաղդեայւոց՝ բոլորը իր եղբօրը  
ձեռքը անցերէին , թուղթ մը գրեց ա-  
նոր՝ որ մէկ Ծնկրական գրքատուն մը  
ցըցընէ աս մարդուս , ու թողու որ՝  
գրքերը խառնելով դժնայ հայու աղ-  
գին պատմութեն:

Աղթին օրինակը որովհետեւ աղեկ  
կըբացատրէ աս բանս՝ հոս բերենք :  
|| Ամսղի պատուիլո ընկալայ ՚ի քեն  
,, քաջուեն և իմաստուեն հոգ տանել ,  
,, ոչ երբեք անփոյթ արարել զքոյոնն  
,, խրատու , այլ խնամատարել հոգա-  
,, ցայ ամի , որչափ միտք և հասողուն  
,, բաւեցին : || Եւ այժմ՝ ի քումնէ ինաւ

„ մակալու՞է զետեղեալ [թագաւորու-  
,, [թիս , խորհուրդ՝ ի մտի եղի զիտել  
,, [թէ ոյք ոմանք յառաջքան զիսիցէն  
,, տիրեալ աշխարհիս հայոց . և ուստի  
,, նախարարուիքս որ աստ կան :

„ Օի ոչ կարդք ինչ լեալ աստ յայտ-  
,, նի , և ոչ մեշենից պաշտամունք , և  
,, ոչ դլխաւորաց աշխարհիս առաջինն  
,, յայտնի , և ոչ վերջինն , և ոչ այլինչ  
,, օրինաւոր , այլ խառն ՚ի խուռն ամե-  
,, նայն և վայրենի :

„ Ա՞յ աղաջեմ զքո որութիղ՝ հլա-  
,, մայես բանալ զդիճանդ արքունի լը .  
,, դէմառնդ եկելոյ ( մարիբասայ ) ա-  
,, ռաջի քոյս հզօր որութեդ : Օի  
,, դտեալ զդձալին եղօր քո և որդւոյ  
,, բերցէ զստոյդն փութապէս , և զմեր  
,, հեշտութին որ՝ ի կամակատարութէ  
,, լեալ քաջ զիտեմ խնդութիւն քեզ  
,, լեալ || :

Երբոր արշակ աս թուղթը առաւ , ի-  
մացաւ վաղարշակայ իր եղօրը միտքը ,

ուրախացաւ իր եղբօրը խելքին վրայ ,  
 հրամեց որ՝ մարիքաս մտցրնեն ան թա-  
 գաւորական դրբատունը՝ որ էր նինո՛ւն  
 յն մուսուլ քեղքին մէջ : Աս դրբատան  
 մէջ մարիքաս փնտուելով ամմէն դրբե-  
 րը , մէկ գիրք մը դատաւ զարմանալի ,  
 որ էր ընանուր պատմուի . աս գիրքս  
 մէծն աղեքսանդր թարդմանել տըվե-  
 րէր քաղդէայւոց լեզունէն յունաց լե-  
 զու : Արիքաս բոլոր գիրքը կարդա-  
 լով միայն մեր ազգին պատմուիլ մէ-  
 ջէն հանեց , վաղարշակայ բերաւ մըծ-  
 քին քաղաքը յունարէն ու ասորի գըով :  
 Երբոր վաղարշակ տեսաւ աս պատմու-  
 թիլ , անչափ ուրախացաւ որ՝ իր առ-  
 ջի գանձը ( խազնան ) աս սեպեց , ու  
 իր պալատին ( սերային ) մէջը դողդո-  
 ղալով պահեց , բայց ամմէն ունալիմա-  
 ցընելու համար՝ երեւելի բաները մէ-  
 ջէն հանեց քարի վրայ փորել տըվալ :  
 || Առաջին իւրոյ գանձուն համարելով  
 ,, դնէր յարքունիսն 'ի պահեստի մէ-  
 ,, ծաւ զգուշութիւն , և զմասն ինչ 'ի

,, յարձանի հրամայէ դլուշմելլ : Խոր.  
թ . 8 :

Տեսաւ որ մէկ աղջի մը վրայ թագա-  
ւոր եղերէ որ՝ ամմէն աղջին արմատ-  
նէ , (քեօքն) է , ամմէն աղջի գլուխ :  
Խմացաւ որ՝ իրմէ առջի եղած թագա-  
ւորնէրը հայաստանի մէջ՝ մէկմէկէ ա-  
ւելի կտրիչ են եղեր , աշխարհակալ ,  
մենծ պատերազմէրու ձեռք զարնող ,  
մենծ մարդիկնէրու վրայ յաղթօղ :  
Ճանչցաւալ որ՝ շատ առեն առանց  
թիւորի մնալով հայաստան , շատ ան-  
կարգութիւներ մտերեր , ողինին թուլ-  
ցերեր , խռովութիւնին և ուրիշ աղջային  
պակսութիւները շատցերեին : Վիրտ ա-  
ռաւ վաղարշակ , աղջը աղէկ ըստ  
բայց գլուխ չէ ունեցեր , ասոնց կարգ  
կանոն դնելու է որ՝ իրենց առջի աղէ-  
կութիւնին ցըցընեն ըսելով , ձեռք զար-  
կաւ իր բարեկարգութիւները ընել՝ որ  
հոս սլատմենք :

**Ալբափ որ վաղարշակ մարիւասայ՝ բե-**

ըածին վրայ ուրախացաւ, մենքալ ան-  
 չափ վաղարշակայ ըրածին վրայ կուրա-  
 խանանք, վո զի մէկ ազգ մը որչափ որ  
 կաժէ, անչափալ իր ազգին պատմու-  
 թիր կաժէ. • վո զի իր պատմագրուին  
 է՝ որ մէկ ազգին ազգ ըլլալը կըցըցը-  
 նէ : Աս ի՞նչ աղեկութի ըրաւ վաղար-  
 շակ որ՝ մեր ազգը ամենեին չունենա-  
 լով իր ազգին պատմութիր, մէկ պատ-  
 մութի մը հանել տըվավ որ, մէկ ազգ  
 մը ոչ եւրոպացւոց՝ գուցէ և ոչ ասիաց-  
 ւոց ունի անանկ պատմութի : Ո՞ւյմը  
 որ՝ թգւորական պինտ երեելի դրքա-  
 տունէ է հանած : Եշեղ՝ անչափ հին  
 գրքէ հանված պատմութի է՝ և անչա-  
 փալ երեելի՝ որ մեծնաղեքսանդր կար-  
 դացող մարդ ըլլալով, աս պատմագ-  
 րութեան վրայ զարմանալով ու խիստ  
 հաւնելով՝ յունարէն թարգմանել տը-  
 վերէր : Երեղ՝ որ ի՞նչ հին բաներ կը-  
 պատմէ նոյնահապետին տղոցը վրայ,  
 աշտարակին բաժանման վրայ, ամմէն-  
 նալ նախաշունչին համաձայն պատմու-

թիներ են : Ասկէց կերեայ որ՝ աղէք-  
սանդրէ շատ առաջ շինված պատմա-  
դրութիւն է եղէր :

Ուրիշ որչափ աղգաց պատմութիւն կար-  
դանք , կըտեսնանք որ՝ իրենց սկզբնա-  
ւորութեա պատմութիւն համաձայն չէ  
ածաշունչին պատմութէր , լեցուն է շին-  
ծու հրաշալի բաներով . իսկ աս մարի-  
բասայ գտած պատմագրութ մէջ՝ մէկ

հրաշալի բան մը չիպատմըլիր :

Մէկ ուրիշ աղէկութիւն մընալ ըրաւ  
աս բանով վաղարշակ , վո՞զ զի աս պատ-  
մութիւն մեր աղգին գտնել տալով ,  
շինելու կարդալ տալով , մէկ կարդա-  
լու և շին բաներու ուսման սէր մը  
ձգել տըվավ հայու աղգին մէջ : Անոր  
համար որչափ գովենք վաղարշակ՝ մի-  
նակ աս բանիս համար արժան է գո-  
վել :

Երիբուր բարեհարգութեալ Ապարշահայ'ն  
վէրաց շրջահայ աղդաց :

Ուկ երկիր մը՝ մէկ տըռութեալ մը՝ չի-  
կըրնար հանգիստ խաղաղ մնալ, ինչ-  
վան որ իր քովի աղդերը խաղաղ ըլ-  
լան + անոր համար խելացի թագաւոր  
մը պիտոր նայի որ՝ իր դրացի աղդերը  
խաղաղ մնան, սիրով ըլլայ անոնց հետ  
ինչպէս որ՝ ամմեն խելացի տուն՝ կը-  
նայի որ իր դրացին աղեկ ըլլայ, ինք-  
նալ սիրով անոնց հետ վարվի :

Երբոր վաղարշակ մորփիլիկէսի յաղ-  
թեց, որ մակեդոնացւոց դին ըլլալով  
վաղարշակայ դէմ պատերազմէլերէր,  
անոր տակի եղած աշխարհները ամմե-  
նը կարգի դրաւ, որ էին Ո՞աժաք, յու-  
ղայսէրի, Պոնտացիք կիմ Խաղոթիք, յու-  
դրապղունին ու ձանիկին դիերը + և  
Եդերացիք, յու չերքէս աղդերը : Աս  
բանս խորենացին իր համառօտ ոճովը  
կարծ խօսքով մը ասանկ կըհասկըցնէ,

ը ձեռադրին ք . 6 : || Եւ այս այսպիս  
 ,, կատարեալ կարգէ ( յո 'ի կարգի դնէ  
 ,, վաղարշակ ) զկողմանս մաժաքոյ ,  
 ,, և զպնացիս , և զեգերացիս || :

Վսոնց ետեւէն 'ի կարգի դրաւ աւելի  
 բարբարոս ազգը որ կաւկասու կմհկով  
 կասու լերան տակը կը նակեին ու ա-  
 նոր քովիրը : || Եւ աստ կոչեցել վլայ-  
 ,, ըենի եկամուտ ազգն չիւսիսոյ , և որ  
 ,, զստորոտով մեծի լերինն կաւկասու ,  
 ,, և որ 'ի հովիտսն կամ'ի ձորս երկայ-  
 ,, նաձիգս ( երկան խորունկ տերենէ -  
 ,, ըու մէջ . ) խորացեալք զհարաւով 'ի  
 ,, լեռնէն 'ի վայր՝ մինչեւ 'ի դաշտավե-  
 ,, րանն մեծ իջանեն || : Խոր . ք . 6 :

Վս ազգերս հիմա կիւրմի , սպաշ ա-  
 չուխ , խարա խալքախ ըսված ազգերու  
 հետ խառնը ված են : Խրենց գործքը  
 ուրիշ բան չէր որ՝ աւազակութիւննէլ ,  
 մարդ սպանննէլ , օրէնքի տակ չիմանալ :  
 Վսոնց ամմէնունալ ապսպը Եց որ՝ աս  
 գործքերս ձգեն : || Պատուհեր տալով  
 ,, զաւազակութիւն և զմարդագաւութիւն

„ Եթացքեցելինքեանց , և հրամա-  
,, նաց և հարկաց արքունի հպատակ  
,, լինել ։ :

Ի՞այց մինակ պատուի տալով բան մը  
ըրդար , խելացի թագաւորի մը պէտք  
է որ՝ վարձքալ մեծութիւն խոստանայ ,  
որ ան մեծութե հանելու համար՝ ա-  
ւազակը իր աւազակութիւն թողու , չար  
մարդ իր չարութիւն թողու , ասանկ  
ըրաւ վաղարշակ ։ || Ո՞պ զի (կըսէ խոր.)  
,, միւսանգամ տեսել զնոսա , առաջ  
,, նորդս և իշխանս հանդերձ գեղեցիկ  
,, կարդօք հաստատեսցէ ։ :

Ի՞սանկ պատուի տալէն ետե՞ ու իշ-  
խանութիւն խոստանալէն ետե՞ իմաս-  
տուն մարդիկներ ալ խրկեց անոնց որ  
կը թէն : || Եւ արձակէ զնո՞ հանդերձ  
,, արամնքիմաստնովք և վերակացունօք  
,, յիւրմէ ։ || Ի՞սամմէն բանովը ցըցուց  
վաղարշակ որ մարդ կառավարել , եր-  
կիրը շէնցնել աղեկ գիտէ եղէր :

Երբերդ Բարեհարգութեան Ապարաշանայ 'ի  
Գլուխ զինուարութեան :

Ո՞րչափ բարեկարգեալ ըլլայ մէկ եր-  
կիր մը , ո՞րչափալ աղեկ վարվի իր մօ-  
տիկ աղգերուն հետ , ոչինչ կըլլայ ,  
թէ որ աղեկ զինուարութիւն չունենայ ,  
վասն զի ան աղգերը այսօր աղեկ կե-  
րեան , վաղը կըփոխվին : Չար մարդ  
չխակասիր , մէկ երկրի մէջ քաջ զին-  
ուարներ ըրլան , ան չարերը զստելու  
վախցընելու , մէկ քանի հոգիով զրսէն  
ներս կըվաղեն , երկիրը կալսեն , ըրած  
բարեկարգութը ատկնու վրայ կընեն :  
Տեսաւ վաղարշակ որ հայաստան չորս  
դիեն զանազան աղգերով սպաշարված  
է . անոնց մէջը ո՞րը բարբարոս է , ո՞րը  
զօրաւոր է . , ո՞րը աղքատ է արուճեստ  
չիրանեցըներ : Վասնցմէ միշտ վտան-  
գի մէջ է հայաստան որ կոխվի , ով որ  
ըլլայ՝ կընայ յարձըկիւ , թալլեւ , ինչ-  
վան որ իմացվի թէ գրանիստ քնը կամ

զօրանիստքերդէրը ,ինչուան շարժըին ,  
անոնք էրկիրը կալվեն , կելլան կը-  
փախցին :

Պիտք է ըսաւ վաղարշակ ասանկ աշ-  
խարհ չորս դիացէն զանազան ազգե-  
րով փաթթը ըլված՝ չորս դին աղեկ պահ-  
պանութիւն ունենայ . և իր սահմանա-  
գլուխ ( սէրհատ ) տեղերը միշտ պատ-  
րաստ ունենայ իր զօրքը , որ ինչ ազգ-  
գրուէն ներս վազել կոխել ուղենայնէ ,  
շուտ մը դէմ դնէ վանտէ : Ա ս մտածէ-  
լով հայաստանին չորս դին չորս մենձ  
մենձ գունդ գրաւ զօրքերու՝ որ միշտ  
հոն սպասեն , անոնց վրանինալ մէջ մէկ  
մենձ մարդ իբր մէկ մէկ փաշոյ :

Ա միեն տեղեն աւելի կը վախցը վէր  
հայաստանին հիւսիսային կողմը , որ վէ-  
րոյիշեալ կովկասու ազգերու գէմիը-  
նայի . աս հիւսիսային դին մէկ մենձ  
մը գրաւ Բաղեշի անունով , որ մենձ  
իշխանութեանուն է , իբր թէ Պէյլէր-  
պէյի ըսել է . իրեն տակը Պառարք

ըսված կտրիչ ազգը , որ հայաստանին  
 վերջին դաւառն է հիւսիսային դին :  
 Ասկ ըդէմ լերինն կաւկասայ ( կամ  
 „ կովկասայ , որ հիմա Եալպուղ սար  
 „ կըսի , ) կողմակալ հիւսիսոյ ( կար  
 „ դէ ) զմեծ և զշզօր ազգն . և՝ Եահա  
 „ պետութե անուն կարդայ Բադեշի  
 „ գուդարացւոց , որ էր լեալ՚ի զաւա  
 „ կէ միհրդատայ՝ դարեցի նախարա  
 „ ըի : Խոր . ք . 7. ( ը ձեւադրաց ծ : )  
 Աս հիւսիսային կողմը մինակ մէկ բը-  
 դեշի մը թողուշ խոհեմութի չերե-  
 ցաւ վաղարշակայ . վո զի ան կովկասու  
 ազգերէն զատ՝ ուրիշ ազգերալ կային  
 արևելեան հիւսիսային դին , որ բոլոր  
 իրենց գործքը՝ ուրիշներուն երկիրը  
 զարնել թալլել էր : Ասոնք էին Եւ-  
 նականք , որ հիմա կըսի Տաղիսթան ,  
 մէջինները կըսվին Եզզի . ասոնց դէմ  
 ալ դնել չեր հասներ վերոգրեալ բը-  
 դեշիը : Անոր համար մէկ զատ իշխան  
 մընալ յատուկ դրաւ արևելեան հիւ-  
 սիսային դին պահպանելու աւելի շատ

վոր զօրքով : || Վեծ և անուշանի և բաղ  
 „, մարիւր զարեւելից հիւսիսոյ կողմանն  
 „, կարգէ կողմակալուն , զայր անուշա  
 „, նի . և յամգդործ մտաւորուն՝ և հան  
 „, հարոյ՝ և գործոյ պատերազմի՝ և խոր  
 „, հըրդականութեա առաջին զԱռան : ||  
 Խոր . անդ :

ԱՅէկ վախնալու դինալ հայաստանին  
 էր իր հարաւային դին , որ ասորեստա  
 նի ու տօրոս լերան վրայ կընայի , մէ-  
 ջիննէրնալ զօրաւոր ազգէր . անոր հա-  
 մար մէկ մէնձ բդէշխութի ( պէկլէր  
 պէշիութի ) մընալ աս կողմն պահե-  
 լու դրաւ : || Եւ զԸ արաշան 'ի տանէ  
 „, սանասարայ հաստատէ բդէշխ մէնձ  
 „, և կուսակալ յարեմոից հարաւոյ յե-  
 „, զէրս սահմանացն ասորեստանի , առ  
 „, ափըն տիգըիս գետոյ . գաւառս  
 „, պարգեւելով զարձն , և որ շուրջ զնո-  
 „, վաւ , և զլեառնն տօրոս՝ ուր և սիմ,  
 „, և զկղեսուրն ամ : || Խոր . անդ : || ս  
 բդէշխը կընըստէր հայաստանին աղձ-

Նիք ըսված գաւառին մէջ , անչափալ  
մէծ եղավոր՝ թագաւորի մը ոլես կը-  
վարպիլը :

Անաց արևմտեան ու արևելեան  
դին . ան դիերը անչափ չեին վախցը-  
վիլը , բայց հօնալյատուկ սլահարան  
ներ գրաւ կողմնակալ անունով : || Խակ  
,, ՚ի ծայրս հայերէն խօսից ( կարդէ )  
,, կողմնակալ իշխան բիւրուց և հազա-  
,, րայց լը եմտից կողմանե : || Խոր. Շ.  
Յ: Աս կողմանս իշխանը եղավ լոնդե-  
ղեայ կամ Տորք . վո՞զ զի նոյն խորենա-  
ցին շ . կմբը ձեռագրաց 8 գլուխը նո-  
րէն կըսէ : || Խակ զայր խոժոռագեղ...  
,, Տորք անուն կոչեցեալ , որ վո՞զ առա-  
,, ւել ժահագիմութեն կոչէին լոն-  
,, գեղեայ , վիթխարի հասակաւ և ու-  
,, ժով , հաստատէ կուսակալ լը ե-  
,, մտից || :

Ասանկալ արևելեան դին յատուկ  
կողմնակալ գրաւ : || Խոր. լը ելից

,, կողմանեւ ( կարգեւ ) զեղերբ հայկա  
 ,, կան խօսից կողմանակալս բիւրաւորս  
 ,, զերկու ցեղից տանց նահապետու  
 ,, թեցն Ախսակեան և Կադմուայն || :  
 Խոր . անդ : Տես հիմա հայաստանին  
 չորս դին ինչովէս աղելի սպաշտպանվե-  
 ցաւ , բոլոր հայաստան ինչ ապահով  
 եղավամմէն թշնամիներէն :

Աս դունդերը որոշելէն ետև վաղար-  
 շակ կարգ կանոն գրաւ զօրաց մէջ , որ  
 կըյիշէ խորենային ք . շ . կմը ձեռաւ  
 գրաց 8 դլուխը : || Եւ կարգս զինուն  
 ,, բութեց , և նոցունց առաջինս , և  
 ,, եկդս կարգէ , և երրորդս , և որ 'ի  
 ,, կարգին || : Քիչմընալառաջ դլիին  
 մէջը կըսէ : Կարգեաց || Եւ որ ինչ  
 ,, չուրջ զթագաւորութն զօրաց , զօրա-  
 ,, պետաց , կողմանց կողմանակալաց || :

Ըստ Բարեկարգութեան աղարշակայի է  
Հերայ Արքունեաց ( սէրայէն ) :

« Եղացի ազգերուն վլայ կարդ կանոն  
գնելէն ետև վաղարշակ , պինտ առաջ  
իր արքունիքը այսինքն էնտերունի հիւ-  
մայուն կիմ սէրայը , շտկելու կարդաւո-  
րել սկսաւ : » Եախ և առաջին ( կլսէ  
» խոր . ք . շ . օրինադրէ թղւորն զինքն  
» և զտուն իւր , սկիզբն առնելով՝ ի  
» գլխոյ իւրմէ և 'ի թագե , » Ասոնք  
մէկիկ մէկիկ յիշենք :

Առաջ Յաագաղիր մը դրաւ , որ եր  
Բաագարատ իշխանը , ինչպէս որ վերը  
յիշեցինք : Որովհետև պինտ առաջ ա-  
սիկայ անձնատուր եղավ վաղարշակայ ,  
խիստ սիրելի եղավ , անոր համար բա-  
գարատայ ցեղին տրվավ որդւոց որդի  
թագաւորին դլուխը թագ գնել , որ  
Տանուտերական սլատիւ ըսվեցաւ .  
նաև Ասպետ կոչեց զինքը , ու հրաման  
տրվավ վարսակաւ մարդարիտ գլուխը

Կասլել, Երբոր աղքունեաց ( սէրային )  
մէջ քալէ : Աս ցեղին անունը ըսվե-  
ցաւ Բագրատունիք, որոնցու ետքը  
թագաւոր եղան հայաստանի վրայ :  
Եկի՞ Օքեցուցանօղ ( Սէֆերլիւ ),  
որ է թէդրին հագուստները հոգացօղ,  
ու զինքը հագվեցընօղ դրաւ Ձեռէս  
ըսված իշխանը . որուն ցեղը ըսվեցաւ  
Պանթունիք :

Երեր՝ Խնիկնապահներ ( Վիլէհատար  
աղա ), որուն գլուխը Մաղիսազըսված  
իշխանն էր, ցեղին անունը Խորխո-  
ռունիք կըսպէր :

Չորրորդ՝ Արտասկետ . այսինքն՝ միըիի  
ավձիներու վրայ գլուխ, որուն անունն  
էր Դատ . բայց իր ցեղը իր տղին անու-  
նովը ըսվեցաւ Արամճնունիք :

Հինգերդ՝ մէկ Ապասարար ու Պատ-  
հաւոր մը, ( Խազինելի ), այսինքն թա-  
գաւորին թէջէմիլլէմին ու թախտին  
վերակացու, որուն անունը կըսպէր Ա-  
բել . ցեղին անունը ըսվեցաւ ըստ ձե-  
ռագրաց Աբեղլէն : Աէկ ուրիշ մընալ

պրաւ՝ ի վերայ կուտից , (Վիլարուի) ,  
այսինքն թղթին ամսգարնէրուն , զահ-  
րէնէրուն , ու կերակուրնէրուն վերա-  
կացու , որուն անունն էր Գարադ . իր  
ցեղը ըսվեցաւ Գարեղէն :

Ա եցե՛րդ՝ Արծունէկիր . այսինքն՝ խա-  
րա խուշ տանօղ : || Եւ զԱրծը ունիսդ  
,, (կըսէ խոր . ք . շ.) գիտեմու Արծըու  
,, նիս , այլ Արծիւ ունիս , որք Արծ-  
,, ունիս առաջինորա կրէին || : Ասոնց  
ցեղը մենձ նախարարութիւն եղավ , որ  
կըսվեր Արծըունիք , իրենց երկիրը եր  
վասպուրական , որ հիմա վանայ էյա-  
լըթն է :

Եօթնե՛րդ՝ Գինի տըլօղ թղթորին ,  
որուն անունն էր Գին , իր ցեղը ըսվե-  
ցաւ Գնունիք :

Ա թե՛րդ՝ Ապամդունիք , յու մսի վրայ  
խասասլ պաշի :

Խննե՛րդ՝ Բաղեակալ . յու շահին պա-  
հող , որոնց ցեղը ըսվեցաւ Բաղեա-  
կալք կամ Բաղեակիրք . ու հաւ պա-  
հող , որոնց ցեղը ըսվեցաւ հաւենու .

նիք : Ասոնք չեմ թագաւորական որ  
սի (ավել) վրայ կը խառնը վեխն , չեմ մէջ  
մէկ իշխանութեն եխն զօրաց . ինչպէս  
որ հիմասալ օսմանեան արութեն մէջն  
էն Դառնաձի պաշխն , Օաղարձի  
պաշխն :

Տասներրդ՝ Ձիւնակիրք կամ Ձիւնա-  
կանք ( Գառաջի պաշխ ) , որ թղթին ա-  
մառը ձիւն , սառոյց ( պուղ ) կը պատ-  
րաստեին :

Երեքտասաներրդ՝ Երքինապետ կը  
Արդգպետ , ( Խըզպար աղասի ) , որոնց  
գլուխութեր հայրիշխան :

Երեքտասաներրդ՝ Փոխարքայ մը իրեն  
կիմ եղդ թղթութեն , որ Ե Ա Ե զիր :

Չորեքտասաներրդ՝ ինչպէս որ հայաս-  
տանին չորս դին չորս պահապահն դունդ  
դրաւ , անանկալ իր արքունեացը ( սէ-  
րային ) չորս դին՝ չորս դունդ զօրաց  
դրաւ , ( Գափուաջի պաշխներ ) : || Եւ  
,, դունդս և պահապահնս դրան արքու-  
,, նի պատրաստե զչորսս , զմի մի իւ-  
նաքանչիւր վառելովք ՚ի նոյն հին

,, զարմից թղթացն որ 'ի հայկայ ,որ լը  
,, ժամանակս ժմկս ժառանդութե՛ 'ի  
,, հարանց ստացեալ դիւղս և դաս-  
,, տակերտո || : Խոր. Ե · 7 :

ՀՅԱԳԵՐՈՐԴ ԲԱՐԵՒԿԱՐԳՈՒՆԵՎՈՂ աղարշանց  
'ի վէրայ նաևարարունԵց :

**Ի**ռոլոր հայաստանին մէջ նախարարու-  
թեներ ( ոխճաներ ) դրաւ , անոնցմէ-  
ցեղ ( սօյ ) կապեց , որ որդւոց որդի-  
քցեց ինչվան ետքը , իրենցալ շատին  
յատուկ երկիրներ արված : Առ նա-  
խարարութեներն են որ կըսվին Ծոռ-  
փաց , Ապահունեաց , Անսուտզեանց ,  
Ծզնունեաց , Ակունեանց , Անդա-  
կունեանց , Առդունաց , Անձեացեաց ,  
և . որ ետեւ ետեւ շատցան հայաստա-  
նի մէջ , ու չորս դին շէնցուցին :  
**Ա**պղարշակայ միաքը ասնախարարու-  
թեները դնելու ան կերևայ՝ որ մէյմը  
աղխարհը շէննայ . վասն զի երբոր նոր

նախարարութիւնէր եղան , ամիլին նա-  
 խարարութիւն որ Երկիր ունեին , կը-  
 նայէին որ՝ իրենց Երկիրը շենցընէն :  
 Եղէ՛ հայաստան անչափ ատենառանց  
 թագաւորի մնալով , կերեայ՝ որ մէկ  
 դեղօկութի մը տիրերէր , վերցըլերէր  
 ան կարդը՝ ան իշխանութիւնէրը՝ ինչ որ  
 մէծն տիգրան դրերէր : || Կ զի ուր որ  
 աշխարհաշէն մենձէր չիդանըվին , հոն  
 մէկ կոպտութի (խաղայութի) մը կը-  
 մտնայ ժողովրդեան մէջ . իսկ ուր տեղ  
 որ մենձէր ըլլան , որ կարօղ են աշխար-  
 հը շենցընէլու , հասարակացքարի ընէ-  
 լու , կենցաղօգուտ գործքէր շինէլու ,  
 հոն ժողովուրդնալբարի կըլլայ :  
 Աս մտածելով վաղարշակ , հայաստան  
 աշխարհը բարի կարգի մը մէջ խօթէ-  
 լու համար՝ աս դիս ան դին մենձէր ,  
 նախարարութիւնէր դրաւ , անոր համար  
 կըսէ խոր . ք . 3 : || Կարգս կենցաղա-  
 „ կանս որչափ մարթ էր՝ շնորհեաց  
 „ (վաղարշակ) աշխարհիս , և ‘ Կախա  
 „ ըարութիս , և նոցին նախարարութիւն

, նահապետութիս հաստատեաց զարս  
,, պիտանիս || :

ԱԵԼ մենծ աղեկութիւն կառավարօղ  
մարդուն ան է՝ որ մարդ ճանչնայ , որ  
մարդ որ բանին յարմար է՝ իմանայ  
հասկընայ , ու ան մարդը ան բանին  
մէջ բանեցընէ : Աս բանս աղեկ ունէր  
վաղարշակ տէի յայտնի կըցըցընէ խո-  
րենացիին վերոգրեալ խօսքը , ու ք.  
7. գլխին պատմութիւն . վո՞զ զի ամմէն  
բանին վրայ յարմար մարդիկ փնտուեց  
դտաւ , ու ան մարդիկնէրը առաջ բե-  
րաւ : Ասանկ էին Առան , Տորիք ,  
Աաղխազ , և . ասանկալ պատմութէ  
համար դտաւ Աարիբաս յարմար ան  
բանին :

Ա էցերորդ բարեկարգութիւն Ա աղարշախայ'է  
վերայ օրէնաց :

Ա աղարշակայ մէկ աղեկութիւնալ Ե-  
ղավօրէնքնէր դնել . առաջ իր արքու-

նեացը (սէրային) մէջ օրէնք դրաւ :  
 || (Օրէնս իմն հաստատե՛ի տան թաւ  
 ,, գաւորութէն իւրոյ , և ժամն որոշէ  
 ,, ելից և մտից , և խորհրդոց , և խրախւ  
 ,, ձանուեց , և զքօսանաց || : Խոր. ք. 7.  
 (ը ձեռագրաց 8:) Այսինքն թագաւորին սալթանաթով դուրս ելլալուատենը , ով ինչպան ուր տեղ սէր սէրային մէջ մտնալը , որ իշխան որ ատեն թագաւորին առջին երենալը ի՛ւ , ասոնք ամմէնը որոշեց , ամմէն բանին վրայ թէշրիֆաթի կանոննէր դրաւ , ինչպս որ գանունի սուլդան սիւլէյմաննալ օսմանեան ուղուեց համար ըրած ունի :  
 Առանկալ որոշեց վաղարշակ Խորհուրդ (միւշվէրէթ) ընելու ատենը , տեղը , նոյնպէս Խրախանուեց (զիաֆէթնէրու) ատենը , ու Օքսօսանաց (պինիշ ու կեօչ ընելու) ատենը ու

օրը :

Խորենացին ասւափ ըսելովը իմացիր որ՝ ուրիշ շատ բաներու վրայաւորէնքնէր կանոննէր դրաւ վաղարշակ , ինչ-

պես նաև զօրքերու վրայ , որ վերը յի-  
շեցինք :

**Ա**յս օրէնք դրաւ դատաստանի , թէ  
իր արքունեաց (սէրային) մէջ , և թէ  
ուրիշ քաղլքընէր ու խասապանէրու  
մէջ : **Ա**սիկայ կիմացընէ խորենացիին  
ըսելը Շ. 7. և ձեռագրաց 8 : **Հ**աստա-  
տէ վաղարշակ || Խրաւարարս 'ի տան  
,, արքունի , իրաւարարս 'ի քաղաքս և  
,, յաւանս || : **Ա**յսինքն դատաւորնէր  
դրաւ ու դատաստաննէր (մահքեմէ-  
նէր) : **Ա**սկէց կերեայ որ՝ ան դատա-  
ւորնէրունալ աղէկ օրէնքնէր ու կա-  
նոննէր տըվավ վաղարշակ :

**Ա**յս օրէնք դրաւ յաջորդուե վրայ :  
**Ա**յս զի շատ զաւկընէր ունենալով վա-  
ղարշակ , աղէկ չիսետէց ամմէննալ  
արքունեաց (սէրային) մէջ իր քովը պա-  
հէլ , ուզ զի իր մեռնելէն ետև կոիւ  
մը չելլայ մէջէրնին յաջորդութե հա-  
մար , հապա իր առջինեկը որ յաջորդը

պիտոր ըլլար , իր քովը կեցուց , մէկալ-  
 նոնք գոյ տեղ պահէլուն տեղը ինչու-  
 որ կընեն պազի ողութիք , աղեկ սե-  
 պեց հեռու տեղմը բնակեցնել , անոր  
 հիմ հաշտենից ըսված գաւառը իւր-  
 կեց , որ տարօնին ց մուշին քովն է :  
 Առ բանս անանկ խաղաղութի մը բե-  
 րաւ , անանկ հաւնեցան ետեի եկած  
 թագաւորները , որ ամմէննալ աս որ  
 վորութիը օրէնքի պէս բռնեցին : || Եւ  
 „ քանզի բազում ունէր ( կըսէ խոր . Բ .  
 „ 7. և ձեռագրաց 8. ) ուստերս , պատ-  
 „ շաճ վարկաւ ( վաղարշակ ) ոչ ամցուն  
 „ կալ 'ի մծբին . ( ան առենը մծբին  
 „ քերքը կընստել վաղարշակ , ) վայ ա-  
 „ ռաքէ զնո՞ի գաւառն հաշտենից , և  
 „ 'ի ձորն նորին սահմանակալ՝ որ է  
 „ արտաքոյ տարօնոյ , 'ինսսա թողլով  
 „ զշէնս ամ հանդերձ յաւելուածով  
 „ մտից առանձինն , և ռոճկաց կար-  
 „ գելոց յարքունուստ : || Եւ միայն զա-  
 „ ռաջին որդուց իւրոց որ կոչեր Ար-  
 „ շակ , պահէ առ իւր 'ի համար թա-

„ գաւորուեն . . . Եւ եղե այս յայնմ  
„ հետեւ և առյասլայ (Օքէնք ՚ի մէջ  
„ արշակունեաց , միոյ որդւոյ բնակել  
„ ըստ արքայի փոխանորդ լինել թագաւ  
„ որութեն , և այլ ուստերաց և դըս-  
„ տերաց գնալ՝ ի կողմանս հաշտենից  
„ յազդին ժառանգութիւն :

---

Եօթներորդ բարեխարժութեն Ա աղարշակայ ՚ի  
Վը բարոյական սիրբանց և աղարշականութեն :

Ա աղարշակայ ըրած բարեկարգութե-  
ները ասով աւելի գովելի կըլլան , որ  
ուզելով իր աշխարհը կարգաւորել ,  
սիրնատ առաջ ինքիր զինքը կարգի դրաւ ,  
ու իր տանը կարգ (նիզամ) արվակ :  
Ը ասքանի յօժարութիւնեցօլ (հա-  
վեսլի եղօղներ) կան , բայց կարգը ուս-  
կից ըսկսելու է չփառեն : Ը աս թղւոր  
յօժարակամ (հավեսլի ) եղերեն բա-  
րուց վրայ շտկելու , կարգի մէջ խօ-  
թելու , բայց ժողովուրդին վրայ միայն

կանոններ օրէնքներ դրերեն : Հիմա  
 ովչիգովէ վաղարշակ , որ բարոյակա  
 նութե վրայ ուզելով կարդ (նիզամ)  
 դնել , պինտ առաջ իրեն՝ ու իրեն տա  
 նը կարդ (նիզամ) ու կանոն դնելնայ-  
 եցաւ , ետքը՝ ժողովրդեան վրայ . և  
 անալ անանկ սաստիկ կասլ ու կանոն ,  
 որ հազիւմէկ հասարակ մարդ մըքրիս-  
 տոնէից մէջէն կընար ընել :  
 Ի՞նչ է աս հարցընեմնէ , լսէ՛ խորենա-  
 ցին բանը թ. 7. ը ձեւագրաց 8: Կար-  
 դէ վաղարշակ || Եւ յիշեցուցանողս եր  
 „ կուս ’ի ձեռն գրոյ , այլ ոմն զբարի  
 „ յիշողութիւնն առնելով , և այլ ոմն  
 „ զվոէժինդրուեցն . և բարոյ յիշէ ,  
 „ ցուցանողին հրաման տայ՝ ’ի բարկու-  
 „ թե արքայի՝ և յանիրաւ հրամանս՝  
 „ յիշեցուցանել զիրաւն և զմարդասի-  
 „ րելն || Ա աղարշակ երկու մարդ դը-  
 րաւ որ կըսէ , իր վարմունքին վը միշտ  
 նային տղոց վարպետի պէս , կամինչ-  
 պէս որ բժիշկ մը իընայի իրեն յանձ-  
 նած հիւանդը :

Ես եղկու մարդուն գործքը մինակ առ  
ըլլայ որ՝ վաղարշակ որ բանի մէջ կըսը-  
խալի թէ իր վարմունքին մէջ , և թէ  
մանաւանդ իր կառավարութէ ու իր  
դատաստանին մէջ , մէկը կընայեր որ՝  
ինչ բարի բան կայ որ՝ վաղարշակ զանց  
կընէ՝ ընտեր , կմէերք և որին վրայ կը-  
բարկանայ պարապ տեղը , կմէինչ հրա-  
ման բերնէն կըհանէ՝ որ՝ շիտակ աղեկ  
չէ , անիրաւէ , շուտ մը գրի կանցըներ  
ան սխալնէրը , ու գիրը թագաւորին  
կուտար . թագաւորնալ ան գրին մէջը  
կարդալով իմանալով իր պակութիւնը ,  
կըշտկէր ինքիր զինքը , կըզսպէր իր  
բարկութիւնը , ետ կըդարձըներ իր անի-  
րաւ հրամանը :

Մէկալ մարդնալ կընայեր միշտ՝ ըլլ-  
լայ որ՝ թէկւորը անանկնէրուն ողորմի՝  
որոնց որ ողորմելու պէտքը չէ , անանկ-  
նէրը անպատիժ թողու , թոյլ կենայ ,  
որոնք որ պէտք է պատժել , պէտք է  
զսպէլ :

Աս մտածութեր՝ աս խելքը կանոնը՝  
դիտես թէ սոկրատայ փիլիսոփային  
դոլրատունեն ելած է, կմթէ լիգուր-  
կոսին ու սողոնին օրէնքներն են, բայց  
է պարսից իմաստուններուն ու փիլի-  
սոփաներուն կարգը։ Առ զի վաղար-  
շակայ ատենը պարսկաստան խելքով  
կանոնով կարգով ծաղկըված էր, ան  
ատենակալ յունաց ու պարսից իմաս-  
տուններուն առջի վնտոված իմաս-  
տութեր էր բարոյականը, մարդուս  
բարքը վարքը շտկել ամունէն մենք  
իմաստութիւն կըսէպէին, ինչնու որ իրաւ-  
սեալելու է. վո՞ զի շտկըված բարոյա-  
կանութիւնն է՝ որ խաղաղ հանգիստ  
կեանք ընել կուտայ, որ է մարդուս  
առջի հարկաւոր բանը։

Պարսից թագաւորները՝ ի՞նչ կերպով  
իրենց զաւկըները կըկըթէին՝ իմանաւ-  
նէ՝ կըհասկընաս որ՝ վաղարշակալան  
վարպէտներով կըթըված մարդ մընե-  
եղէր, պղտիկուց աղէկ կանոնի տակ  
մըծցած է եղէր, և ոչ շփացած խե-

զԵսլցած՝ ինչպէս որ հիմակվան ատենս  
մէկ քանի ըստըկի ո՞ր եղաղները իրենց  
զաւկըները կըմեծցընեն :

Պարսից թագաւորին զաւկըները օխ-  
աը տարվան եղածին պէս՝ կըհանեին  
կնիկ մարդոց քովին, քաջութե՛ գործ-  
քէրու մէջ կըսորվեցընեին, մանա-  
ւանդ ձի հեծնել։ Խրբոր տասնըորս  
տարվան կըլլային՝ իրենց աչքը բացվե-  
լու ատենը՝ ու արեան պղաորութե՛ ա-  
տենը՝ չորս վարպետի տակ կըդնեին,  
որոնք պինտ առաքինի ու պինտ իմաս-  
տուն մարդիկներէն էին բոլոր պարս-  
կաստանի մէջ։

Անոնցմէ առջինը անձպաշտութե՛ կը-  
սորվեցըներ իրենց հաւատքին կեօրէ։  
Խեղը՝ իրաւը զուբցել ու արդարուն-  
բանեցընել կըսորվեցըներ։ Խըրդը՝  
կըսորվեցըներ ինքիր ու զածին (քէ-  
փին) կեօրէ չերթալ, որպէս զի իրենց  
կիրքերէն միշտ ազատ մնան, ու իրաւ  
թագաւոր ըլլան իրենք իրենց վրայ իշ-  
խելով, ու ո՞ր իրենց կըիցը ու հաջոյի-

յը (քեզին) : **Զորդութը կըսորվեցըներ**  
անոնց քաջասրտութե :

Աս հերիք չել վարպետները պարտը կան  
էին թղթին հասկըցնելու իրենց զաւ-  
կըներուն ամմէն վարմունքը , թղթոր-  
նալ ըրածնին կեօրի պատիժ կի՞ վարձ  
կուտար իր զաւկըներուն : Աս պար-  
ոից կը թուել վրայ անչափ զարմացե-  
րել պղատոն , որ յունաստանին օրի-  
նակ ըլլալու հիմ մէկիկ մէկիկ պատմե-  
լով առջենին կըդնե :

Ահա աս կը թուել մէծցած ըլլալով  
վաղարշակ , սորվերեր՝ իր թագաւորե-  
լու ատենանալ ուզեց որ կը թուե տակ  
ըլլայ , իրեն երկու մարդ Երկու վար-  
պետի պէս քովը կենայ՝ որ միշտ ար-  
թուն մնան իրեն վլը , ու խրատ տան :

Ա աղարշակ ինքիր վրայ ասանկ կա-  
նոններ դնելին ետև , ժողովրդեան  
վրայ սկսաւ կանոն դնել : Խմացաւ որ՝  
ինչ անկարգութե կը հետեւեր հայաս-  
տանի ժողովրդեան մէջ , աւելի ասկէց

կը չետեւեր որ՝ մենք ու պատիկ չեն  
ճանիչնար . զոր օրինակ գեղացին բանի  
տեղ չեր սեպեր քաղքըցին , քաղքը-  
ցինաւ գեղացին վրայ կուզեր իշխել ,  
իշխելով կը վարվէր , եղբայրոփութիւն  
քաղաքավարութիւն ամենակին չիկար .  
անոր տեղը նախանձ մը կար մէ կը զմէկ  
միքաշելով :

Աս իրեք պակսութիւն անանկ բաներ  
են , որ քաղաքական կացութիւն բոլոր  
կալուեն . չեն կրնար իրարու չետ հան-  
դիստ նստիւ քաղքի մը մէջ : Անոր հա-  
մար վաղարշակայ հրամանը կանոնը ժռ  
զովոգեան վրայ աս եղալ որ՝ ինչպէս  
պէտք է ժողովրդեան մէկմէ կու չետ  
կենցաղավարիւ սորվեցընէ : Աս է խո-  
րենացին ըսածը Շ. Խորագրին մէջ :  
|| Եթէ ... որպէս և զիարդ կենցաղա-  
... վարիւ հրամայեաց || վաղարշակ :

Ա աղարշակայ հրամանքը կանոնը ե-  
ղալ իրեք բանի վրայ , այսինքն ժողո-  
վուրդը Հպատակութիւն , Եղբայրոփու-  
թիւ , ու Աննախանձ կեանք ունենան :

Եղեքնալ խիստ հարկաւոր խրատ ,  
 Խիստ հարկաւոր կանոն մեր ազգին հա-  
 մար , և ո՞ղ զի իրենց մտվրնինալ սիր-  
 տէրնինալ շարժե , առ բանիս վրայ , իր  
 Հրամանքին կանոնին մշջնալ սրատ .  
 Ճառները կուտայ վաղարշակ . վո զի  
 կըսէ աշխարհիս բարեկարդուեր , խա-  
 ղաղութեր , շնութեր , ու ինչ որ ալ  
 աղեկ բաներ կան՝ ասոնցմով կըլլան .  
 Աս ամմէն բանը խորենացին իր կեր-  
 պով համառօտելովմը ասանկ կըսատ-  
 մէ ը . 8. || Հրաման տայքաղաքացեաց  
 „ մարդկան արդոյ և պատիւ լինել ը  
 „ զգեղջկաց և Գեղջկաց պատուել  
 „ զքաղաքացիս ո՞ղ զիշխանս . և Կա-  
 „ զքաքացեաց մի կարի առ գեղջկօքն  
 „ պերճանալ , այլ Եղքայրաբար վա-  
 „ ըիլ վո բարեկարդուե և լննախան .  
 „ ձոտ կենաց , որ է խաղաղուե և շի-  
 „ նութե կենաց սրատճառ . և որ ինչ  
 „ նման (են) այսոցիկ ( պատուիրե վա-  
 „ զարշակ ) || :

|| Ա Ե Ր Ա Ր Ե Ր Ե Ր Գ Ո Ւ Բ Ե Ր || ա ղ ա ր լ ա կ ա յ  
’ է վ ե ր ա յ շ ի ն ո ւ բ ե ր :

**Վ**որենացին զարմանալով ու դովա-  
սանքովմը կըսկսի պատմել վաղարշա-  
կայ շենքերը տներու , քաղքըներու ,  
գեղերու , և ուրիշ ըրածները , ըսե-  
լովք . Դ յ ս դ ր ո ւ ն ա գ մ ե ծ , և հա-  
,, ւ ա ս տ ի պ ա տ մ ո ւ թ ք լ ի , և ա ր ժ ա ն ի  
,, բ ա ն ի ց ո ղ ո ր կ ա գ ո ւ ն ի ց և յ ո լ ո վ ի ց .  
,, ք ա ն զ ի բ ա ղ ո ւ մ ի ն չ ա ս տ կ ա ր դ ա յ , և  
,, յ օ ր ի ն ո ւ ն ա ծ ո ց , տ ա ն ց , ա զ գ ա ց , ք ա -  
,, դ ա ք ա ց , շ ի ն ի ց , դ ա ս տ ա կ ե ր տ ա ց , և  
,, հ ա մ ա յ ն ա ս ե լ ( ո ր ի ն չ է ) օ ր է ն թ ա -  
,, դ ա ւ ո ր ո ւ ն է , և ո ր ի ն չ շ ո ւ ր ջ զ թ ա գ ա -  
,, ւ ո ր ո ւ ք ( շ ի ն ե ա ց և վ ա յ ե լ ք ա ց ո յ ց ) :

**Ը** ա տ ք ա ղ ք ը ն ե ր շ ի ն ե ց , շ ա տ գ ե ղ ե ր ,  
ա ն ո ն ց մ է ջ ն ա լ խ ի ս տ շ ա տ մ ա ր դ լ ե ց ո ւ ց ,  
ա ս դ ի ե ն ա ն դ ի ե ն ք ե ր ե լ տ ա լ ո վ . ա ս ո ն ց  
մ է զ ա տ Ա ա ն ք ե լ ք ն ա լ ո ր ի ն ա տ ե ն ը  
շ ա մ ի ր ա մ ա յ ք ա ղ ա ք կ ը ս մ ի ր ե ն ո ր ո դ ե ց :

|| Հ ր ա մ ա ն տ ա յ և զ ք ե լ ք ն շ ա մ ի ր ա մ ա յ

,, Իորողել . և յայլը զամտեղիս շինել  
,, քաղաքս բազմաբնակս, և շենս գլխաւ  
,, ւորս և մարդախիտս || :

Ա աղարշակայ մէկ երեելի շենքնալ  
եղավ իր ամարանոցը, իր ամառը գեղ  
երթալու տունը : Երբոր պատերազ  
մը լմնցուց, դարձաւ, պարխար ըսված  
լեռան տակը եկաւ, որ հայաստանին  
տայոց ըսված դաւառին մէջն է, համ  
շենու մօտիկները, հոն մէկ անտառա-  
խիտ (օռմանըին) տեղ մը տեսաւ, թաց  
ու մութ, բայց օդը (հավան) ամովան  
մէջ աղեկ : Հոն սկսաւ շտկել տալ,  
լեռները կոտրտեց, թաց (Ճիմճիմէ-  
լին) տեղերը լեցուց չորցուց, քէօշկէր  
շինեց, երկու հատալ ախոռ . լեռնե-  
րուն վրայալ որս (ավ) ընելու տեղեր  
պատրաստեց :

Վովի պզտիկ դաւառնալ որ կող կը ս-  
վէր, որովհետեւ յած տեղ էր ու տաք,  
հոնալ իրեն էղիներ ու պարակներ  
տնկել տըվալ շատ ինամով (հավե-  
սով) : Անանկով իրեն մէկ աղվոր ա-

մարանոց մը գեղեցիթալու տեղընեց,  
 որ ասանկ կը պատմէ խորենացին . բ . 6 :  
 || Դառնայ առ ստորոտովն պարխարայ՝  
 „ ը մէջ տայոց ՚ի դիմին և ՚ի մառախ-  
 „ լուտ տեղիս մայրեացն և ՚ի լօռա-  
 „ շետս , գեղեցիկ իմն անդ կարգելով  
 „ զերկիրն , հաւասարելով զլեռնայինն  
 „ և զըերմահոտն ՚ի բարեխառն և ՚ի  
 „ զուգագեղեցիկ վայելքութե՛ իւրոյ  
 „ թագաւորութեն : Ա մառնային ժա-  
 „ մանսակին հովանոցս պատրաստելով  
 „ յորժամշիւսիսով երթիցէ : Դամն  
 „ զերկուս տափարական անտառա-  
 „ խիտս հանգերձ լերամբըն կազմե-  
 „ լով . և Որոց տեղիս , և զըերմութեն  
 „ Աղջայ ՚ի մարմանդս այգեաց և բու-  
 „ բաստանաց || :

Ա բաւելիր քաղքին մէջնալմէ հեան մը  
 շինեց :

Ա սչափ շինութենէր բարեկարգութենէր  
 ընելով վաղարշակ մեռաւ իբր 130 տա-  
 րի քոնք առաջ . քսանովերկու տարի թա-  
 գաւորեց մծբին քաղաքը նստելով ,

բայց ասանկ աշխարհաշեն թագաւոր  
պետք էր շատ քսանվելուկու տարիներ  
թագաւորել:

Առափս որ գրեցինք վաղարշակայ  
ըրած բարեկարգութեց ու շինուածոց  
վրայ , իմացի՞ր որ՝ համառօտելովմը  
սկատմըլած է . վո՞զ զի ինչ որ սկատմե-  
ցինք՝ խորենացիեն առնելով սկատմե-  
ցինք , որ է մեր առջի աղքիւրը սկատ-  
մութե : Խակ խորենացին որ ամմէն իր  
սկատմութը կարձառօտ գրեց , վաղար-  
շակայ վարքը մարիրաս հեղինակին  
սկատմութեն հանելով գրեց , բայց կար-  
ձառօտելովմը հանեց գրեց . ինչպէս  
որ ինքնալյատուկ կըվկայէ աս բանիս  
վրայօք Շ. 6 : || Ա. Յ. Խոտրեմաստ վասն  
,, Արելի Ա. անն յայտնի գրել զամեւ  
,, մանրապատում . զի անցից միայն ըդ-  
,, տեղիս նշանակելով զհաւաստին , և  
,, զո՞շն ( մարիրասայ զընդարձակն ) ՚ի  
,, բաց թողեալ , ( որ մանրապատում  
,, գրեաց ) վո՞զ զիասլ սիրոյ զհըաշալոյն

„ ( վաղարշակայ ) անխովելի ոլահելոյ || 2  
 Ենոր համար իմացի՞ր որ՝ ուրիշ շատ  
 շենքեր , շատ կարգեր , շատ կանոններ՝  
 օրենքներ դրաւ , շատալ արուեստներ  
 մտուց հայաստան , ինչպա են ձարտար-  
 պետութիւ , երկրագործութիւ , և ու-  
 րիշ ձեռագործներաւ , որ կմբ չէ պատ-  
 մըված , կամ կեղվայ անցնելով մը  
 պատմըված է : Կարալ մէկ քանի բան  
 մը վաղարշակայ պատերազմի վրայօք ,  
 կմբ իրեն չեթանոսական կուռքերուն  
 վրայօք , և կմբ նախարարուեց վրայօք ,  
 որ աւելի ըարձակ կըպատմէ խորենա-  
 ցին , մենք կեղվայ մը անցանք , մեր  
 բանեն շատ դուրս չելլալու համար •  
 ուզողը կընայ խորենացիին մէջ կամ  
 հայոց պատմագրութե մէջ կարգալ :  
 Ինչաւ որ պատմեցինք , ամեն բանը  
 խորենացիին պատմած կարգովը չի-  
 ոլատմեցինք , հապա ինչ կարգով որ  
 մեր բանին յարմար երեցաւ :  
 Եւ վերջ բանիս դնենք խորենացիին  
 ըսածը դ . 1 : || Հասարակաց խօսիւք

,, անցանելով (ընթացաք) ըստ պատմու-  
 ,, թիս , ո՞ղ զի մի Երևեսցուք 'ի պեր-  
 ,, ձաբանութիս դրաւել առ փափագ :  
 ,, Այլ Ձմարտութե բանից մերոց կա-  
 ,, բօտեալ , ստեալ ստեալ և անյագ առ  
 ,, նիցեն զընթերցումն պատմութեց  
 ,, մերոց Հայրենեացն || ,

---

## Օ Բ Ի Շ Ե Ա Կ

Ա շ ժ ա ս ե ր ո ւ թ է յ է շ ղ է յ ա հ ա ն ա պ ա մ ի ն ո ւ թ է  
ա զ գ ի ս հ ա յ ո ց :

Ո Ե Ճ Ա Շ Ե Ր Ա Է Ա :

Ե լ ը հ ա յ ո ւ ա զ գ ի ն ա ր ա տ մ ն ո ւ թ է լ ի լ ը -  
ց ը ց ը ն ե լ , ո ր՝ ա շ խ ա ր հ ա յ ո ւ ն ե ր ե ն ա ւ ե լ ի ս  
շ ա տ ե ր ե ե լ ի ս ա ր դ ի ւ ն ա ւ ո ր հ ա յ ր ա պ ե տ  
ո ւ ն ե ց ե ր ե ն ք մ ե ր ա զ գ ի ն մ է ջ , բ ա յ ց ա -  
ն ո ն ց ա մ մ է ն ո ւ ն գ լ ո ւ ի ս , ա մ մ է ն ե ն ա ր -  
դ ի ւ ն ա ւ ո ր , ա շ խ ա տ ա ս ե ր , ա զ գ ա ս ե ր ,  
հ ա ս ա ր ա կ ա ց կ ե ն ց ա զ օ գ ու տ շ ա հ ա ւ ո ր  
գ ո ր ձ ք ե ր ը ն օ դ , ե ս լ ո ւ ս ա ւ ո ր չ ա յ ե տ  
ա ս Ո Ե Ճ Ա Շ Ե Ր Ա Է Ա մ :

Ո ւ ր ի շ հ ա յ ր ա պ ե տ ն ե ր ո ւ ն ա ր դ ի ւ ն ք ն ե ր  
ն ա ւ ի լ ա ւ մ է ծ ե ղ ա ն մ ե ր ա զ գ ի ն վ ր ա յ ,  
մ է ծ ի ն ս ա հ ա կ ա յ , ս է յ ն մ ե ս ր ո պ ա յ , ս է յ ն  
զ ե ռ ն դ ա յ , ն ե ր ս ե ս ի շ ն ո ր հ ա լ ւ ո յ ն ի ւ ա ,  
բ ա յ ց մ է կ բ ա ն ի ե ր կ ո ւ բ ա ն ի վ ր ա յ : Խ ո կ

մեծին ներսէսի արդիւնքը ամմէն բա-  
նի վրայ , բոլոր հայաստանի վլր , մեն-  
ծի պղտիկի , կրօնաւորի աշխարհակա-  
նի վրայ , թաղաւորէն սկսեալինչվան  
վարի աղքատը անոր արդիւնքը վայե-  
լեցին :

Խաղաղութե ատեն շինութե ընօղ ,  
պատերազմի ատեն թշնամինէրը հա-  
լածօղ , խոռվութե ատեն հաշտութե  
ընօղ խաղաղացընօղ , խաղաղութե ընե-  
լու համար նաև ուղղափառ հաւատքի  
համար քշիլ յանձն առաւ անքնակ  
կղզին Խիվի ատան . և ուղղափառ հա-  
ւատքը կոստանդնուպօլսոյընդհանուր  
ժողովին մէջ մակեդոնի գեմջատադո-  
վեց : Արշակ հայոց թղւորը իր նախա-  
րարացը հետ հաշտեցուց , որ կըպատ-  
մէ խոր . գ . 29 . արշակայ շինած քաղ-  
քին տղաքնէրը մեռնելին խալսցուց ,  
որ Որթք ըսվեցան :

Արշակ հայոց թղւորը մեռաւ , մեծն  
ներսէս պատճառ եղաւ որ՝ իրէն տղան  
ողաոլ ըսված թղր նստեցընել արվակ

կայսեր ձեռքովը : Ը ապուհ պարսից  
 թագաւորը ընդհանուր պատերազմը  
 բացաւ ուրացեալ մեհրուժանին ձեռ-  
 քովը , չեթէ միայն հայաստան իր տա-  
 կը առնելու համար , այլնաև հաւառ-  
 քէ հանէ , ամմէննալ կռապաշտ ընէ ,  
 ան ատենը տակնու վո՞ էր հայաստան ,  
 մեծն ներսէս պատճառեղավոր՝ թէո-  
 գոս կայսերէն մեծ օդնութիւն առաւ ,  
 ըհանուր պատերազմ բացաւ պարսից  
 գէմ . աս հերիք չէ , ինքնալ աղօթքո-  
 վը թշնամինէը հալածէց , բոլոր հայ-  
 աստան խաղաղացուց : Առ մինակ ար-  
 դիւնքն է՝ որ ետքը սըն զեռնդ ունե-  
 ցաւ հայաստանի վրայազկերտ թագա-  
 ւորին ատենը :

Ինչ ըսեմ , մի միայն գրականութիւնը  
 գուրս հանէ , ( վո՞ զի ասանկ մարդ ա-  
 տենալ չունենար դրելու հետ ըլլա-  
 լու , ) ուրիշ ամմէն գործք ասո՞վ հայ-  
 լու , ըլլապետու լմնցուց , ըրաւ , շտկեց , բո-  
 լոր հայաստան զարդարեց , փոխեց :  
 Անանկով եղավ լման Ազգասէր :

Աշխարհաշեն, եղավ կատարեալ հո-  
վիճքաջնայրապետ, Առաքել, Ա ար-  
դապետ հաւատոյ և վարուց, Աքանչե-  
լագործ, Արդարէ, և Ետքնալ Ար-  
տիրոս, մեռնելով վ՛ս նախանձու ած-  
ային օրինաց :

Ի՞այց մենք հոս ասոր լման վարքը՝  
հրաշքները՝ պատմելու չենք, ուզողը  
խորենացիին մէջ, հայոց պատմագրու-  
թեան մէջ, ու սբց վարուց մէջ կրնայ  
կարդալ, հապա միայն իր կենցազո-  
գուտ գործքերը, հասարակաց շինուի-  
ները յիշենք, որ իր ազգասիրութիւնը  
կըցըցընէ :

Պատմակիրք իր շինած շենքերը հասա-  
րակի համար ասոնք կըհամրեն : Ա, ախ  
Ուրկանոցներ ըորոտներու հիմ : Ե, կու  
Անկելանոցներ կուրերուն ու կաղե-  
րուն (քեռերուն ու թօփալներուն )  
համար : Եւրորդ՝ Հինգանդանոցներ,  
Չորրորդ՝ Արեւերու տեղեր : Հինգերորդ՝  
Արբեվարիներու տեղեր : Ա Եցերորդ՝

Աղքատանոցներ : Խօթներդ՝ ( )տա-  
 ըանոցներ : Աւթերդ՝ Հիւրանոցներ :  
 Խներդ՝ Հոգեառներ : Տասներդ՝  
 Անքեր կրօնաւորներու համար :  
 Խորենացին դ . 20 . յատուկ գլուխ  
 կըդնէ մեծիններսէսի ըրած բարեկար-  
 գուիներուն վրայ , հոն աս ամմէն շէն-  
 քը երեքի վրայ կըրաժնէ , ըսելովոր՝  
 հայաստան շատ անգթութիւն կար ան-  
 ատենը . ամմէն մարդ մանաւանդ մեն-  
 ձէրը թագաւորէն սկսված իրենց քէ-  
 ֆին հետեւելով ուրիշին ողորմիլուրի-  
 շին վրայ գութ ունենալ վերցըվերէր :  
 Անգթութիւն մէկ բնաբան սովորութի-  
 եղերէր մանաւանդ բոլոսներուն վ՛ը ,  
 որ ուրիշներուն չիփոխվի տէի դուրս  
 կըքշէին . անկէց իսեղջ բորոսները ու-  
 րիշ տեղ չունեին նստելու որ՝ անա-  
 պատ տեղ , քարերու ու չալճներու մէջ :  
 Ասանկ կըսէ ցաւագարները ( սախաթ  
 եղածները ) ամենեին չեին հոգար :  
 Ո՞էկ անծանօթ միսաֆիր մընալ գար-  
 նէ Ճանապարհորդներէն՝ չեին ներս

առներ : Ո՞ւկ օտար մը դարնէ , տեղ  
մը չեխն իտար , ի՞նչ ըսեմ հայաստան  
ան ատենը դարձերէր եղերէր լման  
անգութնէրու աշխարհ , ի՞նչ է եղբայր-  
սիրութի , անուննալ մոռցըվերէր :

Ո՞ւծն ներսէս աս անկարգութինէրը  
տեսնելով սիրտը կըտրորէր , ինքը մեն  
ծի զաւակ՝ մենծ իշխանուն մէջ՝ ամ-  
մէն բան ունէր կարօտ չեր , բայց մէկ  
եղբայրասէր ազգասէր մարդ մը ուրի-  
շը կարօտութե մէջ տեսնայ , գիտես  
թէ ինքը կըքաշէ ան կարօտուիր , մա-  
նաւանդ որ՝ ըլլալով հովիւն հայրապետ ,  
իրեն պարտք կըճանչնար աս բանիս ճար  
մը ընել , մէկ կարդ (նիզամ) մը դնել ,  
բայց անանկ կարդ՝ որ գործքով ըլլայ ,  
գործքով ամմէնը ընեն :

Ի՞նոր համար մտածեց , մէկ ըհանուր  
ազգային ժողով մը ընել տըվավ , ուր  
չէ թէ մինակ եղանէրը ժողվեց , հա-  
պանակ աշխարհականնէրը , ժողովին  
առջին բացաւ պատմեց աս մեր ազգին  
թշունառուիր , մենծերուն անգութու .

թեր , կարօտ եղօղնելուն խեղջուներ ,  
 անանկ ճարտասանութե մը՝ որ ամմէն .  
 քը իր ըսածներէն յորդորվելով (խան-  
 միշ ըլլալով) միաբանեցան , ժողովով  
 կանոն ու սահմանադրութիւնը ըրին , որ  
 ասկէց ետքը անգթուներ վերցընենք ,  
 անոր տեղը ողորմածուն ընենք տէի :  
 Առանկով ամմէն գաւառին քէօշէ պու-  
 շախ տեղէրը շէնքէր շինել տրվավ կը-  
 սէ խորենացին Աղքատանոց անունով ,  
 վերոգրեալ հիւանդները դնելու հմը :  
 Այողով արարեալ են համօրէն  
 „ աշխարհականօք , կանոնական սահ-  
 „ մանալութե հաստատեաց զողորմա-  
 „ ծութիւն . խլելով և զանգթուն ար-  
 „ մատ , որ ընաբար սովորութեր յերկ-  
 „ ըիս մերում : Վանզի բորոտք հալա-  
 „ ծեւ լինէին իբր պիղծ յօրինացն հա-  
 „ մարեալ , զուրուկս փախստեայս առ-  
 „ նէին , զի մի յայլս փոխեսցի ախտն .  
 „ որոց դադար՝ անապատք և ամայիք ,  
 „ և ծածկոյթ՝ վէմք և մացառք , ոչ  
 „ յումեքէ գտանելով միսիթարութիւն

,, Թշունառութեանց : Առայսոքիւք' և  
 ,, Հաշմք անդամովք ոչ հաշունեալ լի-  
 ,, նեին , և Հիւրք անծանօթք ոչ ըռու-  
 ,, նեին , և ( )տարք ոչ ժողովեին : Իսկ  
 ,, նորա ( մեծին ներսէսի ) հրամայեալ  
 ,, ըստ գաւառաց գաւառաց շինել լ' շ-  
 ,, քատանոցս 'ի խորշս' և 'ի զերծ տե-  
 ,, զիս , զի փոխանակ հիւանդանոցացն  
 ,, յունաց լինիցին 'ի միսիթարութիւն  
 ,, մարմնոց վշտացելոց || : Խոր. գ. 20 :  
 Բայց աս շենքերու համար պետք եր  
 եկամուտ ալ ( կելիր ) կապել որ պահ-  
 վին , անալ հոգաց մեծն ներսէս , գե-  
 ղերու չի ֆտլիիներու վրայ կապելով  
 աս կելիր . ան գեղերուն բարիքո-  
 վը , ոչխարներուն կաթովը ու բրդովը  
 ինչ ըստակ կը ժողվը վեր , ան աղքա-  
 տանոցներուն ապրուստ ըլլայ տեի կա-  
 պեց : || Եւ բաժանեաց 'ի նոս զաւանս և  
 ,, զագարակս , պտղաբերել յարդեանց  
 ,, անդաստանաց , և 'ի կթոց արօտա-  
 ,, կանաց' և 'ի գեղմնից , զի պաշտիցեն  
 ,, զնոս հարկաւ բացէ 'ի բաց , և նք մի

, Ելցեն ըստ բնակութեան իւրեանց || :

Խոր. անդ :

Եմմէն կարդ աղեկէ , բայց երբոր մէկ  
վերակայու մը իշխան մը չըլլայ որ՝ ամ  
մէնուն վրայ հոգ տանի , առաջ չեր-  
թար , քիչ մը ատենէն կըփոխվի . անոր  
համար աս ամմէն բանին վրայ վերա-  
կացու դրաւ Խաղ ըսված սարկաւա-  
գը : || Ճւյանձն արար խաղայ ումեմն,  
,, որ էր 'ի մարդաց կարնայ սարկաւագ-  
իւր || : Ենդ :

Երկրորդ՝ հայաստանի ամմէն գեղը  
Ա անք շինել տըվավ կըսէ . հոս վանք  
անունով կիմանայ խորենացին բնակա-  
րան , տուն , օտարնէրուն համար , որ-  
բէրուն ու որբէվարին էրուն հմը , կմը  
անտէր մնացօղնէրուն հմը : || Խաչմանէ  
,, և յամդեօղս Ա անս շինել , զի լիցի  
,, օտարանոցք , և տեղի սննդեան Որ-  
,, բոց և Երեաց , և Ենունողաց տա-  
,, ծումն || : Ենդ :

Եայէ հիմա համրանքը քանի՞ օտարա-

նոց, քանի որբանոց կըլլայ, վ՛ո զիամշ  
մէն գեղշինել տըլվավ կըսէ, իսկ հայ-  
աստանին գեղերուն համրանքը մանաւ-  
ւանդ ան ատենը խիստ շատ կելլայ,

Երես՝ կրօնաւորներու համար իրեք  
կերպ շենքշինել տըլվավ, մէյմը՝ || անք  
որ Ո՞ենաստան կըսվի, մէյմը Եղբայ-  
րանոց, մէյմընալ մինակ կեցօղ չգնա-  
ւորներու համար Խորձիթներ շինել  
տըլվավ, որ է գօլիվա: || Ը ինէ և յանա-  
, պատս և յանմարդ տեղիս Եղբայ-  
, բանոցս, և Ո՞ենաստանս, և առանձ  
,, նակեաց Խորձիթս: || Անդ,

Անչափ շատ եր աս կրօնաւորաց վան-  
քերուն համրանքը՝ որ ուրիշ պատմա-  
գիրներ երկու հազար քառսուն վանք  
կըհամբեն, ասչափ շատվորուն պէտք  
եր գլուխներ դնել որ՝ աղէկ հոգաց-  
վին, ու առջե գրած կարգը չափընի,  
անալ հոգաց կըսէ խորենացին: || Եւ  
,, հայր և տեսուչ նոցա կարգէ զշաղի-  
, տա, և զեսլիիան, և զեփրեմ, և

„ զգինդ՝ որ յազդեն սլկունեաց . և  
„ զայլս ոմանսս բազումն ॥ :

Տես հիմա ի՞նչ փոխվիլ եղաւ հայաս-  
տան մէկ մարդու մը ձեռքով . կրօնա-  
ւորները իրենց տեղերը ունեցան , աղ-  
քատները՝ հիշանդէրը՝ ամմէնը իրենց  
տեղու կէլիր ունեցան , անանկով սլը-  
տըաօղ աղքատ չիմնաց , ժողովրդեան  
ձանձրութիւ տըլօղ չիմնաց : Աս կար-  
գը (նիզամը) նոր ատեններս նեմցէնե-  
րը ու ֆրանսըները իրենց երկիրը  
մտուցին , մեր հայաստան չո՛րդ դա-  
րուն ատենը ունեցաւ աս կարգը (նի-  
զամը) մէծին ներսէսին հնարիւքը (մա-  
րիֆէթովը) :

Ասանկ լըհանուր բարեկարդութիւ , լը-  
հանուր շինութիւ , մէկի մը վրայ չենք  
կարդար մեր ազգին պատմութեն մէջ ,  
չէ թէ եկեղեցական մարդ , և ոչ աշ-  
խարհական մարդ , ոչ թագաւոր մը և  
ոչ իշխան մը չէ ըրեր ասչափ լըհանուր  
շինութիւ :

Երկու անկարդութիւ ալվերցուց կըսէ-

խորենացին , որ մենծէրուն մէջ մտեր  
եր , մէյմը մօտիկ խնամուիը վերցուց ,  
մէյմնալ մշռելներուն վրայ կռասպաշտի  
պէս արտառոց կոծ , ու անողորժործքործք

կընեին , անոնքալ վերցուց :

Ոչողունք յիշելու իրեն շինած դպրա-  
տունները աշխարհականներու և եկե-  
ղեցականներու համար :

¶ Պ դործքերս կըցըցընեն որ՝ մեծն  
ներսէս մէյմը շատ հավեսլի մարդ է  
Եղեր : Արկը որդ՝ շատ աչքը բաց մարդ  
է Եղեր , ճանցողինչ բան պէտք է մէկ  
աշխարհ մը շենցընելու շտկելու . ասի-  
կայ մէյմը տալու է իր պղտիկուց կը-  
թըլելուն , որ կեսարիա քղքը դպրա-  
տան մէջ կըթըլեցաւ կարդալով . մէյ-  
մնալ տալու է իր ճամփորդութել , որ  
ստանսլու երթալով տեսաւ հասարա-  
կաց օգտակար շենքերը կոյսերներէն  
շինված , անկէց շատ աչքը բաց վեցաւ :

¶ Պ բանս խորենացինալ կըհասկըցը-  
նել է . 20 : || Եկեծն ներսէս . . . դար-

„ ձեալ՚ի ըիւզանդիոյ , ’ի կեսարիայ ,  
 „ և եկեալ՚ի հայս , զամրկարգս ուղ-  
 „ զուեն իւրոց հայրենեացն նորոգեաց ,  
 „ այլեւ առաւել ես , քզի զբարեպաշ-  
 „ տուի յունաց աշխարհին զոր ետես ,  
 „ մանաւանդ՝ ’ի թագաւորելքաղաքն  
 „ ( կոստանդնուպօլիս ) , ’ի սմա նորո-

„ դէ ॥ :

Արրորդ՝ աս դործքերս կըցըցընեն  
 որ՝ չատ երկայնամիտ ու դործունեաց  
 մարդ է եղեր : Ես անոր վրայ կըզար-  
 մանամ որ՝ մեծն ներսէս պինտ թոյլ  
 ու չար թագաւորի ատեն փայլեցաւ ,  
 ինքն մեծն ներսէս քսմի հավեսլի եր-  
 ներ , ան ատենվան թագաւորը արշակ  
 ըսված՝ անոր ներհակն էր , իր յօժա-  
 րութիւնը ուերը զբօսանաց որսի ( ուե-  
 ֆայի , ավի ) չետ էր , ու անոր անոր  
 զրկողութիւններ , ինչվան պինտ ետ-  
 քը չարագործ մարդիկներու նր կե-  
 ցաւ . անոնց համար քաղաք շինեց Ար-  
 շակաւան ըսված , անով տակնու վրայ  
 եղավ հայաստան . նախարարները մեն-

ծերը արշակ թագաւորէն զզուեցան ,  
 թշնամնւթի կապէցին , արշակալ ան  
 մենծէրուն չետ թշնամնւթի կապէց :  
 Հիմա հայաստանին ասանկ տակնու վը  
 եղած ատենը , ասանկ ձախորդութե  
 ատենը , ինչպէս կրցաւ մեծն ներսէս  
 անչափ շինութիւն , անչափ բարեկար  
 դութի առաջ տանիլ , գործքով լմնցը  
 նէլ : Իր ըրած շէնքէրը ամմէնը ըստը  
 կի կարօտ էն , ուսկից գտաւ հասուց ,  
 ինչ ձամփով (նիզամով) ժողվէլ տը-  
 վավ , վասն զի չեմկարծէր որ՝ անանկ  
 թոյլու չար թագաւորը իր խավնայէն  
 տրված ըլլայ : Ոչէ որ երկու հզուքառ-  
 սուն վոնք շինեց կրօնաւորնէրու հա-  
 մար , անչափալի հարկի հիւանդանոց  
 նէր , աղքատանոցնէր , հոգետուննէր  
 շնած կրլայ , նայէ ինչ խարծի կարօտ  
 կրլայ . անկէցալ զատ ինքնալ միշտ ու-  
 րիշ աղքատնէր կը հոգար կը տահէր :  
 Աս բաներուս շատ գործունեութիւն ,  
 շատ ձամբայ ու կերպ գիտնալ կուզէ ,  
 շատ կարգ ու երկայնմտութի կուզէ .

աս ամմէննալ կատարել ունեցած պիտի  
տոր ըլլայ աս ոք հայրապետու, որ ա-  
նանկ ձախորդուե առեն, ասանկ օդ-  
տակար բաներ առաջ տարաւ չել թէ  
հայաստանին մէկ քեօշեն մէկ զին,  
հապա ամմէն տեղ ամմէն դին : Ա-  
նանկ որ հայաստան փոխվեցաւ խորե-  
նացիին ըսածին կեօրէ դ. 20: || Եւ  
,, եր այնուհետեւ տեսանել զաշնարհո  
,, մեր ոչ որպէս զբարբարոսս այլան-  
,, դակել, այլ իբրև զբաղաքացիս հա-  
,, մեստացեալ : ||

Հնչ մեծ գովասանք ասկէց աւելի կըս-  
նայ ըլլալ որ հայրապետիս , մէկ թա-  
գաւորի մը ատեն որ վարքով բարբա-  
րոս էր , դորձքով անհամեստ , ինքը մի-  
նակ իր հայրապետական իշխանութը՝  
բոլոր հայաստանի ժողովուրդը բար-  
բարոսութէ վերցընէ մարդ ընէ :  
Ահա լման ազգասէր , որ հէմ մինակ ,  
հէմ ձախորդ ատեն , հէմ աւանց մէկ  
շամաթայի մը՝ իր ազգը շտկեց , մարդ-

FIGURE 3

